

Udsprung kjærlige 1910 p.
B.

891.99

7-34



891.542-2

7-36

ՆՇԱՆ - ՊԱՊԻԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԱՄՔՈՂՋ ԵՐԿԵՐ
Յ. Յ. ՊԱՐՈՆԵԱՆԻ



Գ.

ԹԱՏԵՐԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՏԱՄՆԱԲՈՅԺՆ ԱՐԵԻԵԼԵԱՆ

ԵՐԿՈՒ ՏԷՐՈՎ ԾԱՌԱՅ ՄԸ

ՊՈՒՆՅԳ



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ
Ն Շ Ա Ն - Պ Ա Պ Ի Կ Ե Ս Ն
Կ. ՊՈԼԻՍ

1911

10 NOV 2011


ՆՇԱՆ - ՊԱՊԻՐԱՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ

230

ԱՄՔՈՂՋ ԵՐԿԵՐ

Յ. Յ. ՊԱՐՈՆԵԱՆԻ

891.99



7-34

ԿԿ Բ.



ԱՏԱՄՆԱԲՈՅԺՆ ԱՐԵԻԵԼԵԱՆ



3358

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԳԱՆԱԾՆ Ի ՇԻՆԳ ԱՐԱՐՍ



ՏՊԱՐԱՆ ԵՒ ՔՐԱՏՈՒՄ

ՆՇԱՆ - ՊԱՊԻՐԱՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1910

Ա Ն Ջ Ի Ն Ք

Թափառնիկոս
 Մարթա
 Երանեակ
 Թովմաս
 Սօֆի
 Մարգար
 Լեւոն
 Նիկո
 Կիրակոս
 Մարկոս

Ա.սաւնաբոյժ 45 սարու
 Ա.նոր կիներ 60 »
 Աղջիկը
 Վաճառարան 70 »
 Ա.նոր կիներ 40 »
 Երանեակի նշանածն
 » սիրականը
 Թափառնիկոսի ծառայ
 Թովմասի ծառայ
 Աղիս գործաւոր

Պարահանդէսի մէջ պարողներ

ՏԵՍԱՐԱՆՆ Է Ի Կ՝ ՊՈԼԻՍ

Ա. Բ. Ն. Արարուածները Թափառնիկոսի սան մէջ. Գ.ր Թովմասի, Դ.ր պարահանդէսի մը մէջ կը կատարուին:



ԱՏԱՄՆԱԲՈՅԺՆ ԱՐԵԻԵԼԵԱՆ

ԱՐԱՐՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ

(Թափառնիկոսի սան մէջ սրան մը, մեղսեղը սեղան՝ որու վրայ դրուած են գրքեր, մեծ ու փոքր շիշեր, ջուսակներ, դիտակ մը, սահմանակ մը եւ գիր գրքերը պիտոյ՛. պահեն հայեղի մը կախուած. քիկնարոտ եւ արոտներ. այ կողմը խուց մը. միջին-դռն:)

Տ Ե Ս Ի Լ Ա .

ՄԱՐԹԱ. Իիւերուան հագուստով, վերջը ՆԻԿՈ

Մարթա. — Բարկութեամբ ներս կը մտնէ ծառան կանչելով) Նիկո... Նիկո... Աս վերջապէս դիմաւ նալու բան չէ, ալ համբերութիւնս հասաւ, ամէն գիշեր սպասել եւ դարձեալ միտ մինակ պառկիլ... շաբաթը գիշեր մը միայն տուն կը պառկի, միւս գիշերները... չգիտեմ ուր: Պիտի հարցնեմ իրեն նայիմ գերի՞ առաւ զիս այս ամսը մէջ... սասկը-

վրա գերի ըլլալ չեմ ուզեր: Ոչ... դիտեմ իս ինչու համար միս մինակ կը թողու, վասն զի ես ալ ծերացած եմ, թէ որ տասնուվեց տարու օրիորդ մը ըլլայի, աս ճամբան չէր բռներ: Իսկ եթէ օրէնքը այսպէս կը պատուիրէ որ կանայք երիտասարդութեան ատեն սիրուին, և ծերութեան ատեն նախատուին, ըսելիք չունիմ. բայց կ'ուզեմ գիտնալ թէ ո՞ր օրէնքն է այս... միթէ՞ Սահմանադրութիւնը կըտայ այս պատուէրը. ո՞ր յօդուածին մէջ կը գրէ... տեսէ՛ք մէջ մը և պօռացէք թէ, Ազգը յառաջադիմութեան ասպարէզին մէջ կը քայլէ... բոկ ոտքով: Ո՛վ յառաջադիմութիւն, Հայութիւնը պոչդ կախած գետնաքաջ ո՞ւր կը տանիս, այդպիսի հասցեպոլ դէպ ի ո՞ւր կը դիմես. մի՛, մի այնքան շուտ վազեր, վասն զի բեռը ծանր է. կը յոգնիս և ճամբու վրայ կը մնաս, և Հայութիւնը կռնակի վրայ կ'իյնայ... պոչ ի ձեռին: Տեսէ՛ք, կնիկնին ծերութեան ատեն ասանկ երեսի վրայ կը թողուն, և իրենք գեղեցիկ ու երիտասարդ... ունիներու քծնելու կ'երթան... ա՛ն բոլոր անդամներս կը դողան: (Արտի մը վրայ կը նստի: Այս միջոցին Նիլո միջին դրան սոցետ կ'երեւի, ձեռքը կոշիկ մը՝ զոր վրձինով կը ներկէ): Ես ալ երիտասարդութեան ատեն երբ տասնուվեց տարուէի, անանկ աղւոր աղջիկ մ'էի որ, բոլոր աշխարհ ճամբուս վրայ կ'սպասէր զիս տեսնելու համար. այն ատեն չէի՞ կրնար, եթէ ուզէի, մէկու մը հետ սիրահարութիւն ընել. օր մը աշուրներս վեր առած մէկուն երեսը նայած չունիմ. որովհետեւ մայրս այսպէս կը պատուիրէր, որովհետեւ պարկեշտութիւնը ասանկ կը պահանջէր: Բնաւ չեմ մոռնար,

եկեղեցիէն ելած ժամանակս բոլոր եկեղեցականները դրան առջին կը շարուէին և իբր թէ իրարու հետ կը խօսակցէին, քանի քանի անգամներ ես ականջներովս լսած եմ, որ անկէ անցած ժամանակս իրարու կ'ըսէին « Ընկեր, նայէ սա կնիկը որքան աղւոր է, հազար ոսկի կուտայի ասանկ կին մը ունենալու համար, տես աչքերը որքան հրապուրիչ են, այտերը որքան կարմիր են. » Ասոնք իրաւէին, վասն զի ան ատեն վարդի պէս այտեր ունէի. ետքէն ուրիշ մը կ'ըսէր. « Եղբայր, տես ինչպէս սև են մազերը, ինչպէս ճերմակ են ձեռքերը, որքան փոքր են ոտքերը »: Ասոնց ամէնն ալ ճշմարիտ էին. բայց ես առանց նայելու ճամբաս կը շարունակէի, և ինքը հիմա զիս մինակ կը թողու ասանկ: Արդարեւ իրմէ տասնըհինգ տարու մեծ եմ. բայց իր օձիքէն բռնելով՝ եկո՛ւր ինձի հետ կարգուէ չըսի իրեն. ինքը յօժար կամքով և մանաւանդ աղաչելով ամուսնացաւ հետս, վասն զի աղւոր էի... վասն զի հարուստ էի... վասն զի ուսումնական էի... վասն զի ստակ ունէի... վասն զի... վասն... ինչ գիտնամ, խել մը աղւոր բաներ ունէի, և հիմա ամէն զիչեր գլուխն առնէ երթա՛յ, ակուայ պիտի քաշեմ ըսելով... (Կ'երգի):

Ոչ, ոչ, չեմ ուզեր,
Որ ամեն գիշեր,
Էրիկս դուրս երթայ.
Եւ քաճե՛ ակուայ:

Այո՛, գալուն պէս,
Յայտնեմ ամեն բան
Թող գիտնայ քե՛ ես
Մարդ եմ, չեմ անբան:

(Նիկոն իտեղեղ) Հիմա կուգաս :

Նիկո. — Տիկին. ես հոս էի...

Մարթա. — Հոս էիր. ե՞րբ եկար :

Նիկո. — Երբ տասնուվեց տարու աղւոր աղ-
ջիկ մ'էիր, և բոլոր եկեղեցականները ճամբուդ վը-
րայ կ'սպասէին քեզ տեսնելու համար, ես այն
ատենէն ի վեր հոս եմ, տիկին, ձեզի կ'սպասեմ :

Մարթա. — Սուրճս բեր :

Նիկո. — Տիկին... (Կ'երթայ)

Մարթա. — Այս ամէնը մէկ դի թողունք :
Չէ՛ր գիտեր որ իրմէ շուտ պիտի ծերանամ, այս
յանցանքը ի՞մա է չէ՛նէ բնութեան, որուն ինքը
ֆաթուրա՞ կրսէ, նաթուրա կրսէ. նաթուրայովը
մէկտեղ գետինն անցնի : Ամուսին մը որ իր կրն-
կանը ստալովը հարստացեր է, վերջէն այս ընթաց-
քը ձեռք առնու... ի՛նչ անդգայութիւն... ինչ
բարբարոսութիւն... : Փառք Աստուծոյ կոյր չեմ,
սասպատող չեմ, մարմնոյս կողմէ պակասութիւն մը
չունիմ. (Հայելի կը նայի) ի՛նչ ունիմ... ինչո՞ւ
համար չի հաւնիր ինձի. մազերս միայն քիչ մը
ճերմկցեր են, ի՛նչ վնաս ունի : Ինչպէս որ տար-
ւոյն ամէն մէկ եղանակը իւր գեղեցկութիւնը, և
յարգը ունի, միթէ տարիքն ալ չունի՞ նոյն գեղեց-
կութիւնը. օրինակի համար, գարնան ատեն դա-
լարեօք զարդարուած լեռ մը որքան որ գեղեցիկ
տեսարան մը ընծայէ մեր աչքին, ձմեռ ատեն ալ
երբ նոյն լեռը ձիւնով ծածկուի աղւոր չէ՛րեւոր,
բայց էրիկ մարդիկ միշտ գարունը կ'ուզեն. ի վերայ
այս պէտք է գիտնալ որ ամէն տարիք իր գեղեց-
կութիւնն ու յարգը ունի : Հասակը առած տիկին-
ներէն ծափահարութիւն առնելու համար չեմ ըսեր,
ես շողքորթ չեմ, ճշմարիտը կը խօսիմ : Ա՛ն...

էրիկ մարդեր, ամէն տեղ կանայքը վար կը զար-
նէք, կը բամբասէք. հանդարտ եղիք, ա՛լ ժամա-
նակը հասաւ որ անոնք ալ պիտի սկսին ձեր վարքը
նկարագրելով գրքեր յօրինել. ա՛ն թափառնիկոս,
վրէժ պիտի լուծեմ քննէ, վրէժ : (Սեղանին վրային
շիշ մը կ'առնու եւ գետիկը զարնելով կը կոտրէ :)

Նիկո. — (Սուրճը բերելով) Հրամայէ՛ տիկին :

Մարթա. — Թափառնիկոսը եկա՞ւ :

Նիկո. — Տիկին, ես հազիւ թէ անկողին մը-
տած էի, դրան ձայնը առի բա ա աթ, իսկոյն ոտք
եկայ, սկսայ ճրագը փնտռել. այս միջոցին դարձ-
եալ չորրորդաթարարաթրաթ, իբրեւ որտուսն
երկնից, խելքս գլխէս թռաւ, ինչ ընեմ գիշեր ա-
տեն ճրագ չկայ, սենեկին դուռն ալ կորուսի,
ծունկի վրայ գալով «Ով Աստուած իմ դուռն ողոր-
մէ» ըսելու չմնաց, դարձեալ թրրորթաթ կարծեցի
որ տունը կը փլի... կամաց կամաց սենեկին դու-
ռը գտայ, վարտիքս գլուխս անցուցի, փողոցին
դուռը բանալուս պէս, Աս ինչ կերպարանք է
(Բարձրաձայն) է՛չ (Ցած) ըսաւ...

Մարթա. — (Վախճալով) Կորի՛ գարչելի :

Նիկո. — (Երթալով) Վերջը աստակ մը գար-
կաւ ես ալ գացի պակեցայ :

Տ Ե Ս Ի Լ Բ.

ՄԱՐԹԱ, ԵՐԱՆԵՍԿ

Երանեակ. — Բարեւ մայրիկ, ի՛նչ ունիս աս
առտու. բարկացած կ'երեւիս :

Մարթա. — Մ'ըսեր բարկացած, այլ խելքը

փախուցած : Երանեակ , հայրդ իւր ընտանիքին թշուառութիւնն կը պատրաստէ իր անվայել վարքով . աս առտու երբ արթնցայ ու զինքը սենեկին մէջ չտեսայ կարծեցի որ տունը գլուխս փլաւ : Ո՞ւր գացեր է դարձեալ երէկ գիշեր :

Երանեակ . — Ահա՛նչո՛ւտ հիւանդ նայելու գացած պիտի ըլլայ :

Մարթա . — Ի՞նչ տեսակ հիւանդներ ունի , որ միշտ գիշեր ատեն կ'երթայ նայելու :

Երանեակ . — Ինք կ'ըսէ որ ակուայի ցաւն շատ անգամ գիշերը կը հանդիպի , և թէ ցաւած ժամանակը պէտք է որ դարման մը ըլլուի շուտով :

Մարթա . — Ատոնց ամէնն ալ անտեղի բացատրութիւններ են . ես չեմ հաւտար : Այսօր պիտի խօսիմ հետը , կամ իր վարքը ուղղէ և կամ . . . ես գիտեմ ինչ ընելիքս , ասանկ ամուսնութիւն չըլլար : (Երանեակ կը հառաչէ) Ի՞նչ ունիս աղջիկս . . . ինչո՞ւ կը հառաչես :

Երանեակ . — Ո՛հ , մայրիկ , ինչպէս չհառաչեմ , մինչդեռ ակներե կը տեսնեմ որ իմ ամուսնութիւնս ալ ձերինին պէս պիտի . . . պիտի . . .

Մարթա . — Ի՞նչ կը խօսիս Երանեակ . Մարգարը աղջիւ բնաւորութեան տէր . . .

Երանեակ . — Աղջիւ բնաւորութեան տէր . . . ինչ ընեմ որ գրտեցի է . . . ես կ'ուզէի Պոլսեցուց մը հետ եթէ հնար էր . . .

Մարթա . — Դուն ալ իմ բարկութիւնս աւելի եւս զրգռելու համար կ'ընես այդ խօսքերը . ամբողջ տարի մ'որ հետը նշանուած ես և դո՛հ էիր , այսօր մէկէն ի մէկ պողի՛ւ . ի՞նչ ունի տղան . քաղցրաբարոյ պատանի մ'է :

Երանեակ . — Ը՛հ , քաղցրաբարոյ , միշտ հին լաթեր կը հագնի , բնաւ նոր հագուստ մը տեսած չունիմ վրան . նշանուած մէկը անանկ պատուած զգեստով պտըտի . . . ոչ մայրիկ ոչ , աւելի կը սիրեմ ամուրի մնալ , քան թէ Մարգարի պէս հասէր մարդու մը հետ . . . հետ . . . (Մեկուսի) Ա՛հ , Լեւո՛ն , Լեւո՛ն . . . :

Մարթա . — Ալ պիտի բարձրացնեմ ձայնս , ապտամբ աղջիկ , դուն ալ գլուխ վերուցիր , չե՞ս հաւնիր նշանածիդ , որուն ազգասիրութիւնը . . .

Երանեակ . — Ը՛հ , ազգասէր , միշտ հին լաթեր կը հագնի : Մեծ քիթ մը ունի , ճակատը դուրս ելած , կարճահասակ , մինչդեռ անդին լուսնի պէս աղւոր երիտասարդ մը . . .

Մարթա . — (Բարկութեամբ) Ի՞նչ ըսիր , ի՞նչ , անգամ մ'ալ զուրցէ , շուտ եղիր :

Դրսեհ . — Թրի թա թա թի թա թա :

Մարթա . — Աներես աղջիկ , գնա սենեակդ քաշուէ՛ . վերջը կը խօսիմ քեզի հետ : (Երանեակ կ'երթայ) :

Դրսեհ . — Թի թա թի թա թի թա թի . . .

Մարթա . — Շուտ եկուր որ տեսնես թի թա թի :

Դրսեհ . — Թի բա բա թի բա բա . . .

Մարթա . — Եկուր որ խօսք հասկնանք իրարու :

Դրսեհ . — Թի թա թա :

Մարթա . — Աստուած պատիժդ տայ :

Տ Ե Ս Ի Լ Գ .

ՆՈՅՆ ԵՆ ԹԱՓԱՌՆԵԿՈՍ Ի՛իբերազգեսով

Թափառնիկոս . — Թի բա բա , բարեւ անուշիկս :

Մարթա . — (Մեկուսի) Անուշիկը :

Թափառնիկոս . — Ինչո՞ւ համար աւանձին նստեր ես նոնօշիկս :

Մարթա . — (Բարկոքեաւք) Չեմ գիտեր :

Թափառնիկոս . — Տիկինը այսօր բարկացած է , հա՛ հա՛ հա՛ , ծերուկ տիկին :

Մարթա . — (Բարկոքեաւք) Ծերուկ տիկին , և կը յանդգնի՞ս :

Թափառնիկոս . — Չյանդգնելու ի՞նչ կայ :

Մարթա . — Կուզե՞ս որ բերանս բանամ :

Թափառնիկոս . — Բա՛ց որ հով առնես :

Մարթա . — Երկուշաբթի գիշեր ո՞ւր էիր :

Թափառնիկոս . — Հիւանդ նայելու գացեր էի :

Մարթա . — Երեքշաբթի՞ :

Թափառնիկոս . — Մէկուն ակուան քաշելու :

Մարթա . — Չորեքշաբթի՞ :

Թափառնիկոս . — Ակուայ լեցնելու :

Մարթա . — Հինգշաբթի՞ :

Թափառնիկոս . — Ակուայ պարպելու . հա՛ հա՛ հա՛ մեր տիկինը օրացոյց է . շաբթուան բոլոր օրերը անսխալ կը ցցունէ :

Մարթա . — Այո՛ պարոն , օրացոյց մ՛եմ , և

այնպիսի օրացոյց մը որ , մինչեւ վերջին շունչդ չպիտի փոխես , Երէկ գիշեր ո՞ւր էիր , ո՞ւր կորսուած էիր , ո՞ր ծակը մտած էիր :

Թափառնիկոս . — Երէկ գիշեր , կորսուած չէի , թատրոն մտած էի , ուր ազգային ներկայացում մը տուին : Հայ եղողը պէտք է ազգային հանդէսներուն ներկայ գտնուի :

Մարթա . — Առանց ինձի թատրոն կ'երթաս :

Թափառնիկոս . — Թատրոնը ծերերու համար չէ :

Մարթա . — Հապա ձեզի համար , երթալ անկէ վարպետութիւններ սովորիլ , և ետքը ձեր կիները խաբել , վասն զի դուք միայն խաբելու և խնդալու կտորներու ուշ կը դնէք , ոչ թէ ամբողջ խաղին՝ որ լի է բարոյականութեամբ :

Թափառնիկոս . — Դուն ի՞նչ կը ծախես :

Մարթա . — Ես ի՞նչ կը ծախեմ , սրիկայ , դուն իմ ստակովս մարդ եղար , համբաւ ստացար , հիւմա զիս միս մինակ թողլով , գլուխդ կ'առնես թատրոն կ'երթաս :

Թափառնիկոս . — Ուրիշ անգամուն գլուխս քեզի կը ձգեմ անանկ կ'երթամ :

Մարթա . — Կը ծաղրես զիս խայտառակ , իմ ստակովս մարդ եղար :

Թափառնիկոս . — Անցեալ օր աղբոր երգ մը լսեցի , մտիկ ըրէ , երգեմ , նայէ ինչպէս պիտի հաւնիս : (Կ'երգէ)

Ստակով կնիկ մ'առնեք —
— Ի՛իբել կուգէ վրադ
Առտու , ցերեկ , գիշեր —
— Ապսակ կուսայ բադ բադ :

- Ո հ գեւ ասեն —
- Անեւան բան
- Իրաւ շաւս —
- Անպիտան:

Մարթա. — Մտիկ ըրէ, երկրորդ սուռնն ալ
ես երգեմ նայէ ինչ աղւոր է: (Կ'երգի)

- Առանց ստակի կնիկ —
- Թե որ առնել ուզես՝
- Ծախես բանկոն շապիկ —
- Որ զինք սնուցանես:

Գեւ ասեն, եւայլն:

Առանց ինձի թատրոն կ'երթաս, այնպէս չէ՞:

Թափառնիկոս. — Այնպէս է:

Մարթա. — Պարոն, քեզի բան մը հարցնեմ,
գիտե՞ս թէ ինչ է կին մը:

Թափառնիկոս. — Այո գիտեմ. կին մը իր
ամուսնոյն գլխուն փորձանք է:

Մարթա. — Լեզուդ չորնայ, ինչպէս ալ առանց
կարմրելու կը համարձակիս ըսելու թէ փորձանք
է, մինչդեռ բոլոր աշխարհ կը վկայէ որ դուն
իմ ստակովս մարդ եղար: Պատասխան տո՛ւր նա-
յիմ:

Թափառնիկոս. — Տամ:

Մարթա. — Պապանձէ՛:

Թափառնիկոս. — Պապանձիմ:

Մարթա. — Բերանդ գոցուի, զրուցէ՛, գե-
րի՛ առիր զիս այս տանը մէջ:

Թափառնիկոս. — Ինչո՞ւ գերի պիտի ըլլաս.
կին մը տան մէջ կան կարասիք կը սեպուի:

Մարթա. — Կան կարասիք. տեսէք ինչ պա-
ղարեամբ պատասխան կուտայ:

Թափառնիկոս. — Էրիկ մարդիկ պաղարիւն են,
կնիկները տաքարիւն կ'ըլլան: (Մեկուսի) Ամառը:

Մարթա. — Անորէն մարդ, ըրածիդ կը հաւ-
նի՞ս, ամուսնութեան մէջ, միշտ վէճ, կուր կը
վայլէ՞:

Թափառնիկոս. — Առանց կուռոյ ամուսնու-
թիւնը, անլի կերակուրի կը նմանցնեն խոհարար-
ները:

Մարթա. — Աղջիկ զաւակ ունիս, պէտք չէ՞
որ խնամք ունենաս վրան, հոգաս և կառավարես
զինքը:

Թափառնիկոս. — Աստուած մարդս ազատ
ինքնիշխան ստեղծեց. աղջիկս անձին տէրն է,
կրնայ զինքը կառավարել. ես Աստուծոյ դէմ չեմ
մեղանչեր:

Մարթա. — Գիտցիր որ այդ խօսքերը մահ-
ուանս պատճառ պիտի ըլլան. ասանկ կեանքան-
ցունել չըլլար. ես ապրիլ կ'ուզեմ, մանաւանդ
չատ ապրիլ:

Թափառնիկոս. — Ինձի ինչ կ'ըսես, Արուես
երկայնակեցութեան կարդա:

Մարթա. — Լռէ՛, անգուլթ. ափսոս որ ինձի
պէս պարկեշտ կին մ'ունիս:

Թափառնիկոս. — Դու տարիքիդ մէջ կանայք
պարկեշտ ըլլալու են:

Մարթա. — Ալ բաւ է, պիտի լռե՞ս:

Թափառնիկոս. — Դուն ալ լռէ:

Մարբա . — Ամուսնութեան կապը կամաց կամաց թուլնալ սկսաւ :

Թափառնիկոս . — Տաքէն անանկ կ'ըլլայ :

Մարբա . — Բոլորովին պիտի քակուի զիտնս :

Թափառնիկոս . — Զանիկայ կապողը պինդ կապեր է . չը քակուիր . քանանաներուն կապածը աշխարհականները չեն կարող քակել :

Մարբա . — Ես կը քակեմ :

Թափառնիկոս . — Գէշ չըլլար :

Մարբա . — Բոլոր լրագիրներու մէջ նրատարակել պիտի տամ թէ (Բարձրաձայն) Թափառնիկոս իր կինը թողուց :

Թափառնիկոս . — Շատ աղէկ խորհեր ես , ասով բարութիւն մը ըրած կ'ըլլանք . թէ որ մեզի պէս ուրիշ կուտող ամուսիններ ալ դանուին , անոնց օրինակ կ'ըլլանք , թող անոնք ալ բաժնուին : Ասով լրագրատաներն ալ կը վաստկին , թո՛ղ վաստկին , ինչու որ անոնք ազգին և ընդհանուր մարդկութեան յառաջադիմութեան համար կ'աշխատին , գրել տո՛ւր , ծանուցման մէկ ատղը երեք դահեկան է :

Մարբա . — Ինչպէս որ կ'երեւի դուն չես ամրչնար :

Թափառնիկոս . — Փառք Աստուծոյ , ամչնալու ի՛նչ կայ որ . . .

Մարբա . — Երբ ըսեն թէ Թափառնիկոս իր կինը թողեր է :

Թափառնիկոս . — Պիտի ըսեն թէ պատերազմէն ողջ դարձեր է :

Մարբա . — Շատ աղէկ , մնաք բարով :

Թափառնիկոս . — Երթաք բարով :

Մարբա . — Ապրիս . . .

Թափառնիկոս . — Դուն ալ ապրէ :

Մարբա . — Ուրեմն մնաք բարով :

Թափառնիկոս . — Երթաք բարով :

Մարբա . — Վերջինն է որ կ'ըսեմ , աղէկ խորհէ և անանկ պատասխանէ . մը . . . նաք . . . բա . . . ըր . . . ր . . . զ :

Թափառնիկոս . — Երթաք բարբ . . . ով . . .

Մարբա . — Քեզի դէմ դատ պիտի բանամ :

Թափառնիկոս . — Բա՛ց :

Մարբա . — Տանդ դռները պիտի դոցեմ :

Թափառնիկոս . — Դո՛ցէ :

Մարբա . — Լ՛նդ անուր ժողովքը պիտի ելնեմ :

Թափառնիկոս . — Ելի՛ր :

Մարբա . — Վերջէն Թաղական պիտի իջնամ :

Թափառնիկոս . — Իջի՛ր :

Մարբա . — Վերջը կը տեսնուինք : (Կ'երթայ) :

Տ Ե Ս Ի Լ Դ .

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ ԽՈՒՍԻՆԻՍ ԳԵՐԵՂ ՄԱՐԿՈՍ

Թափառնիկոս . — Կորսուեցաւ գնաց թշուառականը . առաւօտուն ելեր՝ կուր ընելու պատճառ կը վնասէ . կը տեսնես անգամ մը ըրած հարցումները . երկուշաբթի ուր էիր , երեքշաբթի ուր էիր , չորեքշաբթի ուր , ուր էիր , ուր էիր , ուր էիր . . . ո՞ր ծակը մտած էիր . ս՛ւր կորսուած էիր . կարծես թէ դպրոցի մէջ ենք և քննութիւն կու

տանք: Ա՛հ... ես մեծ յանցանք մը գործեցի ստակով կնիկ առնելու... Բայց ինչ ընելու է... թէ որ հարուստ աղջիկ մը առնուս, ա՛հա ասանկ կ'ըլլայ. իրեն գերի ըլլալու է... թէ որ աղքատ աղջիկ մը առնուս, ան ատեն ալ իրեն ծառայ ըլլալու է. միշտ անոր համար աշխատելու է, որ ուտէ, խմէ, հագուի, սգուի... ինչ և է գոնէ այն ժամանակ հանգիստ ու երջանիկ կեանք մը կը վարես, ասանկ ամէն օր կուլ չըլլար, ես այսպէս կը հաւատամ իւրաքանչիւր օք իրեն հասակին, հարըստութեան, բնութեան, սիրոյն համապատասխանող ընկեր մը դանալու է, որպէս զի այս վաղանցուկ կեանքին մէջ, երանելի ամուսնութեամբ ասլրի: Վաթսուն տարուան եղեր է և սիրուիլ կ'ուզէ... Սէր, սէր, ո՛ր սեղուանք կ'երթաս. դուն յիրաւի կոյր ես եղեր: Իսկ ես ալ աղէկ պատասխանեցի իրեն, ինչ որ ուզէ թող ըսէ: Սա աղէկութիւնը ունի որ շուտով կը հաշտուի. քէն չպահէր: (Գեօրգի կոստած շիշը տեսնելով) Ա՛յ սատանորդի շիշը կոտորեր է: (Կ'առնէ գեսնէն կը հոտուրսայ ու ֆիքը բռնելով ասորին անդին կը ղազարոսե) Ո՛հ... քիթս... բերանս... գլուխս... ամէնէն պիտանի դեղն թափեր է, անուշադրի ոգի՛ն:

Մարկոս. — (Դուննէն մտնելով) Ասիկայ ըլլալու է Պ. Թափառնիկոսը:

Թափառնիկոս. — (Չը շտելով, բարկութեամբ) Ա՛հ կանայք, կանայք, տուներու մէջ դուք էք անհանգստութեանց պատճառ:

Մարկոս. — (Ինկնիտեմ) Բարկացած կ'երեւի:

Թափառնիկոս. — Թէ որ տան մէջ ոտք կոխէ, բզիկ բզիկ պիտի ընեմ զինքը:

Մարկոս. — Բարեւ, Պարոն Թափ...
Թափառնիկոս. — Ամէն օր, ամէն ժամ կը պօռայ թէ իր ստակովը մարդ եղած եմ...

Մարկոս. — Բարեւ, Պարոն Թափառ...
Թափառնիկոս. — Ես չեմ ուրանար, իր ստակին համար առի զինքը. բայց դաշնադրութեան ատեն չըսու որ ամէն օր այսպէս պիտի պօռայ: (Կնկնէն ձայնով) Իմ ստակովս մարդ եղար:

Մարկոս. — Բարեւ, Պար...
Թափառնիկոս. — Երբ էրիկ մը կնկան իշխանութեանը տակ է ամուսնութիւնը անկատար է և վնասակար:

Մարկոս. — Բարեւ, Պարոն Թափ...
Թափառնիկոս. — Ծունկերս կը դողդօան, չեմ կրնար ոտքի վրայ կայնիլ. այսպէս բարկացնէ զիս... չգիտեմ ո՛ր փիլիսոփան կը գրէ թէ՛ մէկը բարկացած ժամանակը ա բ գ ը մինչեւ վերջը ե՞րբ է կարգայ, բարկութիւնը կ'անցնի. փորձենք...

Մարկոս. — Բարեւ, Պարոն Թափ...
Թափառնիկոս. — Ա բ գ դ ե գ ե բ բ ժ ի խ ծ կ հ ձ ձ ղ հ... սխալեցայ: (Աւելի բարկութեամբ և ուրեկ կ'սխալի, դարձեալ կը սխալի) Լսողն ալ պիտի կարծէ որ ա բ գ ը չեմ գիտեր. ա՛հ հարուստ աղջիկ առնող ամուսիններն ասանկ Բերական կը կարդան: (Ա. բ գ. ը միկնելով վերջը կ'ըսէ) Բարկութիւնս երթալով կ'երթայ և կը սաստկանայ, ուրիշ կերպով փորձենք. աա բբ գգ դդ եե զզ եե ըը բբ ժժ իի լլ խխ ծծ կկ հհ ձձ ղղ ճճ մմ յյ ճճ եե ոո չչ պպ զզ ոո սս վվ-սս ըը զզ ււ փփ ֆֆ

8355
10

7. ՆԱԻՐՈՅԻ ԳՈՐԿ

LL 00 ՅԾ: Աս բարկութիւնը ինձի սուղի պիտի նստի...

Մարկոս. — (Ինկնիրեն) Փախճուկ է, ի՞նչ է:

Թափառնիկոս. — Ախչ բժպ գկջ...

Մարկոս. — (Բարձրաձայն) Ի ձ ա գ ղ վ...

Թափառնիկոս. — (Բարկոտքեանք վրան եր-
քարով) Զի՞ս կը ծիծաղես, խայտառակ մարդ:

Մարկոս. — Է՛ն Պարոն, երկու ժամէ ի վեր
ձեզի կ'սպասեմ, ակոսս կը ցաւի:

Թափառնիկոս. — Նստէ՛ քիչ մը:

Մարկոս. — Շատ աղէկ Պարոն նստիմ: (Կը
նսի):

Թափառնիկոս. — Սրդէն աչքէդ յայտնի է
որ ակոսդ կը ցաւի:

Մարկոս. — Կ'աղաչեմ, Պարոն ատամնաբոյժ,
ձեռքէդ եկածը մի՛ խնայեր զիս բուժելու համար:
Զեր համբաւը Պօլսոյ մէջ ամբողջ տարածուեր է,
ես ալ ձեր անունը լսելով փութացի հոս գալ,
որպէս զի...

Թափառնիկոս. — Վասն զի՝ արուեստս կա-
նոնաւոր կերպով յառաջ կը տանիմ: Ես Եւրոպա-
յի մէջ ուսեալ բժիշկներէն չեմ. իմ բժշկութիւնս
բնականէն է. ինձի եկող հիւանդները միշտ գո՛հ
կ'ըլլան. կը յուսամ որ դուն ալ անոնց պէս շնոր-
հակալութեամբ պիտի նրթաս:

Մարկոս. — Շատ աղէկ...

Թափառնիկոս. — Մէ՛կ հատ միայն կը ցա-
ւի, չէ նէ ամէնն ալ...

Մարկոս. — Մէկ հատ, Պարոն, մէկ հատ...

Թափառնիկոս. — Մէկ հատ կամ երեսուն
երկու հատ ըլլայ, չէ ինձ փոյթ. ինձի համար մի
և նոյն բանն ըսել է:

Մարկոս. — (Մեկրախի) ճարտար մէկու մը կը
նմանի:

Թափառնիկոս. — Շատո՞նց ի վեր է որ ու-
նիս այդ ցաւը:

Մարկոս. — Շուրջ երկու շաբաթ...

Թափառնիկոս. — Սրուեստդ ի՞նչ է:

Մարկոս. — Վաճառական մը...

Թափառնիկոս. — (Թիկնարոտեկ եղևերով) Նե-
րեցէք, եթէ չը կրցի ճանչնալ զձեզ. հրամանեցէք
հոս նստեցէք, սաքդ պագնեմ, ելէք թիկնաթոռը
նստեցէք:

Մարկոս. — Հոգ չէ, Պարոն, աշխատ մ'ըլ-
լաք:

Թափառնիկոս. — Կ'աղաչեմ: (Մարկոս թիկ-
նարոտիկ վրայ կը նսի) Շարունակեցէք, (Յարգա-
նօք կը վարախի):

Մարկոս. — (Մեկրախի) Ի՞նչ խոնարհ մարդ:

Թափառնիկոս. — (Մեկրախի) Ի՞նչ ագահ
մարդ:

Մարկոս. — Վաճառական մ'էի ատենօք, իսկ
հիմա ջաղացքի մը մէջ գործաւոր եմ: Մարդ չե՞նք,
այսօր հարուստ՝ վաղը աղքատ. այսօր առողջ՝
վաղը հիւանդ. այսօր աշխարհ՝ վաղը գերեզման.
բայց ես յոյս չեմ կորեր, քիչ փամանակէն երե-
ւելի վաճառական մը ըլլալու զիտաւորութիւն
ունիմ:

Թափառնիկոս. — Ըղձայի զիտաւորութիւն:
(Մեկրախի) Սա անօրէն կնկան պատճառաւ, այսօր
գործերս ձախարդ կ'երթան:

S E U H L E .

ՆՈՅՆԻ ԵՆ ՆԻԿՈ

Նիկո . — (Սուրճը բերելով) Տէր...

Թափառնիկոս . — (Մարկոսին) Ի՞նչպէս անցուցիր այս գիշեր :

Մարկոս . — Ամենեւին աչքս չգոցեցի :

Նիկո . — Յայտնի է որ Պարոնին աչքը կը ցաւի :

Թափառնիկոս . — Մինչեւ որ սուրճս խմեմ, դուն նախապատրաստութիւնները լմնցու Նիկո՛ . Պարոնին ակռան պիտի քաշենք :

Նիկո . — Այո՛ , տէր իմ :

Թափառնիկոս . — (Սուրճը խմելով) Ուշադրու՛ թեամբ ըրէ՛ որ չը վախնայ :

Նիկո . — Այո՛ , տէր :

Թափառնիկոս . — Նայէ՛ որ բռնութիւնը ձեռք չ'առնենք :

Նիկո . — Այո՛ :

Թափառնիկոս . — Անուշութեամբ լմնցուր :

Նիկո . — Շատ ազէկ : (Կ'երթայ սեղանին վրային ջուսն մը կ'ատնու) Քոպս եկուր եզրայր :

Թափառնիկոս . — Քովը գնա :

Նիկո . — (Մարկոսին ձեռները կապել կ'ուզի, որն որ չըրողար) Թող սուր որ կապեմ :

Մարկոս . — Ի՞նչու եզրայր , ես խնդրեմ եմ . փառք Աստուծոյ խելքս գլուխս է . ակռայի ցառունիմ :

Թափառնիկոս . — Հնազանդութիւն Պարոն .

Իմ բանեցուցած կերպերս թէպէտ և հիւանդներուն անհաճոյ կ'երեւին , բայց վերջէն հաճութեամբ դուրս կ'երնեն . թող որ կապէ , թո՛ղ , թո՛ղ :

Մարկոս . — Ի՞նչ կ'ըսէք . ես գո՞ղ եմ , աւազակ եմ որ...

Թափառնիկոս . — Ես քու գիտցած բժիշկներէն չեմ . իմ արուեստս ինչ որ կը պահանջէ , կատարելու եմ . կ'իմանա՞ս , պարտապ տեղը մի՛ բարկացնեք զիս . թող սուր կապէ :

Նիկո . — Վերջէն պիտի զղջաս :

Մարկոս . — Բայց...

Թափառնիկոս . — (Սեղանին վրային ասրճանակն առնելով Մարկոսին կ'ուղղէ) Հնազանդութիւն :

Մարկոս . — Թո , թո... թո թող կենայ...

Նիկո . — (Կապելով) Ինչո՞ւ խօսք մտիկ չէք ըններ :

Թափառնիկոս . — Մի վախնար իմ սովորութիւնս է . երբ մէկուն ակռան պիտի հանեմ ձեռները կը կապեմ , անհոգ եղիր դուն . սեպէ՛ թէ ակռադ ելաւ . հիմա իմ հարցումներուս պատասխան տո՛ւր . արեւելեա՞ն թէ արեւմտեան կողմը կը ցաւի :

Մարկոս . — Զազա՞ցքը կը հարցնէք , Պարոն , հոս մօտ պարտէզին մէջն է :

Թափառնիկոս . — Ատիկա իմ հարցմանս պատասխան չէ :

Մարկոս . — (Նիկոյին) Ի՞նչ ըսել կ'ուզէ :

Նիկո . — Միշտ ասանկ կը հարցնէ , պատասխանելու է...

Թափառնիկոս . — Վարի՞ յարկն է չէ նէ վերի :

Մարկոս . — Վեբէ՞ յարկը , Պարոն , վերի յարկը , յիսուն դանեկան ամսականաւ վարձեր եմ .

պղտտիկ սենեակ մ'է, ձմեռը շատ տաք կ'ըլլայ, վասն զի թղթապատ է. կին մ'ալ կայ հոն որ անկողննս կը շինէ և ինձի ծառայութիւններ կ'ընէ, թէ որ կ'ուզէք, սենեակ մ'ալ ձեզի համար վարձեմ, փողոցն ալ գէշ չէ:

Թափառնիկոս. — Չհասկցար իմ հարցումներս, բերնիդ ո՞ր կողմն է ցաւող ակումն:

Մարկոս. — (Մասովը իր ցուցնէ աջ կողմը) Ահա պարոն սա կողմը:

Թափառնիկոս. — Ես ալ քեզի սա հարցուցի, և դուն ջաղացքին պարտէզի մէջ ըլլալն ըսիր: Վարի՞ շարքէն է ցաւող ակումն:

Մարկոս. — Այո՛, այո՛, ա՛նա (ցցունելով) վարի շարքէն:

Թափառնիկոս. — Եւ դուն ընտկած սենեակիդ վերի յարկը թղթապատ և տաք ըլլալը ըսիր: Ես բերնին մէջ գտնուած տեղերուն և գործիքներուն մէջ մէկ անուն տուած եմ, և միշտ անանկ կը հարցնեմ. կ'ուզեմ որ ինձի եկող հիւանդներն ալ սորվին:

Նիկո. — (Յած, առ Մարկոս) Ձանայ որ սորվիս. ուրիշ անգամուն պէտք կ'ըլլայ:

Մարկոս. — (Մեկուսի) Ասիկայ վարպետ մէկուն կը նմանի. ինչե՛ր կը հարցնէ:

Թափառնիկոս. — Է՛ն գործը լմնցաւ, ցաւող ակումային ուր ըլլալն ալ իմացանք, հիմայ զայն հանելու աշխատելու է. Նիկո սա ատրճանակը ա՛ն և պարոնին դէպի բերանը ուզող է:

Մարկոս. — (Վախճարով) Ի՞նչ կ'ըսէք Պարոն:

Թափառնիկոս. — Ամենափոքր շարժում մը ընելուն պէս պարպէ՛:

Մարկոս. — (Թորովելով) Թող կենայ չեմ ուզեր:

Թափառնիկոս. — Լռէ՛. պիտի պարպէ:

Մարկոս. — (Ապշած շուարած արձանի պէս կը կայնի ակշարժ) Ով Աստուած իմ:

Թափառնիկոս. — Ինչչափ վախկոտ ես, ծօ աղայ:

Մարկոս. — Չէ... չէ... վախ... կոտ... չեմ...

Թափառնիկոս. — Բերանդ բա՛ց... քիչ մ'ալ բա՛ց որ լոյսը ներս մտնէ. կըրցածիդ չափ բա՛ց... սա պղտի փատը մէջտեղը դնեմ որ չգոցուի. (կը դնէ) հա՛. այսպէս կեցիր, ես ալ պատրաստուիմ որպէս զի դիւրութեամբ կարենամ գործել: (Գիշերազգեստը, գլխարկը կը հանէ. շապիկին քերտերն վեր կ'առնէ) Ալ վախ պէտք չէ. սեպէ թէ ակուադ ելաւ:

Մարկոս. — Ըհ, ուհ... ըհ...

Թափառնիկոս. — (Դիտակով Մարկոսին քերտերն ակնը կը նայի) Չկըցի տեսնել: Նիկո սա ճրագըս վառէ. ինչ անտեսանելի ակումայ, նայինք ճրագով պիտի կարենա՞նք գտնել: (Ճրագը Մարկոսին քերտին կը մօտեցնէ):

Մարկոս. — (Ետ ետ կ'երթայ) Ա՛ն:

Թափառնիկոս. — Նիկո, կապէ՛ սոքերը:

Նիկո. — Կը հնազանդիմ տէր: (Կը կապէ):

Թափառնիկոս. — (Արտի վրայ կ'եղնէ) Ծուռկ չոքէ, չուտ եղիր. ժամանակ չկորսնցնենք: (Աֆցանը քերտին ակնը կը խոթէ եւ կը սրսի քաշել) Ա՛ն փառը ինկաւ:

Մարկոս. — Ի՞նչ կ'ընէք, Պարոն, լեզուս պիտի փրցնէք:

Թափառնիկոս. — Մարդս կը սխալի երբեմն:

Մարկոս. — Կ'աղաչեմ թո՛ղ աքցանը և ուրիշ կերպով եթէ հնար է հանել, կատարէ՛. ապա թէ ոչ՝ ես պիտի երթամ :

Թափառնիկոս. — Տեսակ տեսակ գործիքներով յառաջ կը վարեմ արուեստս, հանգա՛րտ եղիք. սեպէ՛ թէ ակռադ քաշուեցաւ : Իմ վարպետութիւններս եւրոպայի բժիշկները կը զարմացնէ և ի ծիծաղ կը շարժէ զանոնք : Ինձի նայէ՛, բարեկա՛մ, մէկը կատարեալ բժիշկ ըլլալու համար բաւական խելք ունենալու է. միայն բժշկութեան վկայականով չի ըմնար, ինչպէս որ վարդապետ մը սեւ վեղարով չկրնար կատարեալ վարդապետ ըսուիլ՝ թէ որ ուսմունք չունենայ. ասոնցմէ զատ աստմնաբոյժ մը շատ վարժած ըլլալու է որ...

Նիկո. — Ինքը շատ վարժած է :

Թափառնիկոս. — Աննո՛գ եղիք դուն, թէպէտ և քիչ մը խստութեամբ խօսեցայ հետդ, բայց իմ արուեստս այնպէս կը պահանջէ. անուշութեամբ չըլլար : Աստութեամբ սկսած գործին անուշութիւն կը յաջորդէ, ինչպէս որ անուշութեամբ սկսած գործին խստութիւն... ինչպէս որ փոթորիկէն վերջը խաղաղ հողմ... ինչպէս որ արամութենէ վերջը ուրախութիւն, ինչպէս որ... ինչպէս որ աղքատութենէ վերջը...

Մարկոս. — Մո՛ւրօզութիւն...

Թափառնիկոս. — Չէ, հարստութիւնը կը յաջորդէ : Կոնակիդ վրայ պառկէ՛ զաւակս, ես մինչեւ հիմայ կրնայի բու բոլոր ակռաներդ քաշել, այլ ինչ ընեմ որ քիչ մը բարկացած եմ այսօր. պառկէ տղաս պառկէ. սեպէ թէ ակռադ ելաւ : (Մարկոս կը պառկի, Թափառնիկոս սեղանին վրայէն դերձան մ'առնելով) Սա դերձանը ակռայիդ

պիտի կապեմ, կապելուս պէս ընցաւ գործը. բա՛ց բերանդ... տեսայ... անա կապեցի... անհող եղի՛ր... տեղէդ չեբերաս... Նիկո ասորճանակը շտկէ՛ : (Մարկոսին առջեւը կը նստի եւ ոտները Մարկոսին ոտներուն կոքնած կ'սխի քաշել) Կը ցաւի՞... համբերէ... ինչ ընենք հիմա պիտի ելլայ... թշուառ սղայ, ընկ՞ուց կտորեցիր ինչ բրիք որ ասանկ... տէր ողորմեա... ասանկ ակռայ մը որ տեղէն չը շարժիր :

Մարկոս. — (Պոռարով) Ահ, ուհ, բուժ...

Թափառնիկոս. — Նիկո, ասորճանակը մի՛ թողուր... համբերութիւն սղաս... սեպէ՛ թէ ակռադ ելաւ : (Քիչ մ'ալ ուժով կը քաշէ, դերձանը կը փրփի, ինքն ալ կոկրկի վրայ կ'իջնայ) :

Նիկո. — (Տիրոջը վրան մտքեղով) Փոշի եղաւ վրայ :

Մարկոս. — (Պառկած) Ահ... սէհ...

Թափառնիկոս. — Քիտեմ ես... բոլոր յանցանքը կ'սկանս է որ զիս բարկացուց : (Ոտները գետնին զարնելով) :

Մարկոս. — Ո՛ւհ... բո՛ւժ... (Ոտ ելնելը կը ցանայ) :

Թափառնիկոս. — Ինչո՞ւ կ'եղնես պառկէ՛, տեղէդ մի՛ շարժիր, մ'աճապարեք, ծունկ չոքէ՛ և սեպէ թէ ակռադ ելաւ : (Ուրիշ դերձան մը կը հսակ կը կապէ ցառոդ ակռան) Ահա ձայն մ'առի, պիտի ելլայ...

Մարկոս. — Ահ, Պարոն, թո՛ղ սուր եղնեմ :

Թափառնիկոս. — Պապանձէ, անա ելաւ... անա... քիչ մ'ալ համբերէ... (Ուժով կը քաշէ) Ահ վերջապէս յաջողեցայ... (ակռան Մարկոսին արջով)

ա՛ռ ակուադ... Ինձի Թափառնիկոս կ'ըսեն... Ինք-
զինքս գովելու համար չեմ ըսեր, բայց կը պար-
ծենամ որ այս արուեստին մէջ ինչ յաջողակը չկայ.
Թող եւրոպայի մէջ ուսեալ բժիշկները սնդեն թէ
իրենք շատ վարպետ են...

Մարկոս. — Գիտէ՞ք, պարոն, որքան դժուար
է այս ակուայի ցաւն քաշելը:

Թափառնիկոս. — Գիտէ՞ք, պարոն, որքան
դժուար է ակուայ քաշելը:

Մարկոս. — Ողջ ըլլաք... բայց ցաւն փոխա-
նակ մեղմանալու սաստկացաւ:

Թափառնիկոս. — Առջի բերան անանկ կ'ըլլայ:

Նիկո. — Անանկ կ'ըլլայ ամէնուն ալ:

Մարկոս. — (Մասուրներովը ակուաները զննե-
լով) Ցաւող ակուան հոս է, ահա տե՛ս. դուք սը-
խալմամբ քովի ակուան քաշեր էք:

Թափառնիկոս. — Կոյր ըլլալու եմ որ ատանկ
բան մը ընեմ:

Մարկոս. — Սխալած էք. է՛ն Գարոն ատամ-
նարոյժ, այս խաղը դեռ շատ երկար պիտի տեւէ...

Թափառնիկոս. — Կեցիր: (Մասուրներովը կը
ֆնեկե ակուաները) Իբաւունք ունիք... բայց ես
դիտմամբ քովի ակուան քաշեցի:

Մարկոս. — (Բարկոքեաւոր) Գիտմամբ...
դիտմամբ, մեղք չէ՞ իմ ողջ ակուայիս որ...

Թափառնիկոս. — Ի՞նչ ըսեմ տղայ, դուն ան-
միտ ես... Թէ որ այս ակուան չհանէի, միւսը շատ
դժուարութեամբ պիտի կրնայինք քաշել. չեմ յու-
սար որ այս խօսքիս չհամոզուելու չափ տխմար
ըլլաս. կը հարցնեմ քեզի, միթէ կրնա՞ն ծառ մը
խլել, թէ որ արմատը աղէկ չբանան, պատասխան
տուր:

Նիկո. — Ըսածները ճշմարիտ են:

Մարկոս. — Է՛ն, իմ բերանս պարտէ՞զ է:

Թափառնիկոս. — Ի՞մ ըսածս նմանութիւն
մ'է: Ես քեզի չափ չեմ խորշիր, որ ցաւող ակ-
ուան մէկէն ի մէկ հանեմ, հա՛ հա՛ հա՛:

Նիկո. — Ինքը աղէկ կը խորհի:

Թափառնիկոս. — Ես կ'ուզեմ որ ընելիք
գործս առաջուց մտածեմ վերջը կատարեմ, կը
հասկնամ, ալ վախ չկայ, ասոր արմատը աղէկ
բացուեցաւ:

Նիկո. — Ամէնուն ալ անանկ կ'ընենք:

Մարկոս. — Տակաւին պիտի խօսի՞ք, ինչ որ
պիտի ընես՝ լմնցու՛ր, շուտ եղիր շո՛ւտ...

Թափառնիկոս. — Կամաց քալողը չյոգնիր,
կ'ըսէ առածը:

Նիկո. — Իբաւ է, ինքը բնաւ չյոգնիր:

Մարկոս. — (Մեկուսի) Անգամ մը սաքս դըռ-
նէն դուրս կոխեմ... (Բարկոքեաւոր բարձրաձայն)
Շո՛ւտ եղիր, ես ձեր խաղալի՞քն եմ:

Թափառնիկոս. — (Որ սեղանին վրայէն շիշե-
րը կը խառնե իբր թե բան մը կը փնտրէ) Փատը...
փատը դիր բերանը. ապերա՛խտ, հոգևով մարմնով
կ'աշխատիմ քեզի ծառայութիւն մը ընելու և
դուն կը յանդգնիս առանց ամշնալու ինձի դէմ
խօսելու, կարծեցիր թէ քենէ ստա՞կ պիտի առնեմ.
Ի՞նչ եղար՝ համբերէ քիչ մ'ալ ա՛ռ ակուադ՝ գնա:

Տ Ե Ս Ի Լ Զ .

ՆՈՅՆԻ ԵՆ ՄԱՐԳԱՐ

Մարգար. — Բարեւ :

Թափառնիկոս. — (Սեղանին առջև զբաղած)

Աստուծոյ բարին :

Մարգար. — Երէկ գիշեր ուշ հասայ :

Թափառնիկոս. — Հասար :

Մարգար. — Չկրցի հոս դալ :

Թափառնիկոս. — Չկրցիք :

Մարգար. — Ձեզի ըսելիք ունիմ :

Թափառնիկոս. — (Միշտ զբաղած) Կրնաք

ըսել :

Մարգար. — Տիկինը տեսայ որ բարկացած

կ'երթար :

Թափառնիկոս. — Կրնայ երթալ :

Մարգար. — Կուուե՞ր էք հետը :

Թափառնիկոս. — Կուուեր ենք :

Մարգար. — Բայց չվայլեր :

Թափառնիկոս. — Չը վայլեր :

Մարգար. — Պէտք է որ ամուսին մը իր կի-

նը սիրէ :

Թափառնիկոս. — Պէտք է որ սիրէ :

Մարգար. — Ըսել է որ դուք չէք սիրեր :

Թափառնիկոս. — Չեմ սիրեր :

Մարգար. — Այսպէսով իր մահուանը պատ-

ճառ կ'ըլլաք :

Թափառնիկոս. — Կ'ըլլամ :

Մարգար. — Պէտք է որ ըլլաք :

Թափառնիկոս. — Պէտք է :

Մարգար. — Պէտք չէ :

Թափառնիկոս. — Պէտք չէ :

Մարգար. — Կը տեսնեմ որ գործ ունիք :

Թափառնիկոս. — Գործ ունիմ :

Մարգար. — Ձեզի հետ խօսիլ կ'ուզէի :

Թափառնիկոս. — Խօսեցէք :

Մարգար. — Կ'երեւի որ զբաղեալ էք :

Թափառնիկոս. — Ձբաղեալ եմ :

Մարգար. — Ինչպէս ընենք, քանի մը ժա-
մէն գա՞մ :

Թափառնիկոս. — Եկուր :

Մարգար. — Կրնա՞մ հոս գտնալ ձեզ :

Թափառնիկոս. — Կրնաք :

Մարգար. — Թէ որ չգտնամ :

Թափառնիկոս. — Ձէք գտնար :

Մարգար. — (Մեկուսի) Կ'երեւի որ միտքը
չատ յուզուած է, որովհետեւ ըսածը չգիտեր :
(Բարձր) Դանի մը ժամէն պիտի գամ :

Թափառնիկոս. — Եկուր :

Մարգար. — Մնա բարով :

Թափառնիկոս. — Գնա բարով : (Մարգար
կը մեկնի) :

Տ Ե Ս Ի Լ Ե .

Թ.Ա.Փ.Ա.ՈՒՆԻ.ԿՈՍ, ՄԱՐԿՈՍ, ՆԻԿՈ

Թափառնիկոս. — Մօտ եկո՛ւր, երկու ժամէ
ի վեր քեզի համար դեղ կը փնտռէի, ահա գտայ :

(Շիշ մը արտոյ) Ա՛ն ասիկայ, բամպակի վրայ քա- նի մը շիթ կաթեցուր, օրը ութն անգամ ցաւող աղուային վրայ դի՛ր, քանի մը օր ասիկայ ըրէ, տեսա՛ր որ ցաւը կ՛աւելնայ ինձի եկուր, սեպէ՛ թէ բժշկուեցար: (Մարկոս գրոյթը կը շարժե ինացնե- լով որ հասկցաւ) Կայնէ հիմայ բերնէդ հանեմ սա փառը: Նիկօ՛, սոսները ձեռները քակէ. (Նիկօ կը ֆակէ) հասկցա՛ր աղաս, կարծեմ թէ առանց քա- շելու այդ ցաւող աղուան, պիտի բուժիս:

Մարկոս. — (Սեղանին մօտենալով արհեստակր կ՛առնէ) Պատասխան տո՛ւր հարցումներուս, ա- բեւեւեա՞ն է թէ արեւմտեան:

Թափառնիկոս. — Մ՞ն էնչ պիտի ըլլայ:

Մարկոս. — Ամենափոքր շարժում մը կրնայ մահ պատճառել. Նիկօ՛ ձեռները կապէ՛:

Նիկօ. — Պարոն...

Մարկոս. — Հիմա կը մեռցնե՛ս, շուտ կապէ՛ (Առ Թափառնիկոս) Վերի՞ թէ վարի յարկն է:

Թափառնիկոս. — Կօրի՛ սրկէ, գարշելի...

Մարկոս. — Ապերա՛խտ, ինձի դէ՛մ կը խօսիս. Նիկօ փառը դիր բերանը:

Թափառնիկոս. — Վերջապէս պիտի...

Մարկոս. — Համբերութիւն, սովորութիւնս այս է կը կապեմ, վասն զի ատամնաբոյժ մը միայն վկայականով չկրնար կատարեալ ատամնաբոյժ ըլ- լալ, պէտք է քիչ մ՛ալ խելք ունենալ, ինչպէս որ վարդապետ մը սեւ վեղարով չկրնար կատարեալ վարդապետ ըլլալ թէ որ ուսմունք չունենայ: Թէ- պէտ է իմ բռնած ընթացքս հիւանդներու տնա- ճոյ կը թուին, բայց վերջը գո՛հ կ'ըլլան: (Այգսակը առնելով) Համբերէ՛, սեպէ՛ թէ աղուող ելաւ:

Նիկօ. — (Մեկուսի) Ես երթամ, չըլլայ որ իմ ալ աղուաս քաշէ: (Կ'երթայ):

Մարկոս. — (Այգսակը Թափառնիկոսի շերտեր խորտելով) Ա՛ն թշուառ տղայ... շատո՞նց ի վեր է որ կը ցաւի:

Թափառնիկոս. — Ա՛ն... ա՛ն...

Մարկոս. — Ինձի տուած իւղէդ քանի մը կաթիլ կաթեցուր և ցաւող աղուային դիր... մնաք բարով... ա՛նա պարոն ատամնաբոյժ ասիկայ ԱՏա- նըն ընդ ասանակ ելաւ: (Կ'երթայ):

Թափառնիկոս. — Ա՛ն... ուրկէ էր որ դի- մացս ելաւ սա մարդը... ձեռներս սոսներս կապեց: (Կակցելով ծառան) Նիկօ, Նիկօ...:

S T U T L L.

ՆՈՅՆ ԵՆ ՄԱՐԹԱ.

Մարթա. — (Բարկուրեաւը մտնելով) Ո՛չ Քա- ղաքական կայ, ո՛չ Թաղական և ոչ Կրօնական ժողով... մըշտ խառն ժողով կ'ըլլայ. կանոնաւո- ըր տեսած չունինք: Որո՞ւ երթամ յայտնեմ ցաւե- ըրս... ա՛ն, կանայք թշուառ են... (Էրիկը սեւ- նելով) Աս ի՞նչ է... ա՛ն անօրէն մարդ... պատի- ժըդ գտեր ես... ա՛նա այսպէս կապուած կեցիր... ս՛ն... հիմա քիչ մը սկսաւ սիրաս ուրախութիւն գգալ... կը յիշէ՞ս ինձի ըրածներդ, անդգամ. տես դուրսս, դուն ձերմիցուցիր աս մազերը...:

Թափառնիկոս. — Ճերմակը սեւին վրայ ա- ղէկ կը վայլէ:

Մարթա. — Այս վիճակիդ մէջ անգամ զիս կ'ատես. դուն իմ ստակովս մարդ եղար...

Թափառնիկոս. — Ես քեզ չեմ ճանչնար:

Մարթա. — Չե՞ս ճանչնար, հիմա կը ճանչցընեմ ինքզինքս... երթամ ժամկոչները կանչելու որ գան առնեն Փրկիչ տանին քեզ: (Վազեղով կ'երթայ):

S E U H L Թ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ առանձին, վերջը ԼԵՆՈՆ

Թափառնիկոս. — Թէ որ մինչեւ հիմայ սըրտիս մէջ իրեն համար սէր կը կրէի, ան ալ դուրս ըրի. ասկէ վերջը անհնարին է որ կարենամ հետը ապրիլ... այսպիսի նախանձորդ կանանց հետ ապրիլը... կատուներու հետ խաղալու պէս է, պանիր տուած ժամանակդ կը ճանկուտեն... և ո՞վ եղաւ բոլոր այսօրուան ձախորդութեանց պատճառ, եթէ ոչ ինքք. կ'ուզէ որ սիրուի վաթսուն տարուան հասակին մէջ. թէ որ մէկ ուրիշ կնկան երեսը նայիմ, կուր ընելու կու գայ վրաս... այս նախանձը չէ՞ որ կանանց գեղեցկութիւնը կ'ոչընչացնէ...

ԼԵՆՈՆ. — Մարդ չկայ հոս...

Թափառնիկոս. — Պարոն...

ԼԵՆՈՆ. — (Մեկէն ի մեկ ետեւը թունելով իր քե ախոսան կը ցարի) Ի՞նչ կայ:

Թափառնիկոս. — Ի՞նչ կ'ուզէք:

ԼԵՆՈՆ. — Ատամնարոյժը կը փնտռեմ, կուզեմ ահուսս ցցունել. ո՞ւր գացեր է արդեօք:

Թափառնիկոս. — Հոս է հիմա կուգայ:

ԼԵՆՈՆ. — (Մեկուսի) Ո՞ւր էր թէ սա՛ մարդը երթար ու Երանեակը գար հետը խօսէինք:

Թափառնիկոս. — (Մեկուսի) Իրեն զուրցեմ անգամ մը նայիմ կը քակէ՞ ձեռներս. ինչ գիտնայ, զիս գող կամ աւազակ պիտի կարծէ:

ԼԵՆՈՆ. — Իուք ինչո՞ւ հոս կեցեր էք:

Թափառնիկոս. — Պիտի երթամ... սա ոտներս քակեցէք:

ԼԵՆՈՆ. — Շատ աղէկ պարոն (կը ֆակի):

Թափառնիկոս. — Հրամանքնիդ քիչ մը սպասեցէք, ատամնարոյժը հիմայ կու գայ: (Մեկուսի) երթամ սա թշուառական նիկոն գտնալու...

S E U H L Ժ.

ԼԵՆՈՆ, վերջը ԵՐԱՆԵԱԿ

ԼԵՆՈՆ. — Քիչ մնաց որ ձեռք պիտի անցնէի, այս դէպքը Երանեակին նամակին չյարմարեցաւ: (Նառնակ մը կը հանէ կը կրտրայ) «Վաղը ժամը երեքին տան մէջ մինակ պիտի ըլլամ, եկ'ուր զիս գրկելու»: Ո՞ւր է, չգար որ գրկեմ, կարծեմ հայրը մայրը հոս են. ծառան ծուռ ծուռ երեսս նայեցաւ, չըլլայ թէ Երանեակը զիս մատնելու համար հոս հրաւիրած ըլլայ. կը յուսացուի, վասնզի Հայ ենք, Հայ ըսելը մատնութիւն ըսել է: Այո՛, մեր ստաց-

ուածքն է մտանութիւնը ի վաղուց անտի, հա-
րուստներէն մինչեւ աղքատները, լուսաւորեալնե-
րէն մինչեւ խաւարեալները, ամէնքն ալ ունին
ասիկայ. մեր առաջին զէնքն է, Բրուսիոյ ասեղ-
նաւոր հրոցաններէն աւելի զօրաւոր է. ամէն պա-
րագանքու մէջ անոր կը վստահինք, անով յա-
ռաջ կը քայենք. այլ ինչ օգուտ որ վերջէն անով
գետինը կը տապալինք, ու ծաղր ու ծանակ կ'ըլ-
լանք... արդեօք Երանեակը... (Երանեակ կը մտնայ
փուր): Ահ իմ Երանելի Երանեակս, ճիշտ այն միջո-
ցին եկար ուր՝ քեզի համար կը կասկածէի: Բայց
ինչո՞ւ ասանկ տրտում տխուր...

Երանեակ. — Տրտում տխուր:

Լեւոն. — Լռիկ մնջիկ:

Երանեակ. — Լռիկ մնջիկ:

Լեւոն. — Միթէ իմ ներկայութիւնս վանեց
այտերէդ այդ վարդագեղ կարմրութիւնը, պա-
տասխանէ՛, կո՛յսդ նազելի, միթէ իմ անօքս կա-
պեց լեզուդ, պատասխան տո՛ւր. ինչո՞ւ այդ ժրջ-
տափայլ շուրթերդ թալկացեր են ու չեն շարժիր: Ահ
Երանեակ, խօսէ՛, քու այդ լուսթիւնդ դառնա-
ղէտ խորհուրդներ կ'ստեղծէ մաքիս մէջ:

Երանեակ. — Լեւոն, քեզի նուիրած եմ սիրտս
կեանքս ու պատիւս. այլ ինչ օգուտ որ ընտանի-
քիս ագիտութիւնը քենէ յափշտակել կ'ուզէ
զանոնք:

Լեւոն. — Ի՞նչու ընտանիքդ հաւանութիւն
չեն տար որ սիրես զիս:

Երանեակ. — Մյս առտու մօրս ըսի թէ՛
Մարգարի հետ չեմ կարգուիր, այս լսելուն պէս
բարկացաւ, բորբոքեցաւ, կասողեցաւ...

Լեւոն. — Երանեակ, բոլոր գիշերը չքնացայ,
անհամբեր այս ժամուն կ'սպասէի, այս խօսքերը
լսելու համար, երբեմն աչերս կը գոցէի քու գե-
ղածիծաղ պատկերդ կը տեսնէի, և այն խօսքը զոր
առջի օրը քու սիրաբոյր շուրթերէդ սահեցաւ,
գիշերուան խոր լուսթեան ատեն միշտ ականջնե-
րուս կը հնչէր. այս՛ այն ձայնը որով արտաբերե-
ցիր «Կը սիրեմ գեղ» խօսքը սիրտս վերաւորեց
անբուժելի վէրք մը բանալով հոն, և դեռ առա-
ւօտուն անկողինէն ելնելուս պէս (կ'երգե)

Երամ բսի Երանեակիս,
Յայտնել իրեն գաղտնիք արհիս,
Զուրցել քե իւր դեմք գեղանի
Երջանկուբեանս և հայելի:

Համբոյրի՛կ մը օն Երանեակ,
Տուր որ աւնեմ քու այտերէն.
Կոյսդ նազելի, սիրուն երեսակ,
Թո՛ղ շուրթերս սեր նաւակին:

Ինձի լսէ Երանեակ, ինչ փոյթ քեզի որ ըն-
տանիքդ հաւանութիւն չտար. քանի որ դուն զիս
սիրել կը հաճիս, ամէն ջանք ընտանիքիդ անօ-
գուտ է, միթէ կրնա՞ն սրաիդ մէջ յարդարուղիս
սիրոյ վաակն չորցնել... օ՛ն քաջակերուէ՛... մի՛
վհատիր:

Երանեակ. — Բա՛ւ է, ալ բաւ է. ես քեզի
համար կեանքս կը զոհեմ, պիտի բաժնուիմ ընտա-
նիքէս, քեզի պիտի ընկերանա՞մ ուր որ երթաս,

ինչ վիճակի մէջ ալ գտնուիս, թէ որ անօթութեանէ մեռնիլ հարկ ըլլայ, պիտի մեռնիմ Լեւոն, բուռն կիրքով կը սիրեմ զքեզ, բուռն ուժով կը մերժեմ Մարգարը որ բռնութեամբ ինձի նշանեցին, կ'ստեմ իւր սէրը, կ'անիծեմ նաեւ ընտանիքս՝ որ թող չեն տար սիրոյս համապատասխանող անձի մը հետ միանամ... քուկդ եմ ես, Լեւոն, քուկդ: (Լեւոնի բազկացը փայ կ'իյնայ):

Տ Ե Ս Ի Լ Ժ Ա.

ՆՈՅՆԲ, ԹԱՓԱՌՆԻԿՈՍ ԵՒ ՆԻԿՈ

Թափառնիկոս. — (Փսս ի ձեռին Նիկոն հարածերով) Ո՞ւր կը փախչիս, անիծից արմատ... իմ ստքս ձեռքս կը կապես, ո՞վ հրամայեց քեզի:

Նիկո. — Ա. տ ա ը ր ր ճ ա ճ ա ն ա կ ը...:

(Երանեակ եւ Լեւոն շուարած կը նային)

Թափառնիկոս. — Անպիտան թէ որ անգամ մ'ալ ասանկ բան մը ընես, գլուխդ կը ջախջախեմ:

Նիկո. — (Առանց հասկնալու) Ինձի ի՞նչ, ջախջախէ՛:

Թափառնիկոս. — Կորի սըկէ (Նիկո կ'երթայ):

Երանեակ դուն ի՞նչ գործ ունիս հոս:

Երանեակ. — Ե՞ս...:

Թափառնիկոս. — Գու՛ն:

Լեւոն. — Անիկայ...:

Թափառնիկոս. — Ինքը:

Երանեակ. — Ե՞ս...:

Թափառնիկոս. — Սենեակդ քաշուէ՛:

Երանեակ. — (Երթալով) Իմս ես Լեւոն:

Տ Ե Ս Ի Լ Ժ Բ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ԼԵՆՈՆ ՎԵՐՋ ՆԻԿՈ

Թափառնիկոս. — Եկուր սա ակռան քաշենք: Լեւոն. — Ակռայիս ցուն անցաւ:

Թափառնիկոս. — Ատիկայ ինձի չվերարելիր, թող չգայիր, հոս տեղ չիւանդանոց չէ, պէտք է որ ակռադ քաշել տաս՝ իմ աշխատութեանս վարձը տաս ու ետքը երթաս, կ'իմանաս. և քեզի բարեկամաբար սա ալ իմաց կուտամ որ յօժարակամ անձնատուր եղիր, ակռան քաշենք, ապա թէ ոչ, վերջը գէշ կ'ըլլայ, Նիկո՛... Նիկո... Նիկո...:

Նիկո. — Հրամայէ տէր:

Թափառնիկոս. — Նախապատրաստութիւնները տես...:

Նիկո. — Վերջը միւսին պէս չըլլայ:

Թափառնիկոս. — Է՛նչ. քեզի ինչ որ կը հրամային, զայն կատարէ:

Նիկո. — Պարտը ո՞ր կողմէն է, արեւելեան թէ արեւմտեան:

Թափառնիկոս. — Գործդ տես:

Նիկօ . — (Չուանը առնելով Լեւոնի կը մօտի) կայնէ՛ :

Լեւոն . — (Մեկրուսի) Ի՞նչ ընել կ ուզէ , ոտքս պիտի կապէ , փախչելու ճար մը :

Թափառնիկոս . — Շուտ եզիր :

Նիկօ . — Շուտ (այն միջոցին որ Լեւոնի ոտքը պիտի կապէ , Լեւոն կից մը կուտայ կը փախչի , Նիկօն գէտնի վրայ պատկած քողով):

Թափառնիկոս . — (Վազելով) Բռնեցէք դողը աւազակը :

Նիկօ . — (Ելնելով իցնալով) Ես ալ սըւօր ետեւէն երթամ բռնեմ , վասն զի տէրս բարկանալուն պէս բերնիս մէջ ահուայ չթողուր կը քաշէ . . . շատ վարպետ է (վազելով կ'երթայ):

ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ



Տ Ե Ս Ի Լ Ա .



ՄԱՐԹԱ, ՄԱՐԻԱՐ

Մարգար . — (Մարթան ֆաշխոսելով կը բերէ) Տիկին , չվայլեր ձեզի որ փողոցն իյնաք , աս դիւան դին վազէք ժամկոչ փնտռելու : Դուք երկու աղաւնիներու պէս սիրով վարուելու էք , որպէս զի ուրիշներն ալ ձեզմէ օրինակ առնեն : Պարոն Թափառնիկոսը կ'երեւի թէ քիչ մը բարկացած ըլլալուն , ձեզի հետ խտուրթեամբ վարուեր է , անկարելի է որ զձեզ չսիրէ :

Մարթա . — Չէք գիտեր Պարոն Մարգար , չարաթը գիշեր մը միայն տունը կը պատկի , միս մինակ կը թողու գիւ . այս տան մէջ զիս պահապան ընելու համար բերաւ ճաս :



Տ Ե Ս Ի Լ Բ .

ՆՈՅՆՔ ԵՆ ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թափառնիկոս . — Փախաւ գարշելին , բոլոր այս ձա՛նորդութիւններու պատճառ ինքն է . . .

(Չանոնիf սեւեկոյ) Դուք հո՛ս , Պարոն Մարգար :

Մարգար . — Այո՛ Պարոն Թափառնիկոս , ձեր սիրոյ կասկե ամբաստնագելու համար եկայ արկինին հետ :

Թափառնիկոս . — Չէ՛ , չէ , չեմ ուզեր , արդէն անիկայ քիչ մը թուլցած էր , բոլորովին քակուեցաւ . ինձի պէտք չէ ասկէց ետքը , ուր որ ուզէ թող երթայ :

Մարքա . — (Առ Մարգար) Կը լսե՞ս : (Առ Թափառնիկոս) Պարո՛ն , այս խաղը դեռ շատ պիտի տեւէ :

Թափառնիկոս . — Պիտի տեւէ , հինգ արարուած պիտի ըլլայ :

Մարքա . — Կարծեմ այս արարուածները թատրոնէն կը սորվիք :

Թափառնիկոս . — Թատրոնէն :

Մարքա . — Եւ ինչպէս որ կ'երեւի կատակերգութիւնը շատ կը սիրէք :

Թափառնիկոս . — Շատ կը սիրեմ , աւելի կ'ուզեմ խնդարով կրթութիւլ քան թէ լալով . . . աչերս ցաւցնել :

Մարքա . — Վաստկած ստակներդ թատրոնի կուտաս . թէ որ ես ստակ ուզելու ըլլամ , կը բարկանաս անօրէն մարդ , դուն իմ ստակովս

մարդ եղար , և հիմայ զիս ասանկ առանց մէկ ստակի կը թողուս . կ'ուզե՞ս որ ձայնս բարձրացնեմ , բարբարոս մարդ , գրպաններս պարապ են , լուծա մը չունիմ . երկու սոքս մուծակի մը մէջ խոթած կը պտտիմ :

Թափառնիկոս . — Զոյգ մը սոքքի աման ապսպրէ :

Մարքա . — Կը լսե՞ս Պարոն Մարգար , ասանկ այլանդակ մէկն է ասիկայ :

Մարգար . — Կ'ողջհեմ մի կուռիք , հաշտուեցէք և ուխտ ըրէք որ մէյ մ'ալ կուռ չընէք , եկուր արկին ամուսնոյդ . ձեռքը համբուրէ :

Թափառնիկոս . — Ես չեմ տար ձեռքս :

Մարքա . — Ես չեմ համբուրեր անոր ձեռքը :

Թափառնիկոս . — Ինձի այնքան հայհոյութիւններ ըրաւ :

Մարքա . — Ինձի հետ բարբարոսութեամբ վարուեցաւ :

Թափառնիկոս . — Առաջուց հոգւոյս պէս կը սիրէի :

Մարքա . — Ի՛նչպէս կը գուրգուրայի վրան :

Թափառնիկոս . — Միշտ կը սօռայ որ իր ստակովը մարդ եղեր եմ :

Մարքա . — Ամէն որ կ'ըսէ թէ ես կան կարաւսիք եմ եղեր :

Թափառնիկոս . — Ո՞ւր է առջի սէրը :

Մարքա . — (Լալով) Ինքն է պատճառ որ . . . որ . . . որ . . .

Մարգար . — (Մարքային) Գնա ձեռքը համբուրէ :

Թափառնիկոս . — Ես անոր ձեռքը համբու-

րեմ՝ անիկայ իզմէ մեծ է. տուր ձեռքդ տա՛ւր համբուրեմ (կը պագնէ), ասկէ վերջը կը խոստանամ մօրս սէս սիրելի զքեզ: Մեկուսի) Դարձեալ հաշտուեցանք:

Մարթա. — (Ճակեկն հակերուերով) Ո՛հ իմ ամուսինս, կորսնցուցած էի քեզի, չիմայ գտայ, կը յիշե՞ս մեր հարսնիքը և այն գիշերը... (Հարմ) Ինչպէս պարեցինք, ուր էր թէ այն վայրկեանները ես գտանային...:

Թափառնիկոս. — Դատնային:

Մարթա. — Ը՛հ, բերանդ խածնում: (Միջ կը պագնէ) Ա՛հ չեմ կշտանար. (կ'երգէ).

Խնդացե՛ք դու՛ք օրիորդներ,
Միժաղեցե՛ք, ով՛ պարոններ,
Ամենեւին չեմ բարկանար
Քանզի գիտեմ ես բառ առ բառ
Սերը որքան յառաջ երթայ
Այնքան հաստատ է՛ անուշ կ'ըլլայ:

Ես համբուրեմ դո՛ւք ծաղրեցե՛ք,
Զիրար սիրել ալ սորվեցե՛ք,
Երբ ծերութեան դուռը զարնէ
Մի մոռնա՛ք այս խօսք յիշեցե՛ք՝
Սերը որքան յառաջ երթայ
Այնքան հաստատ է՛ անուշ կ'ըլլայ:

(Կը պագնէ) Ա՛հ Պարոն Մարգար, գուցէ մըտքե՛զ անցնի թէ ինչո՛ւ այսչափ իրարանցում... Ինչո՛ւ այսքան համբոյրներ... Ինչ ընեմ տակաւին սէր կրող սիրտ մը կը տանիմ այս հողաչէն մարմ-

նոյս մէջ. այնպիսի սէր մը որ միշտ երթալով կ'աճի, ու չկրնալուն ամանին մէջ պարունակիլ, դուրս կը պոսթիկայ և վազելու համար ճամբայ չգտնալով ուղղակի ամուսնոյս երեսը կը հօտի, (պագնեղով) ու կ'ոռագէ զանիկայ:

Մարգար. — Կ'աղաչեմ մի քաշուիք տիկին, գործերնիդ նայեցէք, չըլլայ որ հասարակութիւնը բռնամ, եթէ կ'ուզէք դուրս երթամ:

Մարթա. — Ձէ, ահա ես կ'երթամ, քիչ մը միւս սենեակը հանգստանալու:

Մարգար. — (Թեւը մեկտրով) Հրամանեցէք տիկին, ես կը տանիմ և շատ ուրախ եմ որ կարող եղայ զձեզ հաշտեցնել:

Մարթա. — Շնորհակալ եմ:

Մարգար. — Երթանք տիկին: (Կ'երթան):

Տ Ե Ս Ի Լ Գ.

Թ.Ա.Փ.Ա.Ռ.Ն.Ի.Կ.Ո.Ս, վերջը Ն.Ի.Կ.Ո.

Թափառնիկոս. — Այս հասակին մէջ այսքան սէր, ալ չիմայ կը համոզուիմ որ, մէկը կարգուելու է կանանց ինչ աստիճան սիրալատ և նախանձ ձոտ սիրտ մը ունենալնին հասկնալու համար, Երբ իւր ձեռքը պագի, այնպէս ուրախացաւ՝ իբր թէ այսպարձի թագու՛նի անուամուած ըլլար և...:

Նիկո. — (Վազեղով), Տէր, նամակ մը...

Թափառնիկոս. — Ո՞վ տուաւ :
Նիկիօ. — Մարդ չտուաւ՝ ես գտայ : Խոհանուցին մէջ աղտոտ ամանները մաքրելու զբաղած էի, մէջ մ'ալ ինչ տեսնեմ, չոր, սև, գողղոջուն՝ թուամած ձեռք մը պատուհանէն վար կ'երկինար, երկու մատներուն մէջ թուղթ մը բռնած. խկոյն պահուըտեցայ սրպէս զի չտեսնուիմ, վարազուրին ծակէն կը նայէի... ս'ն, ինչպէս սիրտս կը զարնէ... և ահա նամակը ինկաւ բայց անանկ գալանի տեղ մը՝ որ եթէ հոն չըլլայի, անհնարին էր մէկու մը զայն տեսնել. ձեռքն սկսաւ կամաց կամաց վեր համբառնայ, վերջէն անդայտ եղաւ : Գացի թուղթը առի, խորհեցայ որ նամակ մը ըլլալու է, թերեւս մէջը գալանի գործ մը գրուած ըլլայ, և ինչպէս որ կարգալ չեմ գիտեր, մակարեքեցի թէ ասիկայ քեզի համար կրնայ ըլլայ. առի բերի :

Թափառնիկոս. — Շատ ազէկ : (Նիկիօ կ'երայ)
Ուսկի՞ց կրնայ ըլլայ այս նամակը : (Հասցին կարդարով) Առ Օրիորդ Երանեակ Թափառնիկոսեանց, ա՞ս ինչ պիտի ըլլայ (կը բանայ նամակը կ'սրսի կարդար) :

Այս օրուան դեպքը զիս բոլորովին վնասեցուց : Այնպէս որ ասկի վերջը ձեր ասըր մեջ ոսֆ չեմ կրնար կոխել... պատմութիւնը երկար է, առանձին գտնուած ժամանակնիս կը պատմեմ քեզի... հօրդ ասամնաբուժութիւնը :

Իմ ատամնաբուժութիւնս : (Կը շարունակէ) :

«Ուրիշ սեղ մը որոշեմք սեսնուելու համար, քեզի համար հալ ու մաշ կ'ըլլամ, շատ կը սիրեմ գէթ, լեզուովս չեմ կրնար բացատրել...»

Շատ կը սիրէ եղեր, շարունակենք

«Ուր մնաց քե գրչով : Նամակիս պատասխանը գրելու որ ըլլաս սեղ մը իմացուր ինձի որ հոն երբամ. հասցեն այսպէս ըլլայ,

Առ Յ. Գ. Կ. ԼԵՆՈՆ.

Սիրահարեալներու փողոց, քիւ 20

Այ հիմայ բոլոր կատկածները փարատեցան, հապա ստորագրութիւնը... (Կարդալ ջանարով) Տ... ա... բ... փ... ամ... տարփած... տարփածող... տարփածող... Լե... լե... սն...

Քիչ մը առաջ եկող ու ակուայի ցաւ ունիմ ըստին ըլլալու է աս... ուրիշ ցաւ ունի եղեր... Աղջկանս առանց բան մը իմացնելու սա նամակին պատասխանը գրեմ... ու զինքը հոս հրաւիրեմ, աղւորիկ մը ձեծեմ : Զիս խոսքել... Քայց Երանեակին գիրին նմանցնելու է... ժամանակ կորսնցունելու չգար... (Կը գրէ)

Տարփածուդ իմ ԼԵՆՈՆ Յ. Գ. Կ.

Նամակդ առի, շատ ուրախացայ : Ուսի ներկայիս կ'իմացնեմ որ վաղը առաւօտ կանուխ եկուր, դուր կը բանամ կը նստիմ կը խօսակցիմք, երկար գրելու ժամանակ չունիմ :

ԵՐԱՆԵԱԿ

Առ Յ. Գ. Կ. ԼԵՆՈՆ.

Սիրահարեալներու փողոց, քիւ 20

Տ Ե Ս Ի Լ Դ.

ՆՈՅՆ ԵՆ ՄԱՐԻՄ (գոնէն կը մտնէ)

Թափառնիկոս. — Նիկոյին տամ որ տանի...
Նիկո... Նիկո... Նիկո... Նիկո...

Մարգար. — (Յառայ գաղով) Ինչ...

Թափառնիկոս. — (Ետէը ջնայեղուն Նիկոս կար-
ծելով) Առ սա նամակը... Ա՛հ, դժուր էք Պարոն
Մարգար...

Նիկո. — (Մտնելով) Զի՞ն կանչեցիք տէր...

Թափառնիկոս. — Առ սա նամակը ու Սիրա-
հարեալներու փողոցը տար:

Նիկո. — Սիրահարեալներու փողո՞... ո՞ւր է
այդ փողոցը...

Թափառնիկոս. — Տիկին Մարգարիտի տունը
գիտե՞ս:

Նիկո. — Անիկայ որ առջի օրը հաս եկած էր:

Թափառնիկոս. — Այո՛:

Նիկո. — Ակոսան կը ցաւէր:

Թափառնիկոս. — Ինքը:

Նիկո. — Վերջէն ինձի ալ ստակ տուաւ:

Թափառնիկոս. — Ճիշդ:

Նիկո. — Արուն դուն այտերը շոյեցիր:

Թափառնիկոս. — Ի՞նչ կ'ըսես թշուառական:

Նիկո. — Սխալ տուն մը չերթանք տէր:

Թափառնիկոս. — Անոր գնա՛ քեզի տեղ մը
ցոյց պիտի տայ, հոն ձգէ նամակը և շուտով եկուր:

Նիկո. — Աղէկ տէր: ((Կ'երթայ)):

Թափառնիկոս. — Է՛հ, Պարոն Մարգար, խօսէ

նայինք ի՞նչ լուր ունիս... ազգային գործերը ի՞նչ-
պէս կ'երթան:

Մարգար. — (Մեկուսի) Ես որ իրեն հարոնի-
քի օր մը սրոշելու համար եկայ, ինձի ազգային
գործեր կը հարցնէ: (Քարձ) Շատ ցաւալի Պարոն...
բայց ես կ'ուզէի...

Թափառնիկոս. — Կ'ըսեն թէ ժողովները օրի-
նաւոր կերպով կը շարունակուին...

Մարգար. — Այնպէս է... մենք մեր գործին...

Թափառնիկոս. — Լսեցի թէ նիստերը կանոն-
նաւոր կերպով կ'ըլլան... իւրաքանչիւր անգամ իր
ստարձանին յարմար տեղը կը նստի եզեր...

Մարգար. — Ես ալ անանկ լսեցի... ինչ փոյթ
մեզի, ինչպէս որ ուղեն թող նստին... ես եկայ
որ...

Թափառնիկոս. — Մենք Հայ չե՞նք, մենք ալ
գիտնալու ենք թէ ի՞նչ է բրածնին:

Մարգար. — Ըրածնին ի՞նչ պիտի ըլլայ, ու-
չինչ: Ամէն օր նորընտիր անդամներ, նորածին
ինչոյրներ, նորատիպ հրաւերներ, անհասունում հը-
րածարակոսներ, անթիւ մերժումներ, անսպառ
քուէներ, միլիոնաւոր դերօներ, ահա ասոնք են...
մեզի ի՞նչ...

Թափառնիկոս. — Է՛հ, ասկէց աւելի ինչ
կ'ուզէիր որ ընեն, ըսեղ է որ կ'աշխատին:

Մարգար. — Քանի որ շարքիդ գոնէ անգամ
մը կանոնաւոր ժողովք չունինք...

Թափառնիկոս. — Ինչո՞ւ ուրեմն այս երես-
փոխանները չեն դար, միթէ ազգը չե՞ն սիրեր:

Մարգար. — Զիրնար ըլլալ օր ազգը չսիրեն,
հարկաւ իրենք ալ պատճառ մ'ունին:

Թափառնիկոս . — Կամ թէ ժողովուրդը չկր-
նա՞ր աղէկ ընտրութիւն ընել . լրագիրները ի՞նչ
կ'ըսեն :

Մարգար . — Ամէն բան կ'ըսեն . Շար Մսաձ-
մանց անուն լրագիրը միշտ Պատրիարքարանի վրայ
կը դարձնէ իր մտածութիւնը . և կը պօռայ թէ մին-
չեւ որ ամսականաւ հմուտ անձինք չտրուին ՚ոն՝
Սահմանադրութիւնը անգործադրելի պիտի մնայ :
Ի պատասխանի այս մտածութեան կ'ըսեն՝ «Սակ
չկայ, սակ չկայ», մինչդեռ ժողովուրդը ազգին
բարեխառութեանը համար կը խոստանայ նպաստել :
Մասիսն իր բարձրակատար գազաթէն սէր և մի-
ութիւն կը պօռայ, ափսոս որ այս բառերը դեռ
չատերուն ականջը մտած չեն : Երբեմն ալ ստորու-
տէն ձայն կ'արձակէ, կարծելով թէ անկէ դիւրու-
թեամբ կը լսուի, դարձեալ չօգտեր, մեծ մասը
ունկնախից կ'անցնին անտր առջեւէն : Ծաղիկն
քաղցրաբոյր որ ամառ ձմեռ կը բացուի, և սրուն
ամէն մէկ կոկոնը ազգին լուսաւորութեան հիւթ
կը պարունակէ, փթթելուն պէս կ'սկսի անուշ ա-
նուշ բուրել, թէպէտ և քաղցր, և ազդու է իր
հոտը, բայց մեր ազգին մէջ մաքի հարբուի շատ
ըլլալուն պատճառաւ շատերը զուրկ են թէ իրմէ
և թէ հոտէն : Ժամանակն ալ կ'ըսէ թէ ազգին յա-
ռաջդիմութիւնը ժամանակէ կախում ունի, ինչ օ-
գուտ որ ըսելը գործադրել չէ : Բայց կ'ազաչեմ,
ես ազգային գործերու վրայօք խօսելու չ'եկայ .
մասնաւորապէս . . .

Թափառնիկոս . — Չրսե՞ս որ Հայութիւնը
թշուառ կացութեան մէջ կը գտնուի այսօր . . .

Մարգար . — Այնպէս է : Մինչդեռ լուսաւոր-

եալ ազգերը ազգի ազգի հնարքներով զանազան
մեքենաներ կը շինեն և անոնցմով կը կատարեն ա-
նասուններուն տեսնելու գործը, մենք Հայքս,
անասուններու վերաբերեալ գործերն անգամ (կ'ա-
մէնամ ըսելու) մեր վրայ կ'առնենք : Մեր պան-
դուխտ եղբայրները ըսել կ'ուզեմ, որ բեռնակրու-
թեան անտանելի լուծին երկնցնելով իրենց վրդը,
հազիւ կրնան իրենց օրական ապրուստը ճարել,
փողոցի մէջ, քարերու վրայ, գիշերն ալ պանդոկ-
ներու մէջ, հեռու հայրենիքէն . . . զուրկ ընտա-
նիքէն և թերեւս ոմանք ալ բոլորովին յուսարեկ
հայրենիք դառնալէն, ա՛ն ու դողով կ'անցընեն ի-
րենց ժամերը . այսպիսի գլխաւոր թեւաբանի
մ'առջեւ ո՞ր Հայն կրնայ անտարբեր մնալ : Որով-
հետեւ ազգին վիճակը իմանալ կ'ուզես, բա՛ց ա-
կանջներդ, լսէ՛, խորճէ՛ և թո՛ղ աչքերէդ ար-
տասուայ յորդառատ վտակներ վար իջնան ծնօտդ
ի վայր . անոնց համար կը խօսիմ, վասն զի Հա-
յաստանի դաւակունք են, և հայրենիքը իր ազա-
ւութեան յոյսը անոնց բազուկներուն վրայ դրած
է, այն բազուկներուն՝ որք այսօր տկարանալու
վրայ են և թերեւս որ մը բոլորովին ոչնչանան
Հայրենեաց յուսոյ հետ :

Թափառնիկոս . — Արդարեւ իրաւացի են քու
խօսքերդ, Պարոն Մարգար և ինքզինքս երջանիկ
կը համարիմ քեզի պէս ազգասէր փեսացու ունե-
նալուս համար : Հապա չրսե՞ս ինձի թէ ինչ բանի
կը ծառայէ Սահմանադրութիւնը :

Մարգար . — Սահմանադրութիւնը ծոյլ մար-
դու մը կը նմանի, որ եթէ ձեռքէն չբռնես չքա-
լեր, նստած տեղը կը մնայ, օր քան զօր կը տկա-

նայ և կը մեռնի : Սահմանադրութիւնը ինչ կրնայ ընել ինք իր գլխուն . ոտք չունի որ քայէ, երես֊
փոխանները պէտք է զանիկայ քայեցնեն, անոնց
այ մեծ մասը աարին անգամ մը միայն ժողովքին
ներկայ կը գտնուին, ահա այսպէս է Պարոն Թա֊
փառնիկոս... բայց կ'աղաչեմ ուրիշ անգամուն թո֊
ղունք այս խօսակցութիւնը : Քիչ մ'առաջ եկած
էի մեր հարսնիքի որ մը սրոշելու համար ձեզի հետ
խօսելու, շատ զբաղած էիք, հարկադրուեցայ եր֊
թալ, ուստի հիմայ որ...

Թափառնիկոս. — Լաւ, սրոշենք, բայց չզի֊
տեմ թէ տիկինը պատրաստ է :

Մարգար. — (Մեկուսի) Տիկինի՞ն հետ պիտի
կարգուիմ : (Բարձր) Տիկինին համար պատրաս֊
տուելու հարկ չկայ, բաւական է որ դուք հաւա֊
նութիւն տաք :

Թափառնիկոս. — Իրաւունք ունիք, տիկի֊
նին հետ այ անգամ մը խորհրդակցելու էք, վասն
զի իրեն ազջիկն է : Թէպէտ և կէսը իմն է, բայց
մայրերը կ'ուզեն միշտ աղջիկներուն գործակա֊
տարը կանգնիլ :

Մարգար. — Զարմանալի բան, ուրեմն եր֊
թաւ տիկինին հետ խօսելու :

Թափառնիկոս. — Վերջը կը տեսնուինք :

Մարգար. — Աղէկ (կ'երթայ) :

Տ Ե Ս Ի Լ Ե .

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՆԻԿՈ, ԵՐԱՆԵԱԿ

Նիկո. — (Վազեղով) Տարի տէր իմ. ըսին որ
ինքը հոն չէ և թէ գալուն պէս պիտի յանձնեն :
Թափառնիկոս. — Աղէկ :

Նիկո. — Ետ դարձած ժամանակս, նոյն փո֊
ղոցին մէջ ազւորիկ կ'ին մը պատուհանը նստեր
էր, ձեռքովը կանչեց զիս, ես ալ գացի :

Թափառնիկոս. — (Մեկուսի) Սօֆին բլլալու է :

Նիկո. — Կտարտուելով բարակ ձայնով մը,
Թափառնիկոսի ծառա՞ն ես ըսաւ : Ծառան եմ
ըսի : Քեզի յանձնարարութիւն մը պիտի ընեմ
կ'ընդունի՞ս, ըսաւ : Կ'ընդունիմ ըսի. ինչպէս ալ
գրաբառ կը խօսի սասանան, ուրիշ անգամուն
կանանց քով բառարանով երթալու է, շատ ան֊
գամ անհասկնալի խօսքեր թող կու տան բերան֊
ներէն : Քչիկ մը սպասէ ըսաւ : Սպասեմ ըսի, պա֊
տուհանէն սնեքեւութացաւ. ես ալ արձանի պէս
փողոցին մէջ դրան ասջին կը սպասէի : Քանի մը
վայրկեանէն պատուհանէն երեցաւ մեր բարակա֊
ձայն տիկինը ձեռքը նստակ մը բռնած՝ Առ, ը֊
սաւ ցած ձայնով, Առեմ ըսի բարձր ձայնով : Մի՛
պօռար ըսաւ ալաս կը քնանայ, կ'արթննայ, Թա֊
փառնիկոսին տար ըսաւ. Տանիմ ըսի : Ըսէ որ ը֊
սաւ Ինձի թող գայ իրեն խիստ կարեւոր խօսք մը
ուներմ ըսելու ըսաւ. ահա ես ալ ձեզի թնձ գայ
կարեւոր խօսք մը պիտի բռնէ կ'ըսեմ ըսելով եկայ :
Թափառնիկոս. — Թշուառական, խօսք մը

հասկցնելու համար «Ըսեմ» բայը ամբողջ խոնարհեցիր :

Նիկո. — Անա նամակը (կու սայ կը մեկնի) :

Թափառնիկոս. — Նախ հասցէն կարգանք :

«Առ սիրեցեալդ իմ Պարոն Թափառնիկոս, Ասամաբոյժն Արեւելեան.

(Նամակը կը բանայ կ'սխի կարդալ)

Պատիւ ունիմ ներկայիւս քեզի իմացնելու որ,

(Այս միջոցին Երանեակը կը մեկնէ, Թափառնիկոս չտեսնելով զանկիայ, կարդալը կը շարունակէ)

«այս գիշեր մեր տունը գաս, Պարոն Թովմասը խաբենի ու պարահանդես երբանի, շատ բազմութիւն պիտի ըլլայ հոն, կ'աղաչեմ մ'ուշանար. շատ կը սիրեմ զքեզ, գալուդ պէս գնդասեղով մարմինեդ արիւն պիտի հանեմ:

ՍՕՖԻ

Երանեակ. — (Իւրովի) Ո՞վ է այս Սօֆին...

Թափառնիկոս. — Մարմինէս արիւն պիտի հանէ, հա՛, հա՛, հա՛, հա՛, շատ սիրո՞ն էակ մ'է, սա Սօֆին, ի՞նչ պզտակի ստք ունի, սրքան ալ գեղաւնի է, սոխակի պէս կը խօսի թշուառականը, տառապակի պէս կը նայի գարշելին, սիրամարդի նման ալ պճաստէր է սատանան, ազնիւ բնաւորութիւն մը ունի, անոր համար կը սիրեմ զինքը, և պիտի սիրեմ յաւիտեան. ըստ իս բնութեան գեղեցկութիւնը դիմաց գեղեցկութենէ աւելի պաշտելի է.

կեցցես Սօֆի... կը սիրեմ գրեզ (Երանեակը տեսնելով աճապարսկօք կը պահէ գրպանին մէջ):

Երանեակ. — Զո՞վ կը սիրէք հայր իմ:

Թափառնիկոս. — Առանց ինձի հարցնելու ինչո՞ւ համար ներս կը մտնես:

Երանեակ. — Ես հիմայ եկայ:

Թափառնիկոս. — Նամակին պարունակութիւնը լսեցի՞ր:

Երանեակ. — Զէ հայրիկ: (Մեկուսի) Կեղծենք:

Թափառնիկոս. — Առեւարական գործերու վրայօք տեղեկութիւն կու տայ:

Երանեակ. — (Մեկուսի) Սերոյ առուտուր: (Քարձ) Մտած տեսնա մընակ սա չափը լսեցի «Կը սիրեմ գրեզ»:

Թափառնիկոս. — Խեղացի տղայ է կը սիրեմ զինքը... մըն խօսքերս չլսեցի՞ր:

Երանեակ. — Զէ՛ հայրիկ:

Թափառնիկոս. — Ազրիս աղջիկս, վասն զի աղջիկ մը պէտք է սր ամէն տեսակ խօսքերու ունկնդիր ըլլայ:

Երանեակ. — Գիտէ՞ք հայրիկ, առանձին կ'ուզէի գանալ ձեզ որպէս զի ձեզի իմ սիրաս բանամ: Թափառնիկոս. — Բա՛ց նայիմ: (Մեկուսի) Կեղծենք:

Երանեակ. — Առաւօտուն պատանի մը եկած էր հոս որ ակռայի ցաւ ունէր:

Թափառնիկոս. — Այս՛ եկած էր:

Երանեակ. — Ինչպէ՞ս գտաք այն Պարոնը:

Թափառնիկոս. — Անիկայ ինքնիրեն եկաւ: Երանեակ. — Այսինքն իր վարքը, դէմքը, գեղեցկութիւնը, խօսքը, ստքը...

Թափառնիկոս . — Պարկեշտ աղու մը կը նմանի :

Երանեակ . — Իմ նշանածէս աւելի խոնձ . սիրուն , ալւոր , հագուստները նոր , սիրաբը զգալուն . բաքը պզտիկ , ձեռքը փափուկ . . .

Թափառնիկոս . — Ձեմ հասկնար ի՞նչ բանի կ'ուզես :

Երանեակ . — Ըսել կ'ուզեմ թէ , այսպիսի պատանի մը գտնուած ատեն ինչո՞ւ իմ սիրտս Մարգարի տամ :

Թափառնիկոս . — Մարգարի յատկութիւնները այն պատանոյն հագուստը , ոտքը կը գերազանցեն . Մարգարը ազգասէր է :

Երանեակ . — Ը՛հ ազգասէր , միշտ պատուած հագուստներ կը հագնի :

Թափառնիկոս . — Խոնարհ երխտասարդ մ'է :

Երանեակ . — Ը՛հ խոնարհ , միշտ ձին լաթերով կը պտտի :

Թափառնիկոս . — Խելացի աղայ մ'է :

Երանեակ . — Ը՛հ խելացի , նոր հագուստ մը տեսած չունիմ վրան :

Թափառնիկոս . — Ի բարկութիւն մի՛ հրապուրեր գիս :

Երանեակ . — Ինչո՞ւ բարկութեան հրապուրեմ , չէ՞ք տեսներ , միշտ ձին լաթերով կը պտտի :

Թափառնիկոս . — (Բարկութեամբ) Դուք կանայք նոր լաթերը ամուսիններէդ աւելի կը սիրէք , և անոնց քսակը կը պարպէք . խելքս չ՛հասաւ և չպիտի հասնի . . . աս ինչ շռայլութիւն է . . . : Դուք ու օրիորդները աւելի նրբութիւններու կը սիրահարին քան թէ երխտասարդներու , և երխտա-

սարգութիւնը՝ այն ըզձալի հասակը , այս անիծեալ հագուստին կը զոհուի . խեղճ երխտասարգութիւն , ի՛նչ ժամանակի հասարկ Մենք Չատկին նոր հագուստ մը շինել կու տանք , երկու երեք տարի անով կը բուսականանանք , տե՛ս սա գիշերուան հագուստս , Սահմանադրութեան առաջին տարեգարձին աւած էի և դեռ կը հագնիմ , բայց դուք նորածեւութիւն կ'ըսէք հագուստ կ'առնէք , հնածեւութիւն կ'ըսէք լաթ կ'ուզէք , ամուսիններնիդ չկենան առնեն . անկէ վերջ դաշտերու վրայ դրուած զօրականներու վրաններու պէս ահաւոր մալախներու մէջ կը մտնէք , փողոցի վրայ անցորդները կ'արգելուք , թէ՛ որ մէկը հագուստնիդ ոտքովը պատուէ ծուռ ծուռ կը նայիք , և իրիկունը ամուսիններնուդ կ'ըսէք , Մէկը աւանակի պէս անցաւ , հագուստս պատուեց , ստակ տուր վաղը ուրիշ մը առնեմ : (Կ'երգե)

Կանայք ասանկ են ,
Միտե նոր լաթ կ'ուզեն ,
Եւ քե որ չառնես՝
Պզտիկ տղու պես
Որ դեռ ձեռք կար ,
Ես լաթ կ'ուզեմ լաթ
Կ'ըսեն կը պտտան
Կու լան ու կու լան :

Առտուանց կանուխ կ'ըսէ լաթ լաթ լաթ ,
Պառկելու ատեն պտտայ լաթ լաթ լաթ .
Ամառը կու գայ դարձեալ լաթ լաթ լաթ ,
Ձմեռ կը հասնի բայց միտե լաթ լաթ լաթ :

Դուն ալ հիմայ ելեր, նշանածիդ հագուստներուն չես հաւնիր: Ես գիտեմ յանցանքը իմն է, քեզի հետ միշտ անուշութեամբ վարուեցայ, և իբրեւ բարբարոս հայր մը ամէն մէկ խօսքդ ապաակով չվարձատրեցի, ուստի ալ ժամանակն հասաւ, պէտք է որ քաղցրութիւնը դառնութեան փոխուի. ա՛ն վերջին խօսքս, Մարգարը պիտի սիրես:

Երանեակ. — Անհարկն է ինձ զայն սիրել, քանի որ անզին լուսնոյ պէս երիտասարդ մը յափշտակեր է իմ սէրս:

Թափառնիկոս. — Ինչո՞ւ յափշտակել սուիր:

Երանեակ. — Սրտիս հարցուցէք, ինձի ի՞նչ կը հարցնէք:

Թափառնիկոս. — Ծուտ կորի առջեւէս, զնա՛ սենեակդ քաշուէ, անզգամ աղջիկ:

Երանեակ. — (Մեկուսի) Ինք որ այս հասակին մէջ ուրիշ կանանց կը քծնի: (Բարձր) Մարգարի հետ չպիտի կարգուիմ (կ'երթայ):

Տ Ե Ս Ի Լ Զ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՎԵՐՅՐ ՆԻԿՈ

Թափառնիկոս. — Ծուտով հագուիմ իմ Սօֆիիս երթամ, գիշերը կը մօտենայ, սա նամակներն ալ գրպանս դնեմ երկուքն ալ, որուն մէկը լիւսնին է որ վաղ առտու պիտի գայ սիրահարութիւն ընելու ինձի հետ... փաստով, միւսը Սօ-

ֆիիս, որուն հետ այս գիշեր պիտի սիրահարութիւն ընենք... լեզուով: (Զանգակը կը զարնէ Նիկո կը մտնէ) Ծուտ հագուստներս բեր կարմիր ու ճերմակ ներկերն ալ միատեղ: (Նիկո կ'երթայ) Սօ վարութիւն եղած է ինչ ընեմ, հնազանդելու է. խնդարու բան, հա՛ հա՛ հա՛, ինձի պէս մարդու մը երեսը ներկելը՝ ճիշդ ՚ին տուներու ճակատը ներհելու կը նմանի, սրճք զբաէն անցորդներուն ուշը կը գրաւեն, ներս մտնողներուն ալ ծիծաղը կը շարժեն:

Նիկո. — Հագուստներդ բերի տէր:

Թափառնիկոս. — Բռնէ հագնիմ:

Նիկո. — (Հախտակ կողմէն բռնելով, Թափառնիկոս ջրկար քեւերը գտնել) Հրամեցէք տէր: Թափառնիկոս. — (Բարկաբեակը) Ո՞ւր են թեւերը:

Նիկո. — Ո՞ւր պիտի ըլլան վրան են կարծեցիր թէ գողցա՞յ:

Թափառնիկոս. — (Ետեղ նայելով) Դեռ հագուստ մը բռնել չսորվեցար (Ասանկ բռնէ, ասանկ կեցիր. կը հագնի): Հոս մանելդ տիկինը տեսա՞ւ:

Նիկո. — Չէ տէր իմ:

Թափառնիկոս. — Դուզը գոցէ: (Մեկուսի) Զըլլայ որ մէկէն ի մէկ գայ: (Նիկո կը զոցէ) Հիմա ալ երեսնիս նայինք: (Հայեղիին սոցեւ կ'երթայ) Առաջ ճերմակը վերջը կարմիրը (Կը ֆառի): Տեսողը տասնը վեց տարու մէկը պիտի կարծէ: (Նիկոյին դառնարով) Ինչպէս... աղւորցա՞յ:

Նիկո. — Ը՛հ... կապիկի դարձար:

Թափառնիկոս. — Պապանձէ՛, ոտքի ամաններս ո՞ւր են բեր. (Նիկո կը քեռէ) շուտով հագ-

ուիմ երթամ, թէ որ զիս փնտուող մը ըլլայ, պատասխանէ թէ ծանր չիւանդի մը գնաց, և թէ այս գիշեր չպիտի գայ: Տիկինին բան մի զուրցեր, կ'իմանաս. երբոր հարցնէ քեզի պատասխան տուր թէ չիմայ պիտի գայ. կամացուկ մը սա գուռը բաց, նայէ մարդ կա՞յ. Նիկո կը նայի) առանց տիկինին լմացնելու կծիկը դնեմ, թէ որ իմանալու ըլլայ, գարձեալ պիտի կուտինք:

Նիկո. — Մարդ չկայ տէր:

Թափառնիկոս. — Ահա ես պիտի երթամ, կարելի է որ այս գիշեր չգամ, վաղ առտու կանուխ հոս պիտի գանուիմ (երբայր լրայ):

S E U H L E .

ՆՈՅՆԻ ԵՆ ՄՍԹԹԱ.

Մարբա. — (Դոնկե կռեւնայով) Սիրելի ամուսինս... միւս խուցին մէջ միս մինակ նստելէն սիրտս նեղացաւ, ելնեմ ըսի ամուսնոյս քովն երթամ... հագուեր կ'ս... իրիկուն եղաւ... ինչո՞ւ համար:

Թափառնիկոս. — Թո՛ղ Աստուած սիրես. մեզի համար հանգստութիւն չկայ. բժիշկ չե՞ս, առ մէնուն ծառան ես: Այս գիշեր որ քիչ մը հանգչել կ'ուզէի, փափաքս ի դերեւ ելաւ. չիմայ նամակ մը ստացայ, որուն մէջ կը գրեն թէ անպատճառ երթամ, մէկը ակոյային ցաւէն բռնուած ըլ-

լալուն, չարաթ մ'է որ գիշերները չքնանար... թէ որ չերթամ մեզք է:

Մարբա. — (Մեկրապ) Սաւա կը խօսի: (Բարձր) Հապա աղւորցի ես:

Թափառնիկոս. — Տէր ողորմեա, առջ ագե՞ղ էի:

Մարբա. — Կ'աղաչեմ քեզի այս գիշեր մ'երթար: Թափառնիկոս. — Կու գան բռնի կ'առնեն կը սանին:

Մարբա. — Ոչ, այս անգամ ալ իմ խօսքս թող ըլլայ:

Թափառնիկոս. — Տղա մը պէս կը խօսիս տիկին, գործս մ'արգելուր (երբայր լրայ):

Մարբա. — (Հայրուսեկ բռնելով) Ոչ, չպիտի երթաս:

Թափառնիկոս. — Այ չափն անցուցիր, քաղցրութեամբ կը խօսիմ չես հասկնար. թէ որ անգամ մ'ալ բարկութեան դէմքս առնեմ:

Մարբա. — Միաքո՞ւ ի՞նչ է, յայտնէ ինձի:

Թափառնիկոս. — Թո՛ղ զիս, չիւանդի պիտի երթամ:

Մարբա. — (Միշտ Թափառնիկոսը արգիշելով) Չպիտի երթաս ես ալ չիւանդ եմ:

Թափառնիկոս. — Կորի սրկէց ցնդած պառաւ:

Մարբա. — Յնգա՛ծ պառաւ... ցնդած պառաւ. մտքս՞ որ իմ ստակովս մարդ եղար:

Թափառնիկոս. — Գեախնը անցնիս. ես զզջացայ քեզի հետ կարգուելուս:

Մարբա. — Չզջացար, ստակներս ինչո՞ւ կերար, տուր ստակներս բաժնուինք:

Թափառնիկոս . — Բարկութեանս ամառը լե-
ցաւ :

Մարթա . — Կարծես թէ իմինս պարա՞յ է .
տուր ստակները վերջացնենք խաղը :

Թափառնիկոս . — Ոչ ստակներդ կուտամ , ոչ
ալ քու խօսքդ մտիկ կ'ընեմ :

Մարթա . — Այս խաղն ալ չլմենար :

Թափառնիկոս . — Թո՛ղ չլմենայ , հինգ արար-
ուած ըլլայ . երկրորդին մէջն ենք :

Մարթա . — Այն արարուածները քթէդ բեր-
նէդ պիտի հանեմ :

Թափառնիկոս . — Վերջապէս պիտի լուսն :

Մարթա . — Չպիտի լուսն , դուն իմ ստակովս
համբաւ ստացար , տուր ստակներս , ուր որ ու-
զես հոն գնա :

Թափառնիկոս . — Սա չուանը սո՛ւր Նիկո . . .
տեսնես հիմա ստակները . . . սոքերդ կապեմ որ
հասկնաս . . . (Նիկո ջուսնը կուսայ , Թափառնիկոս
կապել կ'ուզէ , Մարթա ջրոյրս) : Պիտի կապեմ և
անանկ պիտի երթամ , անիծեալ ըլլաս անօրէն
կին : (Մեկուսի) Տէր Աստուած , մեղայ , Տէր
Աստուած :

Մարթա . — Աստուած պատիժ տայ : (Մեկու-
սի) Սուրբ Աստուածածին դուն մեղք մի գրեր :

Թափառնիկոս . — Դեռ պիտի սօռնա՞ս :

Մարթա . — Ստակովս մարդ եղար :

Թափառնիկոս . — Ստակիս : (Մեկուսի) Տէր
ողորմեա աէր սղօրմեա :

Մարթա . — Դուն սատկէ : (Մեկուսի) Սուրբ
Աստուածածին մեղք մի գրեր :

Թափառնիկոս . — Աչխարհի տաջեւ ծաղր ու

ծանակ պիտի ըլլանք . քրէական յանցանք մը գոր-
ծեցի քեզի նեա ամուսնանալուս :

Մարթա . — Ստակներս տուր :

Թափառնիկոս . — Ծունշդ կարի : (Մեկուսի)
Մեղայ մեղայ :

Մարթա . — Ստակովս մարդ եղար :

Թափառնիկոս . — Ստակդ գեանին տակը
անցնի :

Մարթա . — Դեզի նեա մէկտեղ :

Թափառնիկոս . — (Վրան երթալով) Կեցիբ
խայտառակ , հասկցնեմ քեզի թէ ինչ է էրիկ մը .
(Կը պտուկեցնէ ոսկերը կը կապէ) ա՛ն . հիմայ պառ-
կէ որ , ես ալ երթամ (կ'երթայ) :

Նիկո . — (Բարձրաձայն կը խնդայ) Ասոնք ալ
ամէն օր կուլ պիտի ընեն :

Մարթա . — Օգնութեան հասէք :

Նիկո . — Չը , ձը , ձը , ինչ բան :

Մարթա . — Եկո՛ւր քակէ սա կապը , ո՛ն , չեմ
կրնար դիմանալ , ջիւղերս կը քաշուին , ինչ մեղք
գործեցի Աստուծոյ դէմ որ ասանկ կը տանջուիմ . . .
ա՛ն կանայք թշուառ են . իմ ձեր հասակիս մէջ
հետս այսպէս դազանաբար վարուի . . . (Լալով)
Երանեակ . . . Երանեակ . . .

Նիկո . — (Դուռը քանկ ուզելով) Դրսէն կղպեր
է . . . օգնութիւն . . .

Մարթա . — Մարգար , Երանեակ . . .

Նիկո . — Օգնութիւն . . . օգնութիւն :

Մարթա . — Չեն լսեր , ուժ չմնաց վրաս . . .
աչքերս կը մթազնին , թմրութիւն կուգայ վրաս . . .
ահա կը մարիմ (կ'իջնայ) կը մեռնիմ . . . ձեռներս . . .

Նիկո . — Տիկին ի՞նչ կ'ըլլաս . . . օգնութիւն . . .

ինչու պաակեցար տիկին... օգնութիւն (ստոյիս անդին վագուրոստերով) Մի՛ վախնար տիկին, հոս եմ... օգնութիւն... հիմա կ'անցնի, բան մը չէ... ձայն չհաներ. (Պոռաղով) օգնութիւն... ուժդ ժողվէ տիկին... (Դրան ծակեկն դուրս կը պոռայ) Օգնութիւն, տիկինը պիտի մեռնի... մեռաւ... կը մեռնի...

S E U T L C.

ՆՈՅՆԻ ԵՆ ԵՐԱՆԵԱԿ

Երանեակ. — (Ծփորած դուռը կը բանայ) Ի՞նչ պատահեցաւ :

Նիկօ. — Ձե՞ս տեսներ... տիկինը կը մեռնիմ, ըսաւ, ինչ գիտնամ, սո՞ւա է, ճշմարիտ է :

Երանեակ. — (Լաղով մօրը ֆով կ'երբայ) Ի՞նչ ունիս մայրիկ... Սաւրը Ասատուածածին, մարմինը պաղ է... քիչ մը ջուր, ջուր, ջուր, ջուր, աւա- նակի պէս ինչո՞ւ կեցեր ես, ջուր, ջուր, ջուր :

Նիկօ. — (Վազերով) Ջուր, ջուր, ջուր, կար- ծես թէ սունը կը բռնկի. մեռած մարդուն ջուրը ի՞նչ կ'օգնէ :

Երանեակ. — Բաց աչքերդ մայրիկ, բաց, ես եմ քովդ նստողը, բու աղջիկդ Երանեակն է, ա՛հ, մայրիկ, մայրիկ : (Լաղով) Ինչու չես պատասխաներ, մարմինը որքան պաղ է :

Նիկօ. — (Վազերով կու գայ) Ջուր չկայ. (կը քֆնէ Մարթային ետեւը) պարապ տեղը մի՛ լար օ-

րիորդ, թէ որ մեռած չըլլար պատասխան կուտար : Երանեակ. — Սեղանին վրայ անուշադրի ոգի կայ բեր :

Նիկօ. — Լուսահագին կտորեր է սա առտու : Երանեակ. — (Վազերով սեղանին վրայեկն շիջ մը կ'առնէ մօրը ֆիթը կը բռնէ) Ասով, հիմա...

Մարթա. — (Սրայիերով) Ի՞նչ է... ինչո՞ւ քովս... Երանեակ. — Բան մը չկայ մայրիկ :

Մարթա. — Ո՞ւր գնաց հայրդ :

Երանեակ. — Չգիտեմ :

Նիկօ. — Հիմայ պիտի գայ :

Մարթա. — Ա՛հ, բարբարոս մարդ. տես ինչ վիճակի մէջ թողուց զիս :

Երանեակ. — Աթոռի վրայ նստէ մայրիկ... ա՛հ, աս ինչ է... ոտքերը կապուած...

Մարթա. — Ինքը կապեց ու գնաց :

Նիկօ. — Հիմայ պիտի գայ :

Երանեակ. — Ես գիտեմ ուր գնաց : (Մօրը ոտքը ֆակերով) :

Մարթա. — Գիտե՞ս ուր գնաց :

Նիկօ. — Հիմա պիտի գայ : (Կ'երբայ) :

Մարթա. — (Արոտի վրայ նսած) Չուրցէ Երանեակ, վրէժ պիտի լուծեմ իրմէ, վրէժ :

Երանեակ. — Քիչ մը առաջ հոս մտած ժա- մանակս նամակ մը կը կարդար, Սօֆի անուն տիկինն է մը ուղղեալ ու սէր բառերով տողեալ :

Մարթա. — Գիտէի որ կին մը կը սիրէ, բայց ո՞վ ըլլալը չիմացայ մինչեւ հիմա :

Երանեակ. — Անիկայ որ մանկու չտեսաւ, կ'ըսէր «Սոխակի պէս կը խօսի, տատրակի պէս կը նայի, սիրամարդի պէս պճնասէր է» :

- Մարթա. — Շարունակէ՛ :
- Երանեակ. — Եւ թէ այն կինը հօրս մարմինն արիւն պիտի հանէ եղբր :
- Մարթա. — Թող հանէ, թող հանէ, որ հասկընայ :
- Երանեակ. — Գնդասեղով :
- Մարթա. — Գնդասեղով :
- Երանեակ. — Եւ այս գիշեր ալ պարահանդէս պիտի երթան զուարճանալու համար :
- Մարթա. — Ի՞նչպէս կրնանք սորվիլ այս Սօֆիին տունը :
- Երանեակ. — Նիկոյէն, նամակը անիկայ բերաւ. կանչենք զինքը հարցնենք, Նիկո, Նիկո :
- Նիկո. — Եկայ :
- Մարթա. — Պարոն Թափառնիկոսը ո՞ւր գնաց :
- Նիկո. — Հիմայ պիտի գայ :
- Մարթա. — Ո՞ւր գնաց :
- Նիկո. — Չեմ գիտեր ուր երթալը, բայց... հիմայ պիտի գայ :
- Մարթա. — Նամակը ո՞ւրիկէ բերիր :
- Նիկո. — Ինչ ըսեմ տրիկին... հիմա պիտի գայ :
- Երանեակ. — Աս ապուշն ալ խօսք չհասկնար :
- Նիկո. — Հիմա պիտի գայ, օրիորդ :
- Երանեակ. — Նամակը ո՞ւրիկէ առիր :
- Նիկո. — Սիրահարեալ... նե... բու... փոշոցէն :
- Երանեակ. — Ինչո՞ւ համար հոն գացիր :
- Նիկո. — Նամակ մը տարի :
- Երանեակ. — Որի՞ն :
- Նիկո. — Թիւ 20... Թափառնիկոսը հիմա պիտի գայ :

- Երանեակ. — (Մեկուսի) Թիւ 2) : Լեւոնին տունը... (Բարձր) նամակը ո՞վ տուաւ :
- Նիկո. — Չեմ ճանչնար, կնիկ թր տուաւ, առ ասիկայ Թափառնիկոսին տար բտաւ, ես ալ բերի :
- Մարթա. — Այն կնիկան տունը գիտե՞ս :
- Նիկո. — Դիտեմ, տրիկին, գիտեմ :
- Երանեակ. — Հապա թիւ 2) տունը ո՞վ կար :
- Նիկո. — Ան տունը... ան տունը... չեմ յիշեր ո՞վ կար... չառ բաներ կային բայց միտքս չէ :
- Երանեակ. — (Մեկուսի Ի՞նչ պիտի բլլայ արդեօք... Լեւոնը սասանայութիւն մը ըրած է, ակույրի ցաւ ունիմ բսկով... ասիկայ ալ զեղ տարած բլլալու է :
- Մարթա. — Պէտք է որ երթամ գտնեմ զբրենք, բայց այս հարգասանքը լս պարահանդէսի մէջ կը ճանչցուիմ : Էրբի մարդու կերպարանք մտնեմ... այս՛, ժամանակ չկորսնցնենք, գիշերը կը մօտենայ : (Կ'երթայ, Նիկո ալ ետևեմ) :

Տ Ե Ս Ի Լ Ժ.

ԵՐԱՆԵԱԿ, ՎԵՅՐ ՄԱՐԹԱ

Երանեակ. — Այս գիշեր մյս մկնակ պիտի մնամ տան մէջ, այս առանձնու յենէն օրուս քաղելու է : Մէկը գտնեմ Լեւոնիկին յորիմ, լմացնելով որ ամենայն զիւրութեամբ կրնայ իս գայ աւ հետս խօսակցիլ : Իւրաքանչիւր օր իր

գործին ելնելուն կը նայի. ես ալ ինչ ընեմ, այս աշխարհի վրայ ամէնը ամէնը մէկ սիրական մը ունիմ: Դեռ ամիս մը չեղաւ Փարիզէն դառնալը, այսքան ալ շուտ սիրտս գրաւեց... այնպէս որ Մարգարէն բոլորովին պազեցայ. ի վերայ այսր Փարիզի մէջ կրթուող երիտասարդները սիրելու կերպն ազէկ կը սորվին, Պոլսեցիներէն շատ վարպետ են այս մասին. հարկաւ ազէկ պիտի սորվին, քանի որ հոն սիրելու արուեստ անուշով գիրքեր կը ազուին:

Մարգար. — Դուն հոս մինակ, Երանեակ:

Երանեակ. — (Մեկրալի) Եկաւ: (Բարձր)

Մինակ:

Մարգար. — Ի՞նչ բոբր:

Երանեակ. — Ոչինչ:

Մարգար. — Ձեռքդ երկնց՛ւր տեսնեմ, դուն այսքան ազմբոտ չէիր, ի՞նչ եղեր ես... ձեռքդ քուր նայիմ:

Երանեակ. — Ձեռքս ազտատ է:

Մարգար. — Մօտ եկո՛ւր, համբայր մը սպեմ երեսդ:

Երանեակ. — Իմ երեսս տարտան չէ:

Մարգար. — Թերեւս ազջիւկները աս տեսակ ծանր վարքով կ'ուզեն գիրենք սուղ ծախել... փեսա չունի... ս'հ Երանեակ կը խնդայնես զիս, դուն ծախուած ես, եկուր քովէ քով նստինք... այս գիշեր հոս պիտի մնամ, հարսնիքի օր մը պիտի սրտչենք հօրդ հետ... բայց հայրդ ս'եր է:

Երանեակ. — Չգիտեմ:

Տ Ե Ս Ի Լ Ժ Ա.

ՆՈՅՆԲ, ՄԱՐԹԱ (Էրիկ մարդու հազուսով)

Մարթա. — (Աւտրիոյ գաղով) Ահա պատրաստուեցայ:

Մարգար. — Աս ի՞նչ կերպարանք է տիկին:

Մարթա. — Որովհետեւ մեր փեսայուն ես...

Երանեակ. — (Մեկրալի) Ատուած չընէ...

Մարթա. — Բեղի ամէն բան կը յայանեմ:

Մարգար. — Զբուցէ վանն զի կը դողդղամ...

Երանեակ. — (Մեկրալի) Ցրաէն:

Մարգար. — Արդեօք դժբաղդութի՞ւն մը պիտի լսեմ. արդէն Երանեակի տխրագէմ կենալը ինձի գուշակիկ կը տար... բայց... ի՞նչ պատահեցաւ:

Մարթա. — Ահա բարձրածայն կ'ըսեմ. թաւ փասնիկտը Սօֆի անուշով կ'ըն մը կը սիրէ:

Մարգար. — Կարելի՞ է որ...

Մարթա. — Կարելի է, և այս ժամուն անոր աունը կը դանուի, մէկ երկու ժամէն պարսճանդէն պիտի երթան. դիմամբ այս կերպարանքն առի, սրտէս զի չճանչցուիմ, ձեզ ալ կ'ալաչեմ որ ընկերանաք ինձի:

Մարգար. — Ահաւատալի կը թուի որ...

Մարթա. — Հատտայէք, շատանց գիտէի սիրունի մը սնննալը, բայց ս'եր և ս'վ ըլլալը մինչեւ այսօր չէի իմացեր, ահա հիմա ամէն բան յերեսան եկաւ, ժամանակ կտրանցնելու չգար:

(Նիկո կը մեկնէ ըստեր մը բռնած) Եւ դուն երան-
եակ, դու որ լաւ մը կը գտնէ, անեակդ մտի՛ր, թէ
որ կը վախնաս՝ զբացիլն գնա, հոն նստէ մինչև
որ դառնան ։

Երանեակ. — Չէ մայրիկ, չեմ վախնար, հոս
կը նստիմ, ես հիմակուան նորեկուկ աղջիկներէն
չեմ որ մեկէն անգամ կը վախնան ։

Մարգար. — Շատ ուրախ եմ որ այսպիսի
քաջասիրտ օրերդի մը գլխուն պիտի դպցնեմ
զլուխս ։

Երանեակ. — (Մեկուսի) Գլուխդ չարնայ ։
(Կ'երթայ ։

Մարթա. — Ապրի՛ս աղջիկս...

Մարգար. — Շատ հեք բնաւորութիւն ունի ։

Մարթա. — Եւ ս'ի կրթեց զինքը, եթէ ոչ
իր մայրը, որ իր խիստ բնաւորութեանը աղջիկը
դաստիարակեց. կարգը հիմա հօրն եկաւ, անիկայ
ալ աղէկ մը կրթեմ, կանանց օրինակ ըլլամ. տես-
նեն թէ կի՞ն մը աւելի զօրաւոր է թէ էրիկ մը ։
Չէք կրնար երեւակայել, կատակերգութիւն պիտի
խաղանք կ'ըսէ, երկրորդին մէջն ենք կ'ըսէ, հի-
մա ալ ես պիտի սկսիմ երրորդ արարուածին. եր-
թանք ։ (Կ'երթնէ) ։

ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐՐՈՐԳ

Թովմասի սակ մեջ պտուկըս սեկեակ մը, աջ
կողմը անկողին մը կը տեսնուի. միջեկը սեղան: Գիշեր:

Տ Ե Ս Ի Լ Ա.

(Թովմաս թիկնարուի վրայ նստած. ՍՅՅԻ անկէ: Ինչ
մը անկին արուի վրայ նստած, քաշիկնակովը երեսը գոցած.
ԿԵՐԱՎՈՍ դրան առջին նստած կը մտախնէ)

Թովմաս. — Յար չմեղմացա՞ւ, արիկին ։

Սոճի. — Չէ, սիրելի ամուսինս, մանաւանդ
թէ երթալով կը սաստկանայ, թէ որ այսպէս շա-
բաւնակէ վախնամ որ այքս բաց պիտի անցընեմ
զի երբ... ։ Ինձի մի՛ սպասեր դուն գնա անկո-
ղինդ մտիք, սրտիկ ։ (Մեկուսի) Կարծես թէ այս
գիշեր գիտմամբ չպատկիր ։

Թովմաս. — Համբերելու է, ինչ ընենք. ես
իմ բազդիս վրայ կա լամ ։ Երկտասարգութեանս
ատեն իմ մտակ փափաքս էր ուժով. առայդ ու
գեղանի կին մը ստանալ, չեղաւ... չեղաւ... չե-
ղաւ... փափաքս ի գերեւ. ելաւ ։ Քեզ սիրեցի,
ամուսնացայ հետդ, այսօր ակաադ կը ցաւի...
վաղը զլուխդ... միւս օրը աչքդ... մէկ շաբա-

Թէն մազերդ...: Ինչ գիտնամ, ամէն ատեն ցաւ մը կ'զգաս վրայ...: Ափսոս որ ծերութեանս առտեն խաղաղ կեանք չեմ կրնար վարել... ամէն որ ցաւ... ցաւ... ցաւ...: Պարսն ատամնարայժն ալ չերեւցաւ, արգիօք տունը չէ՞ր:

Սօֆի. — Ո՞վ գիտէ: Բժիշկները զիրենք ծանր ծախելու կը ջանան, հիւանդը կը տանջուի կամ կը մեռնի, չէ իրենց փայտ. բաւական է որ իրենց աշխատութեան վարձը առնուն... ա՛հ... որքան ալ սաստկութեամբ կը ցաւի: (Մեկուսի) Որքան ալ ստատնայութեամբ կը կեղծեմ:

Թովմաս. — Յաւր ս՞ր կողմն է, տիկին:

Սօֆի. — Չախ կողմն է, սիրելի ամուսինս... ինչո՞ւ պարտալ տեղը նստած կը խորհիս, անկողինդ պատրաստ է պառկէ:

Թովմաս. — Պառկէ... պառկէ... ինչ աղւոր կը արամաբանես... առանց քեզի անկողին մտնելը ինձի համար գերեզման իջնալ է. պիտի կրնամ աննոգ քնանալ երբ այսպէս կը տանջուիս... քիչ մ'ալ համբերէ տեսնենք. թէ որ Թափանիկոսը չգայ ուրիշ մը կ'անչել կու տանք:

Սօֆի. — Պարսն Թափանիկոսը որ սկուռներուս բնութիւնը գիտէ...

Թովմաս. — Եթէ այդպէս է, անգամ մ'ալ խրկենք Կիրակոսը նայելու թէ որ տունն է առնէ գայ...: Հա... դուռն է: (Գրտեկ կը զարնեկ) Գուռը կը զարնեն Կիրակոս... Կիրակոս... Կիրակոս...

Կիրակոս. — (Արքնկարով) Ինչ կայ... ինչ...

Թովմաս. — Ինչ պիտի ըլլայ դուռն է, գնա բա՛ց: (Կիրակոս կ'երթայ) Վերջապէս եկաւ: Աստուած ապր որ շուտով անցընէր սա ցաւը, մենք

ալ ազատէինք: Գայուն պէս մէկէն ի մէկ քովդ մի կ'անչեր, վասն զի բժիշկներուն սովորութիւնն է եկած ժամանակինն սուրճ մը խմել և...

Սօֆի. — Գիտեմ այդ սովորութիւնը...

Թովմաս. — Այէկ մարդ է սա Թափանիկոսը, Երսպայի մէջ ուսեալ բժիշկներու պէս շատ ստակ ալ չուզեր. ինչ որ տաս՝ կ'ընդունի ու հազար չնորհակալութեամբ կը մեկնի... ահա կու գայ:

S T U T L F.

ՆՈՅՆՔ, ԹԱՓԱՌՆԻԿՈՍ ԵՆ ԿԻՐԱԿՈՍ

Թափառնիկոս. — Բարեւ... բարեւ...

Թովմաս. — (Արտոեկ եղևորով) Բարի եկար Պ. ատամնարայժ, հրամանցէք, նստեցէ՛ք, ինչպէս էք ազէ՞կ էք:

Թափառնիկոս. — Փառք Աստուծոյ գէշ չեմ... (Մեկուսի) Անորէն չին: (Բարձր) Հրամանքնի՞դ:

Թովմաս. — Ինչ ըսեմ... մենք ալ... մենք ալ ազէկ, բան չկայ փառք Աստուծոյ. միայն թէ մեր տիկինին սկուռները չգիտեմ ինչու այսքան շատ կը ցաւին... Կիրակոս սուրճ բեր...

Թափառնիկոս. — Շնորհակալ եմ... չեմ ուզեր...

Թովմաս. — Տարիէ մը ի վեր է միշտ կը ցաւի:

Սօֆի. — Առաջուց ալ կը ցաւէր:

Թափառնիկոս. — Ակուայի ցաւն ասանկ է:

Թովմաս. — Յերեկն այնքան շատ չցաւիր
սրբան որ գիշերը :

Թափառնիկոս. — Այդպէս է, գիշերը կը
սասականայ :

Թովմաս. — Հրամանքնիդ ոչ մնացիք, ս'եր
էիք, բաւական սպասեցինք ձեր ազնուութեանը :

Թափառնիկոս. — Իմ ազնուութիւնս տկուայ
քաշելու գացած էր, անոր համար ուշացաւ, թէ
որ գիտնայիր ազնուութեանս գլխուն եկած փոր-
ձանքները... ինչ է է...

Թովմաս. — Այսօր կ'երեւի որ շատ յոգնած
էք. քանի՞ տկուայ հանեցիք :

Թափառնիկոս. — Հարիւր կնիտն տկուայ
քաշեցի, տասը էրիկ մարդու :

Թովմաս. — Աստուած բազկիդ զօրութիւն
տայ :

Թափառնիկոս. — Առէն :

Սօֆի. — (Մեկրափ) Ինչպէս սատանութեամբ
կը խօսի մեր սատանարոյժը :

Թափառնիկոս. — (Մեկրափ) Ինչպէս վար-
պետութեամբ հիւանդ կը ձեւանայ տիկինը :

Թովմաս. — Կրնա՞ք ինձի զրուցել թէ, ինչ
բանէ յատա՞ջ կու գայ այս ցաւը :

Թափառնիկոս. — Շատ պատճառներէ, ս'ր
մէկն բանձ, թէ որ մէկը քրտնած ժամանակը սա-
ները հոգմին դէմ վերցնէ, տկուայի ցաւ կ'ունենայ :

Թովմաս. — Մեր տիկինը սաները հոգմին
դէմ չվերուց, հէ՞... տիկին...

Սօֆի. — Ոսներս հոգմին դէմ ինչ գործ ու-
նին. Տէր սղորմեա՛... խն՞դ ես... ինչ ես :

Թափառնիկոս. — Կրնայ ըլլալ որ... շատ

ջուր խմեէն ալ ըլլայ... ծառերն անգամ որ ջրոյ
կարօտութիւն ունին, թէ որ արմատէն ջուրը պա-
կաս չընես ան ալ կը փափ... ուր մնայ որ տկ-
ուայ մը... անկէ սանկիով կրնամ բակ որ շատ
ջուր խմին տկուայի կը փնտէ : Բայց տակոյ եւ-
րօպայի բժիշկներուն կարծիքին դէմ ըլլալով կը
ջրեն :

Թովմաս. — Կը ջրեն... կը ջրեն... իրատնք
ունիս... հայրս ալ կ'ըսէր որ եւրօպացիները ծա-
ռերը շատ կը ջրեն... անկէ մտքս մնացեր է :
Եկուր տես որ մեր տիկինը շատ ջուր ալ չխմեր :

Թափառնիկոս. — Կրնայ ըլլալ որ... (Մե-
կրափ) Սուտերը կը հասնին : (Բարձր) Աստուած
բուժութեան քիչ մը տեղեակ ըլլալու էիք որ,
կարենայիք հասնիալ... թէ որ մէկուն սիրտը նե-
ղի ու չկարենայ ուզածն ընել, տկուայի ցաւ կ'ու-
նենայ :

Սօֆի. — Ը՛հ, ս՛հ, սրբան կը ցաւի : (Մեկր-
ափ) Մարդ համազելը էրիկ մարդերու արուած է :

Թափառնիկոս. — (Մեկրափ) Մարդախու-
թիւնը կանանց ստաջին ձիւքն է : (Բարձր) Կրնայ
ըլլալ որ... թէ որ մէկը քսակին մէջ ստակ չու-
նենայ, տկուայի ցաւ կ'ունենայ. ինչպէս որ հի-
մակուան երկասարդներուն շատը այս ցաւէն չեն
ազատիր. մի՛ նայիր որ իրենց հագուստը կա-
պուստը տեղն է. միջա այս ցաւն ունին, երբեմն
կը սաստկանայ, երբեմն կը մեղմանայ : Այս օրերս
շատցեր է այս ցաւը. մեր գրացի կօշկակար Պ.
Նիկիդիմէոս Նարուզոյ ստորեանցին կ'ընը տիկին
... տիկին... անունը չեմ կրնար մտարեկ...
տիկին... տիկին... տիկին... տիկին... տիկին...

լեզուէլս ծայրն է... տիկին... տիկին... տիկին...
... տիկին... նորեւեկ անուն մ'է... ինքը քա-
ռասուն տարեկան է... տիկին... տիկին...

Թովմաս. — Թող մնայ անունը...

Թափառնիկոս. — Վերջապէս անոր ալ ակ-
ռաները կը ցաւին, և ինչպէս որ յայտնի է, աւելի
երիտասարդներուն ակռան կը ցաւի՝ քան թէ ծե-
րերուն... ձերութեան ատեն խիստ քիչ անգամ
կը պատահի... վասն զի...

Թովմաս. — Ծերերը ակռայ չունին ըսել
կ'ուզէք:

Թափառնիկոս. — (Մեկրսի) Ի՞նչպէս համո-
զելու է: (Բարձր) Վասն զի մարդս քանի որ ծե-
րանայ, ակռաներուն զօրութիւնը կը պակսի, և
այն ատեն փոխանակ ցաւելու, հասուն տանձերու
պէս կը թափթփին: (Մեկրսի) Ժամանակին ալ
կ'անցնի:

Սօֆի. — (Մեկրսի) Պարահանդէսի ուշ պի-
տի մնանք: (Բարձր) Է՛հ, Պ. ատամնարոյժ, կ'ա-
զաչեմ որ ժամ առաջ սա ցուն անցընենք. վասն
զի ժամը կ'անցնի:

Թափառնիկոս. — Ահա եկայ. քիչ մը յառաջ
եկէք որպէս զի ուշազրութեամբ նայիմ: (Տեսարու-
նին առաջը կու գան) Բաց բերանդ: (Յաճ առ Սօ-
ֆի) Ի՞նչ ճամբայ բռնելու է զինքը քնայնելու
համար: (Մասուրները Սօֆիին բերանը խօքած ակ-
ռաները ֆնկելով) Պատասխան չես տար... ինչո՞ւ
չես պատասխաներ... ինչ ճամբայ բռնեմք... ին-
չո՞ւ չես խօսիր... (Սօֆի ձեռքովը Թափառնիկոսին
ձեռքը վար կը ֆաչի) Պատասխան տու՛ր:

Սօֆի. — (Յաճ առ Թափառնիկոս) Պատրուա-

կաւ մը զինքը դուրս գրկէ, որ ընելիքնուս վրայ
մտածենք:

Թովմաս. — (Մօսկէսյով) Ի՞նչ կը մրմրաք...
ինչպէս է:

Թափառնիկոս. — Տակաւին յայտնի չէ: (Սօ-
ֆիին աջ կողմի այսին մասուրներովը զարնելով) Կար-
ծեմ թէ ցաւը...

Թովմաս. — Կ'ըսէք որ ձախ կողմը...

Թափառնիկոս. — Ես ալ անանկ պիտի ըսէի:
(Չախ կողմի այսին մօտեցնելով ակռայը) Հա՛...
հաս...

Թովմաս. — (Մեկրսի) Ճարտար մարդու կը
նմանի... (Բարձր) Ի՞նչ կը նշանակեն ասոնք:

Թափառնիկոս. — Ասոնք շատ նշանակու-
թիւններ ունին, բաւական է որ յաջողինք:

Սօֆի. — Ա՛լ չեմ կարող գիմանալ ա՛հ...
ո՛ւհ...

Թափառնիկոս. — (Յաճ առ Թովմաս) Թէ որ
կ'ուզէք հրամանքնիդ քիչ մը դուրս ելէք, ակռան
պիտի քաչեմ... կրնայ ըլլալ որ վախնաք...
վասն զի ձերայած էք:

Թովմաս. — (Յաճ առ Թափառնիկոս) Ինձի
համար հոգ չէ. դուն գործդ անս, ևս փոտած
ծերերէն չեմ:

Սօֆի. — Ինչ կը խօսիք, ինձի ալ ըսէք. մի-
թէ վտանգաւոր է հիւանդութիւնս. յայտնապէս
զրուցեցէք:

Թովմաս. — Տէր սղորմեա՛... կանանց առջև
զաւանի խոսակցութիւն չըլլալու է. չուտով կաս-
կածի կ'երթան:

Սօֆի. — Քիչ մը շուտ եզիք ուրեմն:

Թափառնիկոս. — Գլխի ունի՞ք, Պարոն Թովմաս :

Թովմաս. — Ունինք. ունինք, երթամ բերեմ. կը խմէ՞ք :

Թափառնիկոս. — Խմելու համար չէ... պէտք է արդէն :

Թովմաս. — Շատ աղէկ, երթամ բերեմ. կիրակոս... կիրակոս... կիրակոս... աս աղան ալ միշտ կը քնանայ : (Բարձրաձայն) կիրակ...

Կիրակոս. — Ինչ կայ... ինչ կայ...

Թովմաս. — Ետեւէս եկուք, մառանը իջնանք գլխի բերենք :

Կիրակոս. — (Մեկրով) Գիշեր ատեն գլխի. աս գլխեմն ինչ ալ ուրիշ ելու :

Թափառնիկոս. — Փառաթ առնելու չմուշաք, կու՞՞մ մ'ալ :

Թովմաս. — Աղէկ, աղէկ : (Կ'երթան) :

Տ Ե Ս Ի Լ Գ.

ԹԱՓԱՐՆԱՆԻԿՈՍ. ՍՕՖԻ

Սօֆի. — (Խնդարով) Խելքդ սիրեմ :

Թափառնիկոս. — Ակուսող սիրեմ :

Սօֆի. — Ի՞նչ վարպետութիւն բանեցնելու է որ կարենանք այս գիշեր պարահանդէս երթալ. զինքը պատկեցնել անհնարին է. քովէս բաժնուիլ չուզեր :

Թափառնիկոս. — Գլխի կը խմէ՞ :

Սօֆի. — Կերակուրի ատեն միայն գաւաթ մը...

Թափառնիկոս. — Եթէ ստի գելու բլլամ...

Սօֆի. — Փորձէ... : Կ'ըսեն թէ այս գիշեր շատ բազմութիւն պիտի ըլլայ պարահանդէսի մէջ. ուր էր թէ մենք ալ կարող ըլլայինք այն բազմութեան մասնակցիլ. հազուսաներս պատրաստած եմ :

Թափառնիկոս. — Հապա ինձի՞ համար, ատամնորոյժի մը շատ պատու չբերեր որ պարահանդէսի մէջ պարէ, ցատկըստէ. պէտք է որ ես ալ ծպտեալ երթամ, սրդէս զի ուզածիս պէս կարենամ զուարճանալ :

Սօֆի. — Ի՞մ մէկ շրջազգեստս կու տամ, կը հագնի՞ս :

Թափառնիկոս. — Ինչո՞ւ չէ :

Սօֆի. — Հիմա առաջին գործերնիս պիտի ըլլայ, Պարոն Թովմասը վարպետութեամբ մը գլխակցնել :

Թափառնիկոս. — Այդ գործը ինձի թող :

Սօֆի. — Ինչո՞ւ այսչափ ուշացար :

Թափառնիկոս. — Տունը կնոջս հետ ծեծկուեցայ. չէր ուզեր զիս թողուլ. ես ալ պատկեցուցի զինքը, սաները կապեցի, անէն դուրս ելայ. կրնաք զուշակել որ ձեր սիրոյն համար ըրի ասոնք... Ա՛հ Սօֆի, շատ կը սիրեմ զքեզ, գիշերուան հազուստէս աւելի կը սիրեմ, ինչ օգուտ որ դուն չես ճանչեր իմ արժէքս :

Սօֆի. — Ես չեմ ճանչեր, կը սխալիք Պարոն Թափառնիկոս, հոգույս պէս կը սիրեմ զքեզ. (Յասկոսեցով) պարահանդէսի մէջ...

Տ Ե Ս Ի Լ Գ .

ՆՈՅՆՔ ԵՆ ԹՈՎԱԲԱԾ շիւ մը, կոնք մը
ԵՆ զԱՆՍՐՈՆԵՐ ԲԵՐԵԼՈՎ

Թովմաս . — Ա՞ն ինչ պիտի ըլլայ . տիկինը կը
պարէ :

Թափառնիկոս . — Ես նրամայեցի որ քիչ մը
ցատկուտէ , սրպէս զի . . . այսինքն . . . ըստ սրու՞մ . . .
սրով՛նեան . . . իբր թէ . . . արխնը տաքնայ և ցա-
ւը . . . պազի :

Թովմաս . — Կարծեցի որ ցաւէն խելքը վա-
խուց . . . ցատկուտէ , տիկին , ցատկուտէ՛ , սրով՛նեան
բժիշկը այնպէս կը պատուիրէ :

Սօֆի . — Յագնեցայ :

Թափառնիկոս . — Բա՛ւ է , ալ մի ցտակիր .
որ վերջն ալ պիտի ցատկուտես (վեկրով) պարա-
հանդէտի մէջ :

Թովմաս . — Անա գինին , բաժակը և կոնքը
բերի :

Թափառնիկոս . — Տուէք . . . տիկինին պիտի
տամ որ բերանը լուայ : (Լեցնելով) Բերաննիդ լուա-
ցէք տիկին . . . այսինքն տիւաներդ :

Թովմաս . — Գինի կը նրամմէ՞ք :

Թափառնիկոս . — Թէ որ նրամանքնիդ ալ
խմէք չիմ մերժեր : Բժիշկները ընդհանրապէս գի-
նին կը սիրեն . ինչպէս որ զեղձուկները սխտորը .
չիմ խմեր ըսելու ալ ըլլամ , անհաւատարի պիտի
թուի ձեզի , բայց աւելի ախորժակով կը անկեմ

կրր ընկեր մը ունենամ դիմացս , մանաւանդ թէ
ձեզի պէս մտերիմ բարեկամ մը :

Թովմաս . — (Լեցնելով) Տնկեցէք ուրեմն :

Թափառնիկոս . — Ենորհակալ եմ . . . կենդա-
նութիւն :

Թովմաս . — Անուշ անամանութիւն :

Թափառնիկոս . — (Լեցնելով) Հրամանեցէք բա-
րեկամ :

Թովմաս . — (Առնելով) Կենդանութիւն :

Թափառնիկոս . — Անուշ ըլլայ : (Առ Սօֆի)

Յաւդ ինչպէս է տիկին :

Սօֆի . — Հարիւրին աստը պակաս :

Թափառնիկոս . — Ըսել է որ գինին օգտեց .
ա՛ն քիչ մ՛ալ լուս ախաւներդ , (չեցնելով) սրպէս
զի աս անտանելի ցաւէն խտրութիւն : (Սօֆի կ'առնէ
կը շուայ) Ուրկէ՞ բերել կու տաք այս գինին Պա-
րոն Թովմաս :

Թովմաս . — Ազբիտանուպօլսէն , թէպէտ և գի-
նեմոյ մէկը չիմ , բայց կ'ուզեմ որ խմելիքս ըլլայ
ընտիր գինի :

Թափառնիկոս . — Պատուական գինի . . . ազ-
նիւ գինի . . . ալւոր գինի . . . տխրոս որ ես ասանկ
գինի չկրցի ձեռք բերել . . . կ'ախոտամ . . .

Թովմաս . — Խմեցէք Պարոն , կ'աղաչեմ մի՛
քաշուիք :

Թափառնիկոս . — Եթէ ընդունիք ինձի հետ
նեանլու , այն ատեն կը խմեմ : (Լեցնելով) Հրամ-
անեցէ՛ք :

Թովմաս . — Ի կենդանութիւն մեր տիկնոջ :

Թափառնիկոս . — Անուշ նրամեցելք , (Լե-

ցնեղով) Ի կենդանութիւն տանուէն (կը խառն) : Տը-
կին ինչպէս էք :

Սօֆի . — Հարիս բին քսան :

Թովմաս . — Ըսել է որ ցաւն սկսու պակսիլ ,
օրհնեալ բլլատ Պարոն Թափառնիկոս , որ այս գի-
շեր մեզի հանգստութիւն զարգեւեցիր , անդադար
քալեն այն սաքը որ դքեղ մեր տունը բերին .
վերջապէս ինչ որ բռնմ քեզի համար քիչ է , թէ
որ աս գիշեր գայու չըլլայոր մինչեւ առատ բու-
պէս պիտի սպասէինք . մեծապէս շնորհակալ ենք
քենէ Պարոն Թափառնիկոս . հրամայէք :

Թափառնիկոս . — (Կը խառն) Որովհետեւ գի-
նին մարդու ոյժ ու գօրութիւն կը ապ , ձերերու
համար ալ առաջարար բմպիլէք մը կրնայ սեպ-
ուիլ . ես ձեր տեղի լրացի երկու երեք տակառ
աւելի բերել կը ապի այս գինիէն :

Սօֆի . — Արգէն բաւական ունիւք :

Թափառնիկոս . — Բերախ լեր Պարոն Թով-
մաս , տիկրնն ալ մեր խօսակցութեան մասնակից
եղու . օն ուրեմն եմենք , կը յուսամ որ այս եղա-
նակաւ ցաւն բոլորովին պիտի անցնի :

Թովմաս . — Ինձը համար բաւ է բա՛ւ . . . ձեր
խօսքն ալ չեմ կրնար կտարել . կ'ընդունիմ , կեն-
դանութիւն :

Թափառնիկոս . — Ասուշ :

Թովմաս . — (Քիչ մը զինուցած) Ընտիր գի-
նի . . . ա՛ն տիկին բերանդ լուա՛ . . . ինչպէս ես :

Սօֆի . — Փառք Աստուծոյ , հանգիստ եմ ,
հարիւրին երեսուն : (Մեկրափ) Գինովութեան սան-
դուղիին առաջին աստիճանին սաքը կոխեց :

Թովմաս . — Դուք չէք խմեր . . . զիս մինակ
թողո՛ւլ , ամօթ . . . ամօթ . . .

Թափառնիկոս . — Շնորհակալ եմ : (Կը խառն) :

Թովմաս . — (Աւելի զինուցած) Ընտիր գինի
. . . ե ինչպէս ալ շուտով ցաւն անցուց . . . (Կը
խառն) Առաջութիւն տիկին . . . ցաւը ինչպէս է :

Սօֆի . — Հարիւրին քառասուն :

Թովմաս . — Աղէկ գինի . . . երկու գործ կը
տեսնէ , առաջին որ տիկինին ցաւն անցուց երկ-
րորդը իմ սիրաս կը նորոգէ . . . : (Լեցնեղով)
Գինի (կ'երգէ) :

Ով դու գինի կենսասու
Որ ոյժ կու տա ձերերու ,
Կրնա՞մ մերժել ես գեգ
Միջդեռ կիցս դու բուժես .

Բոլոր աշխարհի քեզ կը պատէ , գի՛նի ,
Քանգի ձերերը կ'ընես պատանի :

Օն ուրեմն խմենք զուարճանանք . . . Տիկին
գուն ալ լուա . . . բերանդ : (Կը խառն) Ցաւն ինչպէս է :

Սօֆի . — Հարիւրին յիսուն (Մեկրափ) : Ուշ
պիտի մնանք . . .

Թովմաս . — Ամէն բաժկին տասը կը պակսի
ցաւը . . .

Թափառնիկոս . — Այո՛ , ես ալ ան կը դիտեմ :
Թովմաս — Ինձի այնպէս կու գայ որ ցատ-
կուտելն ալ աղէկ եկաւ . հրաման տուէք քիչ մ'ալ
ցնակուտէ :

Թափառնիկոս . — Թող ցատկուտէ :

Թովմաս . — Ես ալ փափաք ունիմ , ե՛լ տի-
կին պարենք : (Կ'երգէ, կ'իցնայ) Ո՛հ գլուխս դարձաւ :

Թափառնիկոս. — Անկողինդ պառկէ Պարոն
Թովմաս :

Թովմաս. — Լեցո՛ւր, լեցու՛ր : (Կը խախ) Ինչ
անուշ... (Կ'երգէ) :

Ուրեան ազդու ե այս գիւնի
Ինչպէս ալ շուս կը բուժե՛ս,
Ամեն բաժկին ցաւն կը պակսի
Մեր սիկիւնն ալ շուս հանգիստ ե :

Բոլոր աշխարհն քեզ կը պաշտէ, գիւնի՛,
Քանգի ձերերը կ'ընես պատանի :

Տիկինը հարիւրին յիսուն աղէկ է... անդին
կը մնայ յիսուն... բան մը չէ... լեցուր խմենք
հիմա ի յիշատակ Նոյ հաճապեալի որ այգի անկե-
լով գինովներու պարտադրուխ հանդիսացաւ. լեցո՛ւր
խմենք. իր անունը անմահացնելու համար անդա-
դար անկենք :

Թափառնիկոս. — (Գիւնովցած) Ժամանակ չը
կորսնցնենք (կը խախ) :

Թովմաս. — (Խմելով) Չարմանալի են քու
հրամաններդ ու գինի (Կ'երգէ)

Գիւնի, գիւնի, դու վարդերես,
Բանաստեղծից կը հրամայես.

Մերեւուն սիրտ կը նորոգես,

Կերասանաց վարպետն դուն չե՞ս :

Եւ ո՞վ կրնայ քեզ մերժել, ո՞վ գիւնի

Մինչդեռ ձերերը կ'ընես պատանի (կը խախ) :

Սօֆի. — Ես ալ ձեռքովս մէյմէկ հաս հրամ-
ցնեմ որ ամուսինս սանդուղիսն վերի աստիճանը
ելնէ. առէք սիրելի ամուսինս :

Թովմաս. — Ձեռքդ սրբեմ, սո՛ւր (կը խախ,
կ'սրսի արտոյն վրայ ֆլանայ) :

Սօֆի. — Հրամայեցէք Պ. Թափառնիկոս :

Թափառնիկոս. — Շնորհակալ եմ Վր խախ)
է՛ն ընկեր մի՛ քնանար :

Թովմաս. — Ե՛ս... Ե՛ս... չեմ քնանար :

Թափառնիկոս. — (Գիւնով) Մի՛ քնանար
(բաժակ ի ձեռին կ'երգէ)

Ուրախութիւն պարգեւող

Տխրութիւնը փառասող

Բժիշկ բոլոր ցաւերու

Դու չե՞ս, գիւնի կենաստու : (Կը խախ) :

Սօֆի. — Ձինքը անկողնոյն մէջ պառկեցուր,
ես ալ երթամ հագուստները բերելու որ երթանք :
(Կ'երթայ) :

Թափառնիկոս. — Պարոն Թովմաս... ԸՀՀՀ...
Թովմաս, է հը եզրայր, ընկեր, ել պառկէ՛ :

Թովմաս. — (Քնոյ մեջին) Ի՛նչ կայ :

Թափառնիկոս. — Անկողինդ մախր :

Թովմաս. — (Արթննայով) Ձեռքէս բռնէ՛...
չեմ կրնար ելնել... ստնես կը ցաւին :

Թափառնիկոս. — Մի՛ վախնար ես հոս եմ,
ձեռքէդ կը բռնեմ, քալէ : (Երկուքն ալ գոտարկով
արտոյն ֆով կ'իյնան) :

Թովմաս. — Աթոսը... ամսուր...

Թափառնիկոս. — (Պատկած սեղիկն) Աթոսը
վերուցնի՛ր :

Թովմաս. — Ես... որ... ինքզինքս... չեմ
... կրնար... վերցնել աթոսը... սիրտի վերցնեմ.
էօ... էօ... (Փոխել ջանալով) :

Թափառնիկոս. — (Պառկած) Մեզի աստեկ
գեանի վրայ պառկեցնող, դուն չե՞ս գինի կեն-
սատու: Պ. Թովմաս:

Թովմաս. — (Պառկած) Ի՞նչ է...

Թափառնիկոս. — Ինչպէս էք... հանդիս՞տ էք:

Թովմաս. — (Ելնէ ջանալով) Չես օգներ ինձի
բարեկամ:

Թափառնիկոս. — (Կանաց կանաց ելնելով) Ես
հաս եմ, անհոգ եղիր, եկուր անկողինդ պառկեց-
նեմ քեզի: (Թովմասին ձեռքէն կը բռնէ որ ֆալէն,
երկուքը մեկէն կ'իյնան) Է՛հ ինչո՞ւ կը պառկիս բա-
րեկամ:

Թովմաս. — Ոսկորներս կը ցաւին... ով դու
գինի կենսատու, ծերերը կ'ընես պատանի:

Թափառնիկոս. — Ծերերը կ'ընես անդամա-
լոյ՞ծ... Թրա թա թա թրա թա թա թի թա թա
թա: (Կանաց կանաց կ'ելնէ) Ե՛լ: (Կը բռնէ Թովմա-
սին ձեռքէն) Կամաց կամաց քայենք: (Իջորելով)
Աս կողմէն (զյտնելով), ան կողմէն, (իյնալով) մէջ
տեղէն... (Թափառնիկոս անանկ ուժով մը կը հրէ
Թովմասը որ զանիսայ անկողնոյ մէջ կը ձգէ ինքն
այ կռնակի վրայ կ'իյնայ): Ո՛հ...

Թովմաս. — Ես եկայ:

Թափառնիկոս. — (Ելնելով) Պառկէ վրադ
ծածկեմ... ազրիս... հա՛... ասանկ քնացիր...
ես այ գինի մը խմեմ, թրա թի թա թա:

S T U L E.

Թ.Ս.Փ.Ա.Ռ.Կ.Կ.ՈՍ, ՍՕՖԻ, ԹՈՎ.ՄԱՍ Ի ԲՈՒՆ

Սօֆի. — (Շրջագլուս մը ու զիսարի մը քերե-
լով) Հագուստներդ բերի... պատրաստուէ. աս
ի՞նչ է. դո՞ւն այ գինովցար:

Թափառնիկոս. — Ե՞ս... Ե՞ս... դուն...,
դուն գինով, պարահանդէս, հա՛ հա՛ հա՛. կնիկան
հագուստով, ծաղրելի բան, հա՛ հա՛ հա՛:

Սօֆի. — Խեղքդ գլուխդ ժողվէ, ան՛ս թէ
որու սուռնն էս... չիտակ քայէ:

Թափառնիկոս. — Ես ծո՞ււ կը քայեմ: (Քայը
առ ֆայը) Տես՝ մէկ... երկու... երեք... (Կ'իյնայ
կ'ելնէ) Կրեք... չորս... (Կ'իյնայ կ'ելնէ) չորս...
հինգ, վեց... (Կ'իյնայ կ'ելնէ) վեց... եօթն... տե-
սա՞ր... համբեցի՞ր, բեր հագնիմ: (Վրայի հա-
գուստը կը հանէ միջոց աստիկն անդիկն զյտնելով) Ան-
ցո՛ւր գլխէս... անցո՛ւր (Սօֆի կ'անցընէ զիսկն
չրջագլուսը) Կոճկէ՛, կոճկէ՛, ես գինով, հա՛ հա՛
հա՛, գլխարկը բեր... օրիորդ Թափառնիկոս,
ես... գինի մը սուր, թի բա բա թի թա թա:

Սօֆի. — Աս ի՞նչ փորձանքի հանդիպեցայ:

Թափառնիկոս. — (Բարձրաձայն) Փորձա՛նք:

Սօֆի. — Մի պոստը ծառան կ'արթննայ:

Թափառնիկոս. — (Հագալով) Ես...

Սօֆի. — Մի՛ հագար ծառան պիտի արթննայ:

Թափառնիկոս. — Ես չհագամ, ինչո՞ւ (Գրպա-

Ահեկ քաշիկնակը հասնած ժամանակը երկու նստակ կիցնակ գրպանեկն) Թաշկինակս : (Կը հազայ) :

Սօֆի. — Մի՛ հազար կ'ըսեմ :

Թափառնիկոս. — (Թաշկինակովը բերանը կը արբեկ) Երթանք տիկին...

Սօֆի. — Աս վիճակին մէջ ի՞նչ պէս պիտի երթաս պորահանդէս... տունդ գնա պառկէ...

Թափառնիկոս. — Տուն երթամ... տուն երթամ, արթնցնեմ ամուսինդ... (Իեպ ի անկողին երթալ կ'ուզեկ) :

Սօֆի. — (Արգիշտի) Կը պաղատիմ :

Թափառնիկոս. — Համբերէ, գաւաթ մ'ալ խմեմ, երթանք : (Լեցնելով) Դուն ալ կ'ուզեմ գինի, սատանայ քեզի... խաբերայ... էրիկդ կը խաբես ՚ի, պօռամ, (Բարձրաձայն) Թովմաս եղբայր, եղբայր Թովմաս :

Թովմաս. — (Բնոյ ձեռքէն) Ի՞նչ կայ...

Թափառնիկոս. — Բան չկայ. ձեռքդ տուր տիկին Սօֆի... ձեռքդ համբուրեմ, եկուր իմ տօռօշիկս... (Կոնսրուելով կնիակն ձայնով) Ինտո՞ր էք տիկին Սօֆի... շարաթը քանի անգամ լաթ կը վլաք... Մըմծար տուտու, ընտոր ես քա չըսես... քա վույ... անցած օրը փողոցը տեսայ, քա մէկա, որքան աւրուեր է խեղճը, քա չըսես որ էրիկը գէշ մարդ է եղեր... շատ պան շխտակը տիժարս կրնայ... անանկ լուսնի պէս աղւորիկ կնիկը... կապիկի դարձեր է, քա վույ... քա վույ... քա վույ...

Սօֆի. — Տէր ողորմեա, տէր ողորմեա :

Թափառնիկոս. — Քեզի հետ մէյմէկ գինի խմենք :

Սօֆի. — Կ'օգտէ, ալ մի խմեր, աւելի կը գինոջնաս... ես գիտէի որ...

Թափառնիկոս. — (Խնկելով) Ուղիղ ճամբան գտեր է, շխտակ վար կ'երթայ :

Սօֆի. — Հազար անգամ զըջացի քեզ կանչել տալուս :

Թափառնիկոս. — Եթէ այդպէս է...

Սօֆի. — (Ի ծունկ իջանելով) Պիտի խմացուի, վերջը երկու քնիս ալ խայտառակ պիտի ըլլանք, կայնէ գիմակդ գնեմ (կը դնէ). ես ալ ծածկեմ երեսս (դիտակը կ'անցընէ) Քայէ' :

Թափառնիկոս. — Թեւս մտիր : (Կը նստի) Ժամը քանի՞ է :

Սօֆի. — Կէս գիշեր է, ել. (Իրանէ հազարու ձայն մը կը շտախ) Կիրակոսը արթնցեր է, մտը մարէ, մտը :

Թափառնիկոս. — Բուժք...

Սօֆի. — Շունչդ կտրի :

Թափառնիկոս. — Ո՛ւր ես Սօֆի :

Սօֆի. — Պապանձէ, քովդ եմ :

Թափառնիկոս. — Ձեռքդ երկնցուր :

Սօֆի. — Բռնէ :

Թափառնիկոս. — (Բռնելով) Աս քու ձեռքդ է... հիմա բանս բուսաւ, ա՛ն որքան փափուկ... ինչքան փոքր... (Կը խածնէ) :

Սօֆի. — Ուժք, ինչո՞ւ կը խածնես :

Թափառնիկոս. — Փափուկ է փափուկ :

Տ Ե Ս Ի Լ 2.

ՆՈՅՆԻ ԵՆ ԿԻՐԱԿՈՍ

Կիրակոս. — Մտը մարեր են :

Սօֆի. — (Ցած առ Թախառնիկոս) Չայն մի հաներ Կիրակոսն է. ետեւէս եկ'ւր :

Թախառնիկոս. — (Ցած) Դամ : (Միջին դռնէն կ'ելնեն) :

Կիրակոս. — Աս ինչ աղմուկ էր. արդեօք արկինին փորձա՞նք մը պատահեցաւ. խեղճը այսօր այնչտի չարչարուեցաւ. բայց լսեցի ձայն մը՝ որ կ'ըսէր, «Ո՛ւր ես Սօֆի», մեռած ըլլալու է, ով Աստուած, ինչպէս կը դողամ, ճրագն ալ մարեր են, սեղանը ո՞ր կողմն է արդեօք... հա՛, պղտիկ դուսը գոցուեցաւ... տնէն դուրս կ'ելնեն... տան մէջ գո՞գ կար... ահա մեծ դուսը կը զարնեն... ճրագը ո՞ւր է... ես ալ իշու պէս քնացեր եմ, թո՛ղ սպասեն քիչ մը... այս գիշեր բան մը կը դառնայ բայց չկրցի իմանալ : (Դուռը կը զարնեն) Մինչեւ որ ճրագը չվառւեմ չպիտի բանամ : (Աղաւթը փնտռելով) Ահա վեր կ'ելնեն... օգնութիւն, օգնութիւն... (Ճրագը կը փառէ) :

Տ Ե Ս Ի Լ Է.

ԹՈՎԱՐԱՍ Ի ԲՈՒՆ, ԿԻՐԱԿՈՍ, ՄԵՐԹԱ, ՄԱՐԳԱՐ, ՆԻՆՈ

Մարթա. — (Ծեծելով Նիկոն) Թշուառական, առջի գիշերուքնէ ի վեր մեզի փողոցէ փողոց պտտցուցիր, առնը գիտեմ բսելով :

Նիկո. — Տիկին, գիշեր ատեն :

Մարթա. — Լռէ՛ անպիտան : (Կը նրի Նիկոն, որն ու կ'իյնայ ըստերը կը կոտրի) :

Կիրակոս. — Ո՞վ էք դուք և ի՞նչ կ'ուզէք :

Մարթա. — Տիկին Սօֆին կ'ուզեմ տեսնել, խօսելիք ունիմ հետը :

Կիրակոս. — Անիկայ ո՞ր անձանգիտ է, գիշերը չկրնար ձեզի հետ խօսիլ, խեղճը այսօր ալուայի ցաւէն քիչ մնաց որ պիտի մեռնէր :

Մարթա. — Ստիպողական գործ մ'է որ զիս գիշեր ատեն փողոցներու վրայ նետեց, ինչ որ ալ ըլլայ կը պարտաւորիք իրեն իմաց տալ որ գայ... անկողնոյ մէջ քնացողն ո՞վ է :

Կիրակոս. — Տիկինին ամուսինն է :

Մարթա. — Աւելի ազէկ. ամէնքնիդ ալ դուրս ելէք, իրեն հետ արանձին մնալ կ'ուզեմ :

Կիրակոս. — Բայց Պարոն... :

Մարթա. — Պարոնը ինչ է. մի վախնար տէրջ չեմ ուտեր. դուրս ելէք կ'ըսեմ :

Կիրակոս. — Բայց... :

Մարգար. — Առանձին թողունք զիրենք... (Կ'երբան) :

Տ Ե Ս Ի Լ Ը.

ՄԱՐԹԱ, ԹՈՎՄԱՍ Ի ԲՈՒՆ

Մարթա. — (Անկողնին մտնելալով) Պարոն...
Ըչչչ... Պարոն... մեռելի պէս կը քնանայ... ար-
թնցի՛ր :

Թովմաս. — Էօ... էօ...

Մարթա. — Սուրբ Աստուածածին... բերանը
գլխին տակաւ կը հոտի : (Հրեալով) Է հ... արթնցիր...

Թովմաս. — Էօ... էօ...

Մարթա. — Աչքերդ բաց :

Թովմաս. — (Քնոյ մեջեն) Դո՞ւն ես Սօֆի :

Մարթա. — Ես եմ, Սօֆի, արթնցիր :

Թովմաս. — Կը դատկոտե՞ս :

Մարթա. — Ցատկոտելն ինչ պիտի ըլլայ...
այ՞, կը ցատկոտեմ :

Թովմաս. — Ցուղ ի՞նչպէս եղաւ :

Մարթա. — Ցա... ցա... ազէկ է :

Թովմաս. — Հարիւրին քանի՞ :

Մարթա. — Աս ի՞նչ հարցումներ են... երկու
հարիւր Պարոն, երկու հարիւր :

Թովմաս. — Գինի, գինի, ուժ կու տաս ձե-
րերու... կրնամ ատել ես զքեզ...

Մարթա. — Արթնցիր Պարոն, արթնցիր :

Թովմաս. — Թափառնիկսը դնամ ց :

Մարթա. — Հիմա գործը ստուգուեցաւ : (Բար-
ձրաձայն) Պարոն, պիտի արթննամ :

Թովմաս. — (Անկողնոյ մեջ նստելով) Ի՞նչ է,
ի՞նչ կ'ուզես Սօֆի :

Մարթա. — Սրբէ աչքդ, տե՛ս թէ ո՞վ է դի-
մացինդ :

Թովմաս. — Դու ո՞վ ես :

Մարթա. — Ով ըլլալս հիմա կ'իմանաք. դուն
խբրեւ մա՞րդ կը պատիս աշխարհի վրայ :

Թովմաս. — Ի՞նչ ըսել կ'ուզես :

Մարթա. — Ըսել կ'ուզեմ թէ, պատեւդ չե՞ս
պահեր, ասանկ...

Թովմաս. — Ինչ կ'ըլլայ եղեր, ամէն մարդ
գինով կ'ըլլայ, տասը տարին անգամ մը գինով
ըլլալովս ան պատիւներու կա՞րգը կը դատես զիս :

Մարթա. — Թէ որ ես դուն ըլլայի, աւելի
մեռնիլ պիտի փափուքէի քան թէ ապրիլ :

Թովմաս. — Ատամաբոյժը հոս էր... ինձի
ալ ստիպեց որ խմեմ, թէ որ դուն ես ըլլայիր չը՞
պիտի խմէիր :

Մարթա. — Առանց կարմրելու դեռ կը շա-
րունակե՞ս այդ խօսքերը. ափսո՛ս Պարոն, յիբաւի
քեզ ճանչնալու պատիւն չունիմ, բայց կ'ափսո-
սամ, կը խղճամ վրադ :

Թովմաս. — Ուրիշ անգամուն չպիտի խմեմ :

Մարթա. — Բու կինդ կը մատնէ քեզ և դուն
չես իմանար. քու կինդ ուրիշ մէկը կը սիրէ. քու
կինդ զքեզ իշու տեղ դրած է. հասկցա՞ր, քու
կինդ ան տեսակ կնիկներէն է որոնց պատմու-
թիւնները շատ են. ականջներդ բաց, թէ որ ու-
զես մէկ հատը պատմեմ :

Թովմաս. — Ինչեր կը լսեմ... սուտ են ըսած-
ներդ. պատմէ տեսնեմ :

Մարթա. — Կնկան մէկը առաւօտուն կանուխ ելած չուկան գացած ժամանակը, բարեկամութիւններէն մէկուն կը հանդիպի, որն որ կը հարցնէ թէ ո՞ւր կ'երթայ. կնիկը պատասխան կու տայ թէ էջ մը ծախու աւանելու կ'երթայ, որպէս զի տունը փաստ ածուխ կրէ. խելքդ սիրեմ կ'ըսէ բարեկամութիւնն ածապարանօք, փոխանակ էջ ծախու աւանելու, էրիկ մը առ՝ փաստ ալ կը բերէ ամուսն ալ. ես անանկ ըրի՛ ՚հիմա չատ հանգիստ եմ ըսելով բարեկամութիւն կը նեռանայ և կնիկը տունը կը դառնայ, և երեք ամսէն կը կարգուի, իր բարեկամութեան խրատին անսալով: Անա Պարոն, քու կենդ ալ աս տեսակէն է: Քեզի խարդախութեամբ գինովցուցեր է, և ինքը ՚հիմա կ'ըրօսնու:

Թովմաս. — Ակումն կը ցուէր. և քու բաժներդ ՚հիմնովին զբարարութիւն են, ատամնարդ՝ ժը հոս էր:

S E U H L Թ.

ՆՈՅՆԻ, ՄԱՐԳՐԱՐ, ԿԻՐԱԿՈՍ, ՆԻԿՈ

Մարթա. — Անա նոյն իսկ ատամնարդը կը սիրէ:

Թովմաս. — (Բարկորքեանը) Ատամնարդը կը սիրէ՛ կ'ըսէք. բոլորովին: ան՚հիմն խօսք. թէ որ մէկն ըսելու ըլլար որ ես ատամնարդի կինը կը սիրեմ. քու ըսածէդ աւելի՛ հաւանական էր:

Մարթա. — Պարոն գիտէ՞ք թէ, առանց ստուգելու կնկան մը պատիւն արատելը ի՛նչ է:

Թովմաս. — Ես ինքն ես, եկեղեցւան եղած ժամանակս հեղը սիրահարութիւն կ'ընէի. անունն ալ Մարջա էր, նախանձոտ ընտանքութիւն մը ունէր...

Մարթա. — (Մեկուսի) Ո՞վ Աստուած իմ, ինչ կը լսեմ:

Մարգար. — (Յաճ առ Մարթա) Տիկին պատուդ պահելու չաշխատի՛ս:

Թովմաս. — Ինչո՞ւ լուսիքը, Պարոն:

Մարթա. — Վասն զի յանիրաւի կը զրոյարտէք:

Թովմաս. — Ես, յանիրաւի, աղէկ կը ճանչեմ այն Մարթան, իր երեսը համբոյրներու արտմէր, որուն վրայ եթէ համբելու ըլլամ, հազարի չափ սերմանած եմ: Դուք չէք ճանչեր զանիկայ. դէմքէն պարկեշտ կնիկ մը կ'երևի: Իրեն հետ չատ մը սիրահարական նամակներ առած տուած եմ:

Մարթա. — (Մեկուսի) Ո՞վ կրնայ ըլլալ:

Մարգար. — (Յաճ առ Մարթա) Տիկին որո՞ւ է ըսածը:

Մարթա. — (Յաճ առ Մարգար) Սուտ է, սուտ:

Թովմաս. — Կիրակոս, գնա՛ նայէ անիկինը միւս սենեակն է: (Կիրակոս կ'երթայ) Չէք խօսիր, կարծեմ ըրած ամբաստանութիւններուդ համար զղջացիր. իմ կինս պարտուել, ո՞վ գիտէ խելճը միւս սենեակին մէջ կը քնանայ թէ արթուն է:

Մարգար. — (Գեճեհե՛ և անակները առնելով վրան կը կարդայ) Այս նամակը հոս ինչ գործ ունի:

Թովմաս. — Գրպանէս ինկած ըլլալու են... հասցէն կարդա տեսնենք:

Մարգար. — Չէ Պարոն, թափառնիկոսի գրպանէն ինկած ըլլալու է. հասցէն անոր համար է:

Մարթա. — Կարդա տեսնենք պարունակութիւնը :

Մարգար. — Թերեւս զազանիք մը ըլլայ :

Մարթա. — Կարդա՛ :

Մարգար. — (Կը կարդայ) .

«Պատիւ ունիմ ներկայիւս քեզի իմացներու որ, այս գիշեր մեր տունը գաս, Պարոն Թովմասը խաբենի...»

Թովմաս. — Պարոն Թովմասը խաբենիք, չարունակէ՛...»

Մարգար. — (Կարդալով)

«Ու պարանանդէս երթանք, շատ բազմութիւն պիտի ըլլայ հոն. կ'աղաչեմ մ'ուշանար, շատ կը սիրեմ քեզ. գալուդ պէս գեղատեղով մարմինեդ արիւն պիտի հանեն :»

Ս Օ Յ Ի

Կիրակոս. — (Մտնելով) Տիկինը չկրցի գտնալ :

Մարթա. — Ճշմարի՞տ են ըսածներս թէ զրոպարտութիւնն :

Թովմաս. — Ի՞նչ կը լսեմ :

Մարգար. — (Միւս նամակին հասցեն կարդալով) .

Առ օրիորդ Երանեակ Թափառնիկոսեանց

Ատիկա կարդալու ազատութիւն ունիմ (նամակը կը քանայ կը կարդայ)

«Այս օրուան դէպքը զիս բոլորովին վիասեցուց, այնպէս որ ասկէ վերջը ձեր տունը մեզ ոտ չեմ կրնար կոխել, պատմութիւնը երկար է, առանձին գտնուած ժամանակին կը պատմեմ քեզի... հօրդ ասամնաբուժութիւնը: Ուրիշ շեղ մը որոշեմք չեսնուելու համար, քեզի համար հալ ու մաշ կ'ըլ-

լամ, շատ կը սիրեմ զեզ. լեզուովս չեմ կրնար բացատրել, ուր մնաց քե գրչով, նամակիս պատասխանը գրելու որ ըլլաս, շեղ մը իմացուր որ հոն երթամ:

Հասցեն այսպէս ըլլայ.

Առ Յ. Գ. Կ. Լեւոն, Սիրահարեալներու փողոց, քիւ 20.

Տարիածուդ
ԼԵՒՈՆ

Աս ի՞նչ պիտի ըլլայ :

Մարթա. — Աղջիկն ալ գլուխ վերուցեր է :

Մարգար. — Լեւոնը կը սիրէ :

Թովմաս. — Թափառնիկոսը կը սիրէ... և հիմա պարանանդէս են... ես անձամբ պիտի երթամ զիրենք գտնելու ու բանտարկելու: Ներքեցէք Պարոն, անգլխտարար կարելի է որ ձեզ վշտացուցի. ամէն բանի տեղեկացայ... հիմա բոլոր պարանանդէսները պիտի մտնեմ, ուր որ գտնեմ, խայտառակեմ պիտի զիրենք, բայց այս հագուստով պիտի ձանձնան զիս, կերպարանքս փոխեմ... Կիրակոս վարի յարկը խուցին մէջ ինչ պատուած վարտիք մը կայ, առ բեր. տասը տարիէ ի վեր է որ հոն կախուած մնացեր է: (Կիրակոս կ'երթայ) Վրաս ալ ինչ հագուստ մը առնեմ. թշուառականը այս հասակիս մէջ ինձի թշնամութիւն ընէ :

Մարթա. — Ես ալ պիտի ընկերանամ ձեզի :

Թովմաս. — Շատ ազէկ Պարոն, գիմակ ալ պէտք է. երթամ երկու երեք հաս զլմակ բերեմ, և երթանք: (Կ'երթայ) :

Տ Ե Ս Ի Լ Ժ.

ՄԱՐԹԱ, ՄԱՐԳԱՐ, ԿԵԿՈ

Մարգար. — Տիկին ձեր աղջիկը, բացակայութեանս միջոցին, իրեն սիրական մը գտած է. շատ ուրախ եմ որ չկարգուած իմացայ, ուստի այս վայրկեանէ տուած նշանս ետ կ'առնեմ:

Մարթա. — Իրաւացի են քու խօսքերդ Պ. **Մարգար.** բայց դուն ուշիմ ու հանձարեղ պատանի մ'ես, կրնաս դիւրութեամբ գուշակել որ աղջիկ մը շատ անգամ նոր հագուստներու կը խարուի: Այս Լեւոնը որ Փարիզէն նոր դարձած է, ամէն օր նոր նոր հագուստներ կը հագնի. աղջիկս ալ... ինչ բնէ խեղճը...

Մարգար. — Որովհետեւ ձեր դուստրը Լեւոնի կամ իր հագուստներուն սիրահարեալ է, պէտք է որ հետը կարգուի. ես նորասէր չեմ, մանաւանդ թէ նստէր եմ, ինչ լաթերով կը պտտիմ:

Մարթա. — Ինչպէս կրնայ ըլլալ որ Լեւոնի հետ ամուսնանայ, քանի որ ձեզի հետ նշանուած է:

Մարգար. — Է՛հ, ինչ կ'ըլլայ նշանած ըլլալովը, կարծես թէ նշանը կարճ ժամ երկու իրարմէ պող սրտեր տաքցնել. և միթէ պտակը կրնայ երկու գլուխ մէկմէկու դպցնել, երբ անոնք իրարու դպած ատենին բուռն զօրութեամբ կը մղուին: Տիկին, աղջիկները մէյմէկ մագնիս են որ մէկ ծայրէն կը քաշեն միւսէն կը վանեն, երիտասարդներն ալ ասեղ. ասեղին մէկ ծայրը կը մօտեցնեն

մագնիսին. աստար որ քաշեց, կը քաշէ յաւիտեան. իսկ թէ որ վանէ միշտ կը վանէ. մենք ալ, ինչպէս որ կ'երեւի, վանիչ կողմին հանդիպած ենք: Ինչո՞ւ ի դուր աշխատիլ որ սիրուիմ:

Մարթա. — Առաջին անգամին համար, ամէն յանցանք ներելի են:

Մարգար. — Տիկին, ձեր աղջիկը, ամէն օր կը դործէ ելիք այս յանցանքը. այսօր իր քովը գտնուեցայ, խօսիլ ուզեցի հետը. անիկա չէ թէ միայն խօսքերուս ակամջ չէր կախեր, այլ նաեւ կարծես թէ երեսս տեսնել չէր ուզեր:

Տ Ե Ս Ի Լ ԺԱ.

ՆՈՅՆԲ, ԹՈՎԱՍՍ պատմած զգեստով

Թովմաս. — Առէք գլխակնիդ, և սա նամակը առէք որ գրգանս դնեմ (կիրակոս կու սայ), դէմքս ալ գոցեմ:

Մարթա. — (Մեկուսի) Պէտք էր որ յայտնէի զինքս սա մարդուն (դիմակով կը ծածկե երեսը):

Թովմաս. — (Առ Նիկո) Առ քեզի արջու դէմք մը:

Նիկո. — Տուէք, առէք: (Դիմակը կը դնէ):

Թովմաս. — Սա նամակը պահեմ: (Աջ կողմի գրպանը կը դնէ, միւս ձեռքովն ալ ձախ կողմի գրպանը խառնելով նամակ մը կը հանէ) Ա՛ս ինչ է, քսան տարուան նամակ մը ըլլալու է. գրիւրը չեն

կարգացուիր, ա՛ն ալ թող հօս մանէ (ձախ գրպանը
կը դնէ) :

Մարգար. — Մնաք բարեաւ (Կ'երթայ) :

Թովմաս. — Ո՞ւր կ'երթաք :

Նիկո. — Պարահանդէսի մէջ ամէնն ալ պիտի
վախցնենմ. ես ալ ասանկ առիթի մը կ'սպասէի.
ոչ ոք կը վախնայ ինձմէ, վասն զի աղքատ եմ.
հարուստները հարստութեան դիմակով կը վախցնեն
աղքատներն ալ արջու գիմակով թող վախցնեն
հարուստները. երթանք :

Թովմաս. — Օն ուրեմն :

Նիկո. — Որ ծակն ալ մտած ըլլան պիտի
հաննամ սա գարշելիները :

ԱՐԱՐՈՒԱԾ ԶՈՐՐՈՐԴ

ՏԵՍԻԼ Ա.

(Պարահանդէս. մեկ կողմ ճեսած երեք հոգի բռնը
կը խաղան, ակոնց քով չորս հինգ հոգի գիւնի կը խմեն,
դիւնակաւորներ արոններու վրայ ճեսած: Վարագոյրը
բացուելուն պէս երածչտրիւն:)

Դինի խմողները կ'երգեն

Խմենք ընկերք, սնկենք պարպենք
Տառապանք ցաւ մեկդի նետենք,
Խնդանք, զի այս պարահանդէս
Ուրախութեանց է ասպարեգ:

Վայրկենի մը երջանկութիւն
Կը փարատէ վիճոս սրտութիւն.
Այսպէս րսած են մեր նախնիք,
Որք անցուցին կեանք երջանիկ:

Ա. — Մանչուկ գինի բեր :

Բ. — Օղի ալ բեր.

Գ. — Սուրճ մը բեր :

Ա. — Մեր բարեկամը միշտ սուրճ կը խմէ,
առաւօտուն կ'ելնէ սուրճ, գիշերը կը պառկի
սուրճ, ցերեկը սուրճ. ինչո՞ւ օղի չէք խմեր.
սուրճը կ'նիկներուն առաջին ըմպելիքն է :

Գ. — Իրաւունք ունիք :

Ա. — Է՛ն բարեկամ. զգայուն սրտերու գիտէ՞ք ինչպէս կ'ազդէ այս օրին, ուրախ սրտերուն առջև զբախտ կը բանայ, տխուրներուն ալ գիտացը դժոխքը կը հանէ. բաց ի ասոնցմէ մարդուս օգտակար է, ինձի համար քնարին թելերէն աւելի հաճելի է օդին գաւաթները, առաւօտուն կը խմեմ՝ սրպէս զի սիրտս սզի առնու, ցերեկը նախաճաշիկէն առաջ կը խմեմ որ ասորժակս բացուի, նախաճաշիկէն վերջն ալ կը խմեմ՝ մարտդութեան կ'օգնէ, իրիկուն ըլլալուն պէս կը խմեմ, պառկելու ատենս ալ կը խմեմ, շուտ կը քնացնէ : Տեսակ մը հարուստներէն չեմ որ ունեցած ստակոյնին ասունք կը շինեն, պարտէզներ ծառու կ'առնեն, որոնց ամէնն ալ աշխարհի վրայ պիտի մնան, ես ունեցած ստակովս օդի կ'առնեմ ու կը խմեմ, աշխարհի վրայ բան մը չեմ ձգեր, ինչ որ ունիմ ամէնքն ալ մէկտեղ գերեզման պիտի տանիմ, գերեզմանին բերանը մեծ է ամէնն ալ մէջը կ'առնէ : Մանչուկ գաւաթները լեցուր (Մանչուկը կը շեցնէ) : Խմենք կենդանութիւն (կը խմէ) :

Դիմակաւոր մը. — Բարեւ Պարոն :

Ա. — Բարի եկար օրիորդ, նստեցէք :

Դիմակաւորը. — (Նստելով) Մեզ խորհցիր այնպէս չէ՞. առջի գիշերը թատրոնէն ելած ժամանակդ խօսք տուած էիր որ զիս պիտի դանախիր :

Ա. — Ներեցէ՛ք, ուրիշ անգամուն չեմ խաբար. ինչ կը հրամմէք... ինչ կը խմէք... ինչ կ'ուզէք :

Դիմակաւորը. — Զեզ կ'ուզէի. մինչեւ առաւ սպասեցինք մօրս հետ :

Ա. — Ի՛նչ կը խմէք :

Դիմակաւորը. — Օդի :

Ա. — Կեցցես օրիորդ. (շեցնելով) հրամայեցէք :

Դիմակաւորը. — Շնորհակալ եմ (կը խմէ) :

Ա. — Կ'ուզէ՞ք ինձի հետ պարել :

Դիմակաւորը. — Բոլորով սրախ : (Կը պարեն) :

S E U I L F.

ՆՈՅՆԻ, ԼԵՆԻՆ

ԼԵՆԻՆ. — (Ինքնիշխան) Վաղ առտու կանուխ եկար, կանուխ գամ, մայրս դարձեալ պիտի սրգոյրի. վաղ առտու պիտի պօռայ, ԼԵՆԻՆ տղաս մեր կ'երթաս այսքան կանուխ. ի՛նչ պատասխանելու է... (Կը նսի) Մանչուկ տուրճ մը բեր : Անպատճառ երթալու է, սէրն է որ կը կանչէ. սիրոյ հրամանները մօրս հրամաններէն առաջ կատարելու եմ :

Ա. — Յոգնեցաք օրիորդ :

Դիմակաւորը. — Այո՛ այո՛, նստինք :

Տ Ե Ս Ի Լ Գ.

ՆՈՅՆԲ, ԹԱՓԱՌՆԵՒԿՈՍ, ՍՈՖԻ ղլմակներով

Սօֆի. — Հիմա հանգիստ ես քիչ մը. այնպէս չէ՞:

Թափառնիկոս. — Այո՛ ալո՛, կերածներս դուրս հանեցի իմածներս ալ մէկտեղ, միայն թէ գլխու ցաւ ունիմ... և ստներս որ... չեն ուզեր քաշել. թէ որ Պարոն Թովմասն ալ ինձի պէս եղած է, արթնցած պիտի ըլլայ և մեզ փնտուելու ետեւէ է:

Սօֆի. — Ը՛հ, մի յուսար, մինչև ատու մեռելի պէս կը քնանայ. այդ կողմէն ապահով եղիր. բայց...

Թափառնիկոս. — Ուրեմն մենք մեր զբօսման նայինք: Մանչուկ, մանչուկ, անուշեղէն բեր:

Սօֆի. — Ահ, ճամբան սրքան նեղութիւն տւիր ինձի գիտնս. պատէ ի պատ զարնուելով իյնալով կ'ընելով, վերջն ալ դրան մը տալեն նստար. պատուհանէն մէկն սկսաւ պօռալ ինձի ըսելով թէ՛ «Ընկերդ ինչո՞ւ գինիի տակառէն դուրս հանեցիր»: Ամօթէս կաս կարմիր կարուկցայ. փառք Աստուծոյ որ ղրմակէս յայտնի չեղաւ. մինչև իմայ ասանկ փորձանքի հանգիպած չէի:

Թափառնիկոս. — Վնաս չունի. փառք տուր Աստուծոյ որ ողջ առողջ հոս կը գտնուինք հիմայ:

Սօֆի. — Հոս կը գտնուինք բայց ես կասկածի մէջ եմ տակաւին, անէն դուրս ելած ժամա-

նակնիս այնքան պօռացիր որ կիրակոսը արթնցաւ, ու մեր գտնուած սենեակը եկաւ... թէ որ ամուսինս արթնցնէ:

Թափառնիկոս. — Ամուսինդ ինչո՞ւ պիտի արթնցնէ:

Սօֆի. — Պարահանդէս պարահանդէս կը պօռայիր բարձր ձայնով, հասկնալով որ պարահանդէս գացինք, պիտի իմանայ մեր խարդախութիւնը և...

Թափառնիկոս. — Պիտի կարծէ թէ ես կ'արգելիլ քեզի պարահանդէս երթալը և քնացած պիտի ըլլայ. մէկզի ըրէ այդ խորհուրդները, մեր զուարճութեանը նայինք. անուշեղէնդ կեր անուշիկս:

Լեւոն. — Սա կնիկներէն մէկը պարելու հրաւիրեմ: (Կ'երթայ Սօֆիին կ'երկնցնէ ձեռքը, Թափառնիկոս կ'երկնէ որուն հետ կը պարեն):

Ա. — Ես ալ սա կնկան հետ պարեմ, (Կ'երթայ Սօֆիին կ'առնէ կը պարեն):

Թափառնիկոս. — (Պարստ ոտէն իյնալով) Ահ, ոտքս ցաւցուցի:

Լեւոն. — Ներեցէք արիւն ձեզի վար ձգելուս:

Թափառնիկոս. — Բան մը չէ, Պարոն... (Սօֆիին փնտուելով) բայց Սօֆի ուր գացիր է, ի՛նչ... ուրիշ մը հետ կը պարէ... ուրիշի վիզը պլլուած... ուրիշի մէջքէն բռնած... ուրիշի հետ գլուխ գլխի տուած... ըլլալո՞ւ բան է, տես, սո որ իրեն համար կը մեռնիմ... ուրիշի հետ խաղայ. զիս ի նախանձ կը հրապուրէ... կանայք նախանձորդ են... ես չեմ նախանձիր, բայց ինչո՞ւ ուրիշի հետ կը խաղայ. ասիկայ նախանձել չէ, զինքը հողալ է:

Սօֆի. — Ուֆ... յոգնեցայ :

Թափառնիկոս. — Կեցցես Սօֆի. զիս կը թողուս և ուրիշի հետ կը պարես :

Սօֆի. — Այնպէս բարկութեամբ կը խօսիս, իբր թէ պարելը սիրել ըլլար :

Թափառնիկոս. — Ես չեմ ուզեր տեսնել քեզ, ուրիշի... վրդը պլլուած... : Մանչուկ, մանչուկ, գինի՛ բեր : (Նաոս խաղաղողները կ'սխիկն կրողի) :

Ա. — Պարոն, հրամայէ, գինիները բերին :

Բ. — Կարգը քուկդ է :

Ա. — Խալի մէջ կարգ կ'ըլլայ, կորսնցնողը կը վճարէ. ընդհանուր սովորութիւնն մ'է :

Բ. — Փարեզի՞ սովորութիւնն է աս :

Ա. — Պիտի ստիպես զիս սր... :

Բ. — Շատախօսութիւն պէտք չէ : (Կ'սխիկն կրողի) :

Ա. — Ինձի շատախօս... :

Թափառնիկոս. — (Մօտենալով) Պարոնայք, մը կուրիք, ամօթ է, Հայութեան պատիւն պահելու կը պարտաւորինք ուր սր ալ ըլլանք. աս տեղ պարահանդէս է, ամէն ազգէ մարդ կայ... չէ՞ք ամչնար, պարահանդէսը ամէն ազգերու պատուոյն արուեստահանդէսն է... հաշտուեցէք :

Ա. — Դուն մեր գործին մի՛ խառնուիր :

Բ. — Դուն գնա սիրուհւոյդ քովը նստէ, զինքը համոզելու աշխատէ, և ծառայութեան պատիւն պահէ :

Ա. — Պարահանդէսի մէջ կրթութիւն ստուգելիք է :

Բ. — Դուն քու սիրուհիդ կրթէ՛ :

Ա. — Դուն քու պատիւդ պաշտպանէ :

Թափառնիկոս. — Ես... :

Բ. — Սիրուհւոյդ պատիւը պաշտպանէ :

Թափառնիկոս. — Ես... :

Ա. — Տեղդ նստէ՛ դուն... :

Բ. — Անխելք մարդ :

Թափառնիկոս. — Ես սր... :

Ա. — Անպիտան մարդ :

Բ. — Դու կարծիքդ քեզի :

Ա. — Դուն ալ սիրուհւոյդ :

Բ. — Անամօթ... :

Ա. — Սրի՛կայ... ստակները սո՛ւր Պարոն, վերջը գէշի պիտի երթայ :

Թափառնիկոս. — Ես ալ ձեզի մարդ կարծեցի :

Ա. — Կորի սրկէ անպիտան մարդ : (Կը նրե Թափառնիկոսն, որն որ զոտրելով կ'իջնայ) Ստակները պիտի սա՛ս :

Բ. — Բարեկամ ստակ չունիմ : (Վազելով պարահանդէսէն կ'եղնեն. Լեռնն ալ կը մեկնի) :

Տ Ե Ս Ի Լ Դ.

ՆՅՅԵԲ, ԹՈՎՄԱՍ, ՄԱՐԹԱ, ՆԻԿՍ, դիմակներով

Մարքա. — Ահ, դուն Պարոն Մեղքիսեղեկեանն ես, չը կրցի ձեզ ճանչել, շատ ծերացած էք :

Թովմաս. — Ինչ կ'ըսէք, տիկին, այն ժամանակէ ի վեր, ուր կը սիրէի քեզի, տասը տարի կայ, ձեր դէմքն այժմիսուեր է, և էրիկ մարդու

կերպարանքին տակ ես այ ի՛նչպէս կրնայի ձեզ ճանչնայ :

Մարթա. — Կ'ազաչեմ չըլլայ որ մեր գաղտնիքը յայտնէք, ինչպէս որ քիչ մը առաջ փեսայիս առջին. մանաւանդ թէ հիմակուան դործերնուս ալ արգելք կ'ըլլայ. է՛ն սերմն, խրկենք Նիկոն որ ասդին անդին փնտռէ :

Թովմաս. — Այո՛, այնպէս ընենք. սրամիտ աղու մը կը նմանի, բայց զգուշութեամբ վարուելու է, չըլլայ որ մեր հոս դայն իմանալով ի փախուստ ածադարեն. Նիկո ինձ մտիկ բրէ. գնա Թափառնիկոսն շարցուք. մը ըսեր որ պիտի ծեծենք. մէկը ակուայի ցաւ ունի անոր համար կ'ազենք, հրամմէ գայ, այսպիսի համոզական խօսքերով, քովի սենեակներուն մէջը բեր որ, հոն ազուր մը ծեծենք :

Նիկո. — Շատ աղէկ. շատ աղէկ :

Թափառնիկոս. — Է՛հ, ինչո՛ւ լուռ կիցեր ես, խօսէ :

Սօֆի. — Ի՛նչ խօսիմ...

Նիկո. — (Գի՛նի խոնկեռուն ֆոյ կերպրով Ա.ին ախանջն ի վայր) Պարոն Թափառնիկոս Ատամնաբոյժն եկա՛ւ հոս, մէկը ակուայի ցաւ ունի պիտի կանչենք որ...

Ա. — (Մեկուսի) Խաղ մը խաղամ ասոր... (Ձայնը փոխելով) Որո՛ւ ակուան կը ցաւի :

Նիկո. — Տիկնոջ մը...

Ա. — Ձեր փնտռածը ես եմ, բայց հիմայ չեմ կրնար գալ, վասն զի կինս հոս մինակ չեմ կրնար թողուլ (ֆոյի աղջիկը ցուցնելով) :

Նիկո. — Անիկայ ալ մէկտեղ թող գայ, Պարոն :

Ա. — Բայց ես երկու ոսկի կ'առնեմ, վերջէն բան մը չըսեն :

Բ. — Ի՛նչ կայ ընկեր, ս՛ւր պիտի երթաք :

Ա. — Ոչինչ, մէկը կը կանչէ շուտ պիտի գառնամ :

Նիկո. — (Ցած առ Ա.) Հիւանդը պարահանդէսին մէջ է, սա քովի սենեակը. կ'ազաչեմ Պարոն ատամնաբոյժ, շուտ եղիր երթանք :

Ա. — Հիմայ, հիմայ, ա՛հ կու գամ :

Նիկո. — (Թովմասին երբարով) Գտայ, գտայ, ձայն մը ճանէք :

Ա. — (Ինկնիտեն) Մէկ երկու ոսկի առնեմ :

Բ. — Ի՛նչ խօսեցաք եղբայր :

Ա. — Բան մը չէ :

Թովմաս. — Ո՛ւր են :

Նիկո. — (Մասովը ցցունելով) Ահա քու կինդ ալ անոր քովը կը նստի :

Թափառնիկոս. — Ե՛լ Սօֆի պարենք : (Կ'եղնեն) :

Ա. — Ե՛լ օրիսրդ երթանք : (Գուրս կ'եղնեն) :

Բ. — Մեր բարեկամը մեզի մինակ թողուց ե ուր երթալը չիմացուց :

Գ. — Ո՛վ գիտէ, սատանայութիւն մը ըլլալու է :

(Երածչտրիւնը կ'սկսի, ակեհիւ կը պարեն ֆանի մը վայրկեան) :

S E U I L E.

ՆՈՅՆՔ, Ա., ՄԱՐԹԱ, ԹՈՎՄԱՍ, ՆԻԿՈ

Ա. — (Պոռտրով) Ի՛նչ իրաւամբ կը ծեծէք զիս Պարոն. քի՛մէս բերնէս արիւն հանեցիք :

Թովմաս. — Սխալեցանք, դուն սխալեցուցիր, մենք բժիշկ կը փնտռենք: (Թափառնիկոս ու Սօֆի չեն շեր պարեղու վրայ):

Ա. — Է՛հ, Պարոն, մարդ ձեռքը դուրսն բան չէ, պիտի խղզէիք զիս:

Թովմաս. — Սխալեցանք:

Ա. — Սխալեցա՞ք, պիտի խղզէիք զիս և սխալեցաք. սխալեցաք:

Թովմաս. — Կարծեցինք որ...

Ա. — Կարծեցի՞ք, պիտի մեռցնէիք զիս և կարծեցիք... կարծելով պիտի մեռնէի: (Քրեկ բերնէն արխն կը վազէ): Է՛հ փոխարինութիւն կը պահանջեմ, Պարոն, դատի պիտի քաշեմ ձեզի:

Թովմաս. — Ներեցէք:

Ա. — Ներեմ... պիտի մեռնէի ես...

Մարթա. — (Յաճ առ Թովմաս) Գինով է... օրի մը առ, կը լռէ:

Թովմաս. — Մանչուկ, մերբարեկամին օգի բեր:

Ա. — Ինչ և է... (Մեկուսի) Գտնէ օգի մը վասակեցանք, (Բարեկամներուն ֆովն երբարով):

Բ. — Ինչ եղար բարեկամ:

Ա. — Վարպետութիւն մը ընել ուղեցինք, ձեռ կերտեք, ինչ գիտնամ, օգի մը խմեմ երթանք. արիւնը տես ինչպէս կը վազէ քթէս: (Կը խմէ կը մեկնի ետէն մեկտեղ):

Սօֆի. — Բաւ է, նստինք քիչ մը հանգչինք:

Թափառնիկոս. — Շատ աղէկ:

Թովմաս. — Նիկօ փնտռէ նայինք... բայց այս անգամուն պէս չսխալինք:

Նիկօ. — Գուք անհոգ եզիք, ես պիտի

զանեմ զանոնք: (Թափառնիկոսին ֆովն երբարով) Պարոն Թափառնիկոսը տես՞ք հոս:

Թափառնիկոս. — (Մեկուսի) Նիկօյին ձայնն է: (Բարձր ձայնը փոխելով) Ի՞նչ պիտի ընէիք:

Նիկօ. — Ճշմարիտը կ'ուզե՞ս հասկնալ, պիտի ձեռքէնք, վասն զի իր կիներ թողեր Պարոն Թովմաս կ'ընեն վաճառականի մը կիներ կը սիրէ, նամակները բռնեցինք, որոնք Պարոն Թովմասի գրպանն են:

Թափառնիկոս. — (Մեկուսի) Նամակները առեր են: (Գրպանները խառնելով) Իբաւ որ ես չը տեսայ զինքը: (Մեկուսի) Նամակները հոս չեն:

Նիկօ. — Թէ որ տեսնելու ըլլաք զինքը մի գրուցէք թէ պիտի ձեռենք, որպէս զի չի փանչի:

Սօֆի. — (Մեկուսի) Ով Աստուած իմ, իմացուեր է:

Մարթա. — Կը տեսնէ՞ք, մեր Նիկօն ինչ վարպետութեամբ կը փնտռէ:

Թովմաս. — Ես ալ ան կը գիտեմ:

Սօֆի. — Բռնուեցանք Պարոն Թափառնիկոս, ըսածիս պէս է գործը, Կիրակոսը իմացաւ մեր անէն դուրս ելնելը և ամուսնոյս իմաց տուաւ, որ երբ հոս եկած է:

Թափառնիկոս. — Ես ալ աւանակի պէս նամակները ձեր տունը թողեր եմ, վարպետութեամբ մը զանոնք գրպանէն գողնալու ճար մը փնտռու է, վերջը ինձի թող, ես կրնամ արդարացնել մեզի:

Սօֆի. — Ի՞նչպէս գողնալու է:

Թափառնիկոս. — Քովը կ'երթաս կը քծնիս, երբեմն իրեն գինի նրամցնելով, խօսակցութեան

կը բռնես. սիրոյ վրայ կը խօսիս և կամացուկ մը կը գողնաս գրգանէն :

Սօֆի. — Թէ որ զիս ձանչէ :

Թափառնիկոս. — Զայնդ փոխելու ես :

Սօֆի. — Թէ որ դիմակս վար առնէ :

Թափառնիկոս. — Զկրնար առնել, քաղաքավարութեան դէմ է :

Սօֆի. — Փորձենք ուրեմն :

Թափառնիկոս. — Բաջարերուէ Սօֆի, թէ որ յաջողելու ըլլաս, մեծ յաղթանակ մը կանգնած պիտի ըլլաս, քեզ տեսնեմ : (Սօֆի Թովնալին փոխ կ'երթայ) Տեսնենք սա խաղը ի՞նչպէս պիտի վերջանայ :

Սօֆի. — (Առ Թովնաս) Գինի կը նրամմէ՞ք, Պարոն :

Թովնաս. — Ո՞վ է այս կինը :

Մարթա. — Պարահանդէսներու մէջ այսպիսի անծանօթ կանայք շատ կը գտնուին, որք անմիտներ որսալու նամար կը պատին :

Թովնաս. — Գինի՞ ուղեցի՞ք օրիորդ :

Սօֆի. — Այո Պարոն Թով... (Մեկրափ) Քիչ

մնաց որ անուներ պիտի տայի :

Թովնաս. — Հրամմէ՛ խմէ՛ :

Թափառնիկոս. — Տեսնենք պիտի կարենայ յաջողի :

Սօֆի. — (Առ Մարթա) Դուք չէք խմեր Պարոն :

Մարթա. — Շնորհակալ եմ :

Նիկո. — (Պսսեղով) Եթէ չկարենամ ձեռք բերել սա անամօթ սրիկաները...

Թափառնիկոս. — (Իւրովի) Թէ որ ձեռք անցնինք, խայտառակ պիտի ըլլանք, աշխարհի առջեւ :

Թովնաս. — (Առ Մարթա ցած) Ասիկայ համարձակ կնիկան մը կը նմանի. կրնանք իրեն նարցնել և տեղեկութիւններ քաղել, հարցնենք անգամ մը. կարելի է որ տեսած ըլլայ : Օրիորդ ձեզի քանի մը հարցումներ ունիմ ընելիք, կը բարեհաճի՞ք պատասխանել :

Սօֆի. — (Մեկրափ) Եղելութեան տեղեկանամք : (Բարձր) Հարցուցէք Պարոն. յօժար կամօք պատասխանելու պատրաստ եմ, ինչ որ ալ ըլլայ ձեր հարցմունքը :

Թովնաս. — Ապրիս աղջիկս, շատ օրեր տեսնես. անուեր ի՞նչ է :

Սօֆի. — Անունս... անունս... իբրև որ միաքս չի գար... Թէրեզա է... Թէրեզա :

Թովնաս. — Կարդուած էք :

Սօֆի. — Չէ՛, ես չեմ ուզեր կարգուիլ և գերի ըլլալ, ասանկ ինքնիր գլխուս խալաղ կեանք մը կը վարեմ :

Թովնաս. — (Յած առ Մարթա) Հսածիս պէս լիրբ աղջիկ մ'է : (Բարձր) Չեզի հարցնելիքս սա է որ, տեսա՞ք Պարոն Թափառնիկոսը :

Սօֆի. — Թափառնիկոս... Թափառնիկոս... Ո՞վ է աս մարդը :

Մարթա. — Ատամնարոյժ մը :

Սօֆի. — Ակռանի՞դ կը ցաւի :

Մարթա. — Ակռայ... :

Սօֆի. — Հասկցայ... հասկցայ ով ըլլալը, Արեւելեան Ատամնարոյժն կը հարցնէք :

Թովնաս. — Ճիշդ :

Սօֆի. — Բարեկամս է, ծանօթութիւն ունիմ նետր. ձեր, նախանձորդ կին մը ունի :

Մարբա. — (Մեկուսի) Ուրիշ կնիկներ ալ
կը սիրէ :

Թովմաս. — Տեսա՞ք զինքը հոս :

Սօֆի. — Չտեսայ , վասն զի հոս եկած չէ . թէ
որ գալու ըլլար , անպատճառ զիս պիտի գտնէր :

Թովմաս. — Աս կողմերը ուրիշ պարահան-
դէսներ ալ կան այն դէս չէ՞ :

Սօֆի. — Այո՛ կան . ինչո՞ւ այսքան բարակ
բարակ հարցումներ . ի՞նչ կայ , պատմեցէք ինձի
եղիւթիւթիւնը . և կը խոստանամ ձեզի ծառայու-
թիւն մը բնեկու :

Թովմաս. — Ի՛նչ . օրիորդ Թէրեզա , աս Թա-
փառնիկոսը ազէկ մարդու համանիր , սրիկային
մէկն է :

Թափառնիկոս. — (Ինկիկիտեկ) Իմ գովեստս
կ'ընեն :

Սօֆի. — Մի սրգո լիք , հանգարեցէք , տեղն
ի տեղ յայտնեցէք ինձի ձեր գողտնիքը . թերեւս
կրնամ ձեզի օգտակար ըլլալ , բայց առաջ մէյ մէկ
հատ անկենք : Մանչուկ մանչուկ , գինի բեր :

Մարբա. — Այո՛ , թոյլ պատմէ , ինչ ձուն
բերաւ մեր գլխուն անօրէնը . և կ'ըսէ թէ իւր
կինը նախանձօրդ է :

Նիկո. — Անիծեալ մարդ , ինչպէս ծեծեց
տիկինը :

Թովմաս. — Կրնա ակուայի ցաւ ունիմ ըսելով
զինքը տունը կանչել տուաւ :

Սօֆի. — Վասն զի քաղաքիս մէջ շատ համ-
բաւ ունի : Ատամնարուժութեան արուեստը գրեթէ
նորէն հնարեց , իմս ալ երկու երեք անգամ ակ-
ուաներս նայեցաւ . սուտ չեմ կրնար խօսիլ , ապե-

բախտութիւն ըրած կ'ըլլամ , երկու ժամուան մէջ
բուժեց , ձեռքը շատ թեթեւ է բնաւ չցաւցուներ :
(Մեկուսի) Նամակը գողնալուն մէկ ճարը :

Թովմաս. — Ատամնարոյժին եկած ժամանա-
կը կրնա ակուայի ցաւէն կը մեռնէր , թո՛ղ սատկէր ,
անպատիւ կրնա :

Սօֆի. — Ինչո՞ւ համար սատկի , մեղք չէ՞ . . .
կրնաք ըսել ինձի թէ ո՞վ էք դուք :

Թովմաս. — Ներեցէք , ո՞վ ըլլալս չեմ կարող
յայտնել , որպէս զի ձեր առջիւն ալ անպատիւ
չըլլամ : Վերջապէս այս ատամնարոյժը զիս գինով
ըրաւ :

Սօֆի. — Որպէս զի ակուային ցաւէն չվախնաս :

Թովմաս. — Անկողնոյս մէջ պառկեցուց զիս :

Սօֆի. — Որպէս զի հանգիստ ըլլաս :

Թովմաս. — Մէկ երկու ժամու չափ քնանա-
լէն վերջը ձայն մը դպաւ ականջս , որ զիս կը
կանչէր :

Մարբա. — Ես էի կանչողը :

Նիկո. — Մենք ալ դուրսը կ'սպասէինք :

Թովմաս. — Մէկէն ի մէկ արթնցայ և սա
Պարոնին հետ ալ վիճարանութիւն ըրինք :

Սօֆի. — Վիճարանութիւն . . . և ինչո՞ւ :

Թովմաս. — Երբ ըսաւ որ Թափառնիկոսը
կրնա կը սիրէ և թէ խօսք մէկ ըրեր են զիս խա-
բելով պարահանդէս երթալ . կին մը իրեն գործա-
կից գտնելով իր ամուսինը մատնէ . (Սօֆի որ
Թովմասին ձախ կողմը լեսած է , նամակը գրգանեկ
կը գողնայ) : Կրնաք գուշակել թէ ինչ աստիճան
քարասիրտ կրնա մը ըլլալու է որ յանդգնի այս-
պիսի չարագործութեան ձեռք զարնել :

Սօֆի. — (Մեկրուսի) Նամակը գողցայ :

Թովմաս. — Առջի բերան չհաւտացի Պարոնին ըսածներուն, իսկ երբ կնկանս նամակը տեսի որ Թափառնիկոսին գրած էր, այն ատեն իրազգած եղայ, ու հագուստս փոխելով ծեր հասակիս մէջ փողոցն ինկայ որ իրենց հետքը գտնելով արդար վրէժխնդրութիւն պահանջեմ, և Պարոն Թափառնիկոսի կինն ալ այնքան համեստ բարեպաշտ մէկն է. ինքն անձամբ մեր տունը եկաւ, աչերէն արտասուք կը վազէին. ինչ անպատուութիւն ընտանիքի համար, խեղճ Մարթա :

Սօֆի. — Բայց արդէն Թափառնիկոսի կինը սիրուելու տեղ մը չունի, պառաւ ցնդած ձմտըռքած ծերին մէկն է :

Մարթա. — (Մեկրուսի) Համբերելու է :

(Բազմոքիւնը կառնաց կառնաց երթալ կ'սկսի):

Թափառնիկոս. — (Ինքնիրեն) Խօսակցութիւնսն զեռ չլմնցաւ :

Թովմաս. — Թէպէտ և այնպէս, երխտասարդութիւնը գեղեցիկ էր, չքնաղ կին մ'էր, պաշտակ էակ մ'էր :

Սօֆի. — Վերջապէս նամակը...

Թովմաս. — Նամակը ես կարդացի, դողալով...

Սօֆի. — Թշնամութիւն ըլլալու է, պէտք չէ որ ամէն կնկան խօսքին և ստորագրութեամբ գրուած նամակներուն պարունակութեանը հաւատք ընծայէք. վասն զի շատ անգամներ այնպիսի սուտ խօսքերով և կեղծ գրութիւններով մարդիկ խաբուելով, յանիրաւի կը մեղադրեն իրենց կիները ու վէճի մը ծննդեան առիթ կու տան :

ուստի լաւ մտածեցէք, կարելի է թշնամանք մը, կամ...

Նիկօ. — Ինչ թշնամանք... տիկինը անանկ ծեծեց որ, խեղճին ոտքը ձեռքը կապեց :

Սօֆի. — Եւ զինքը գտնելու համար նոս եկաք :

Թովմաս. — Այնպէս է... դուք չտեսա՞ք զինքը :

Սօֆի. — Այո պարոն ոչ. թէ որ նոս ըլլար, անպատճառ զիս պիտի տեսնէր. աւելի եւս կ'ուզէ՞ք ձեզի յայտնապէս խօստովանիմ. Թափառնիկոս իզմէ ուրիշ կին մը չսիրեր. և զձեզ ապահովելու համար, կ'երգուըննամ որ ես եմ իր սիրուին. ուստի ձեր այս խօսքերը բոլորովին անտեղի են և կասկածնիւ անհիմն, ինչ ատեն կ'ըսէք որ ձեր կինը կը սիրէ :

Մարթա. — (Մեկրուսի) Աւելի գէշն :

Սօֆի. — Պ. Թափառնիկոս զիս սիրելու շատ մը իրաւունք երեւան կը բերէ. կինը հարիւր տարուան դուռը զարկեր ներս մտեր է. մինչդեռ ինքը դեռ քառասուն տարուան երխտասարդ մը ծերութեան դռնէն դուրս՝ ինչպէս կրնայ հետը ապրիլ. ասկէ զատ կինը զգուելի բնութիւն մը ունի. շատ նախանձորդ է կ'ըսէ :

Մարթա. — (Մեկրուսի) Ինչեր կը խօսի լիբբը : (Բարձր) Երթանք մենք, քանի որ նամակները մեր քովն են, այսօր կամ վաղը զիրենք պիտի գրանենք, վրէժնիս կը լուծենք :

Թովմաս. — Շատ աղէկ, երթանք :

Սօֆի. — Կ'զշարիմ Պարոն, որ չկրցի ձեր ծառայութեան մէջ գտնուիլ, նաեւ կը խղճամ վրադ

որ այդ ծեր հասակին մէջ, թշնամիի մը խար-
դախութեան հաւատալով, կնոջդ վրայ այնքան
զրպարտութիւններ դիզեցիր, գնա՛ տունդ, հան-
գիստ եղիր... բայց մնաք բարովի ատեն ալ
խմենք՝ թէ որ կը հաճիք իմ ձեռքէս դաւաթ մը
գինի ընդունիլ: (Կը շեցնե) Հրամանեցէք:

Թովմաս. — Կենդանութիւն:

Սօֆի. — Անուշ անմահութիւն:

Թովմաս. — Կ'աղաչեմ թէ որ հոս գալու ըլ-
լան մ'ըսեր որ զիրենք փնտռեցինք որ չը փախ-
չին. թէ որ կ'ուզես քեզի ստակ ալ կու տամ:

Սօֆի. — Այդ մասին անհոգ ելիք:

Թովմաս. — Մնա՛ բարով:

Սօֆի. — Երթաք բարեալ: (Թոխնա, Մար-
թա, Նիկո կ'երթան):

S E U I L 2.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ ԵՆ ՍՕՖԻ

(Իրսեկն անձրեւի ձայն կը շտռի)

Թափառնիկոս. — Կեցցես Սօֆի:

Սօֆի. — Տեսա՞ր ինչպէս յաջողեցայ, կ'ըսէք
որ կանանց ձեռքէն դործ չդար:

Թափառնիկոս. — Ինչ ըսիր, ինչ ըսին:

Սօֆի. — Քեզի գրած նամակս գրպանէդ ին-
կեր է մեր տունը, անոնք ալ առեր բացեր կար-

դացեր են, հիմա ճարպիկութիւն մը հնարելու է,
ինքզինքնիս արդարացնելու համար:

Թափառնիկոս. — Նամակները չը գողցա՞ր
գրպանէն:

Սօֆի. — Մէկ հատ մը միայն կար, անիկայ
ատի:

Թափառնիկոս. — Տուր տեսնեմ. տար Աստ-
ուած որ քու գրածդ ըլլար, վասն զի գրպանիս
մէջ երկու նամակ կային, մէկը քուկդ է միւսը
ուրիշէ մը...

Սօֆի. — Ուրիշէ... ուրիշէ... ո՞վ է այս ու-
րիշը:

Թափառնիկոս. — Առեւտրական գործերու
վրայօք նամակ մը:

Սօֆի. — Կը ստէք Պարոն. ինչ է այն նամա-
կին իմաստը, պատմէ ինձի:

Թափառնիկոս. — Ծշմարտը կ'ուզես, ըն-
տանիկան գալտնիք մ'է զոր սրտիս մէջ պահեր եմ:

Սօֆի. — Է՛հ, Պարոն Թափառնիկոս, պարա-
հանդէսի մէջ մեզնէ ուրիշ մարդ չմնաց: (Իրնակը
հանկոյ) Իրմակնիս վար առնենք և այնպէս խօ-
սինք. (Թափառնիկոսին դիտելով կը փախ) մինչեւ
այսօր քեզմէ գալտնիք մը ծածկած չունիմ, թէ
որ կ'ուզես ինձի հաւատարիմ մնալ և իզմէ սիր-
ուիլ, ինչ որ ալ ըլլայ այդ գալտնիքը զոր սրտիդ
մէջ պահեր ես, կը պարտաւորիս ինձի հաղորդելու.
ապա թէ ոչ, շուտով պիտի հասկնամ որ ինչ ու-
րիշ կին մ'ալ կը սիրես. թող մեր սիրոյ շղթայն
այս վայրկեանէն խորտակի, է՛հ, գիտես որ մեծ ա-
մօթ է մարդու մը երկու կնիկ սիրել:

Թափառնիկոս. — Զէ անուշիկս, չէ սիրու-

նիկս, քեզմէ զատ ուրիշ մը սիրած չունիմ և չը պիտի ունենամ, սէրս քեզի նուիրած ևմ. կ'ուզեմ որ միշտ քու քովդ մնայ. ինչո՞ւ ասանկ կասկածներու կ'երթաս: Այն նամակը աղջիկիս ուղղեալ է, և ինչպէս որ ձեզի յայտնի է, նշանուած է, ուրիշ նորերուկ պատանի մը կ'ուղէ իրեն գրաւել աղջիկս, ա՛ն աս է գործը...

Սօֆի. — Ապրիս... կեցիր հիմա կարդամ նամակը և երթանք, վասն զի անձրեւը դադրելիք չունի: (Կարդալով) «Առ Պ. Թովմաս Մելիսեդեկեան»: Ա՛հ, սխալմամբ ուրիշ նամակ առած ենք, ասոր գրերը չեն կարդացուիր... շատոնց ի վեր գրուած է իմ ամուսնոյս ուղղեալ:

Թափառնիկոս. — Կարդայ տեսնենք մէջը...

Սօֆի. — (Կարդալով) «Անցեալ... օր... Եկեղեցիէն... ելած ժամանակդ... չեն կարդացուիր որ...»

Տ Ե Ս Ի Լ Է.

ՆՈՑՆԻ, ՄԱՐԹԱ, ԹՈՎՄԱՍ, ՆԻԿՈ

Թովմաս. — (Վագեղով) Աս անձրեւին ո՞ւր պիտի երթանք:

Թափառնիկոս. — Դիմակները...

Մարթա. — Ի՛նչ անձրեւ:

Թափառնիկոս. — (Ձեռքովը երեսը ծածկելով) Ո՞ւր փախչինք:

Սօֆի. — Դիմակները...

Մարթա. — Եկէք հասէ՛ք, Նիկո...

Թովմաս. — Վայ շունչանորդիներ...

Նիկո. — Ո՞ւր է, բռնեցէք ծեծեմ...

Թափառնիկոս. — Փախչինք: (Թափառնիկոս և Սօֆի դռնէն դուրս ելնելու կը ջանան: Մարթա Թափառնիկոսին շրջագլուսեալ բռնած կը ֆաշէ, Թովմաս սայիս ակոյի վագլրոսելով Սօֆիէն բռնել կ'աշխատի. Թափառնիկոսի և Սօֆիի մէջուկ ոտքը դուրս փախչելու կը ջանան, որք կ'արգիլեն Թովմաս ու Մարթա):

ԱՐԱՐՈՒԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

(Թախտակիկոսի սակ մեջ արահ մը, երկու սեւեւակ
դիւնացի դիւնաց, աջ կողմը պատուեալ մը՝ որ փո-
ղոցը կը նայի):

Տ Ե Ս Ի Լ Ա.

Յրանեակ. — (Արոտի վրայ նստած քաշիկնակ
ի ձեռքին աչեղը կը արքե) Աէ՛ր... սէր. այս գիշեր
ալ վանեցիր արտեւաններէս այն անուշ նինջը որ
սիրահարեալ սրտերու առժամանակեայ յանկուցիչն
է. բաբէ՛, կը փախչիս աչքերէս, զրկուեցայ ես
քեզմէ, միայն արտասուք թափել մնաց ինձի
բաժին, և այն այս երիտասարդ հասակիս մէջ: Ամ-
բողջ գիշեր թաշկինակ ի ձեռքին արտասուքս սրբելով
ժամերուն անցնելուն կը սպասէի անկողնոյս մէջ...
ո՛վ Աստուած իմ, սիրոյ թակարդին մէջ իյնողնե-
րուն ինչ դժուար է եղեր քնանալը... սիրակա-
նէն հեռու: Ո՛հ, նինջդ անուշակ անհաշտ թշնա-
միդ սիրոյ, ո՛ւր ես, եկուր ծանրացի՛ր արտեւան-
ներուս վրայ և ցրուէ՛ մտքէս դառն խորհուրդ-
ները որք զիս գերեզման պիտի մղեն: Ահ, Լեւոն,
քնազդ իմ Լեւոն, քեզմէ հեռու մեռեալ եմ ես,
քու ներկայութիւնդ է որ հոգի կու տայ ինձի, կը

սիրեմ զքեզ մահու չափ, կեանքս քեզի հետ ան-
ցնելու որոշած եմ, քեզի նուիրած եմ իմ սիրտս,
քեզի համար ստեղծուած եմ... թող հայրս սպառ-
նալեօք խրոխտայ և անէծք թափէ գլխուս, ընդ-
ունայն է... թող մեր սիրոյ ամրապինդը շղթայն
քայքայել աշխատի, անօգուտ է. չպիտի յաջողի
իր բարբարոսական ձեռնարկութիւնը: Ահ, Լեւոն,
առաջին անգամ որ տեսայ զքեզ, սիրեցի, քու
մէկ նայուածքդ հրապուրեց զիս, և երբ խօսիլ
սկսար, բառերը սիրաբայր շուրթերէդ սահելով,
սիրտս մտան վիրաւորեցին զանիկայ, ոչ ոք կրնայ
բուժել այն վէրքը բաց ի քեզմէ: Բու շունչդ գե-
փիւռի պէս քաղցր է. և երբ քաղցրաբայր շուր-
թերէդ սկսի փչել անուշ բուրումն կը ծաւալի
շուրջանակի. իբր թէ անուշահոտ իւզի սրուակի
բերանը բացուէր, իսկ երբ շուրթերդ անշարժ
դիրք մը առնուն, վարդի նախանձն կը յուզին.
աղջիկ մ'եմ, չեմ կարող նկարագրել, բանաստեղծ
մը բլլալու էի որ ճիշդ քու պատկերդ բռէի, և
աղջիկ մը այսպիսի պատանի մը չպաշտէ, զո՞վ
սիրէ... ինչպէս սիրտս կը բարախէ: (Պատուհանին
նայելով) Ինչ կը տեսնեմ Լեւոնն է... արդեօք կը
սխալի՞մ: (Այլը արքելով) Նա ինքն է: (Ատղիս անդին
վազելով) Զիս գրկելու կու գայ, հասի՛ր Լեւոն...
միս մինակ եմ... հասիր անգամ մը փարիմ քեզի:
(Յնորածի պէս) Եկո՛ւր վարդազեղ այտերէդ սիրոյ
պատուղներ քաղեմ (միշտ վազելով):

S T U T L F.

ՆՈՅՆ, ՆԻԿՈ

Նիկո. — (Վազեղով) Փախան թշուա...

Երանեակ. — (Առանց Նիկոյի երեսը նայելու կը պղտի) Ա՛հ իմ սիրունն Լեւոնիկս...

Նիկո. — Ի՞նչ կ'ընէք օրիորդ, պիտի խղզէք զիս:

Երանեակ. — Ա՛հ դուն...

Նիկո. — Ես ի՛նչ յանցանք ունիմ... ես բռնեցի անոնք փախան:

Երանեակ. — Ա՛հ ես եմ մի՛ բաժնուէր:

Նիկո. — Թող զիս երթամ գանեմ:

Երանեակ. — (Միջոց պղտած) Ա՛հ կ'ուզես զիս թողո՞ւլ:

Նիկո. — Օրիորդ... Տիկին, փախուցի՞ր:

Երանեակ. — Դուն կ'ատես զիս... դուն Լեւոն:

Նիկո. — Խելքդ գլուխդ բեր:

Երանեակ. — Դուն Լեւոնն ես որ ուրիշի կերպարանօք կը ներկայանաս:

Նիկո. — Ես Նիկոն եմ ձեր ծառան:

Երանեակ. — Զիս խարել կ'ուզես... պատահանէն տեսայ դուն Լեւոն...

Նիկո. — Օրիորդ, Լեւոնը չեմ ճանչնար, և ոչ այ Լեւոնն եմ:

Երանեակ. — Լեւոնն ես դուն, Լեւոն...

Նիկո. — Լեւոնն ես... Լեւոնն ես... աս ինչ փորձանքի հանդիպեցանք, բռնի Լեւոն ընել

կ'ուզէ զիս... Թող զիս երթամ գործ ունիմ, օրիորդ ես չեմ Լեւոնը, սատկի շուն շան օրդին ով որ է. ես Լեւոնը չեմ գիտեր:

Երանեակ. — Դուն Լեւոնն ես, դուն ինքզինքդ չես ճանչնար:

Նիկո. — Ըսելիք չմտաց. կարելի է որ ես սխալած ըլլամ:

Երանեակ. — Հերիք է, մի տանջեր զիս, քեզի համար կեանքս վտանգի մէջ դրած եմ: (Պագնելով) Որքան կը փափաքէի քեզ համբուրել. և դուն զիս չես պագներ:

Նիկո. — Համբուրեմ արկին... համբերէ... համբուրէ քիչ մը, հիմա կը համբերեմ... համբուրեմ ըսել կ'ուզեմ. ես ասանկ բան ըրած չունիմ... քաջայերուէ Նիկո: (Կը նախառնէ) Ա՛հ... (Լեւոնը դրան առջև կը տեսնուի) Ծուռկերս կը դողդղան (Երանեակ արոտի վրայ կ'իջնայ):

S T U T L F.

ՆՈՅՆԻ, ԼԵՎՈՆ

Լեւոն. — (Վազեղով) Ինչ կը տեսնեմ, ա՛յ ուխտադրուժ աղջիկ... ինձի այնքան գգուանք և հիմա ծառային հետ. ապերախա ծառայ. (Նիկոն կը նրե) ըրածդ ի՞նչ է:

Նիկո. — Ըրածս... ըրածս... ես ի՞նչ գիտնամ, բան մ'է կ'ընեմ... ես ծառայ մ'եմ ինչ որ

հրամայէ օրիորդը զայն կատարելու պարտաւոր եմ... ինձի կ'ըսէ որ դուն Լեւոնն ես... ես Լեւոնն չեմ կ'ըսեմ. անիկայ կը պնդէ թէ ես Լեւոնն եմ. է՛հ, ըսի, հարկաւ ինքը իզմէ աղէկ գիտէ ով ըլլալս, ինչ ըսեմ, մինչուկ չիմա ինքզինքս Նիկօ գիտէի, սխալած եմ, Լեւոն եմ եղեր... ո՞վ գիտէ ինչ շունչանորդի սրիկային մէկն է աս Լեւոնը, դուք կը ճանչնաք զինքը թերեւս. համբուրէ զիս ըսաւ. ես որ մինչեւ չիմա աս բառը շատ քիչ անգամ լսած եմ, գործոյութիւնն ալ տեսայ. և դուն կը հարցնես թէ ինչ է ըրածս. աղւոր հարցմունք:

Երանեակ. — (Սրապիւղով) Ո՛ւր եմ ես... (Լեւոնը տեսնելով) Ա՛հ Լեւոն դուն... դուն...

Լեւոն. — Ես... ես... կարծեմ անյարմար ժամանակին եկայ... ճիշդ այն կէտին որ Նիկօն համբոյր կը թափէր այտերուդ...

Երանեակ. — Նիկօն... Նիկօն... ա՛հ, քնացած ժամանակս... թերեւս...

Լեւոն. — Ա՛հ թշուառական... (կը զարնէ Նիկօյին ու կը փախչի):

Երանեակ. — Ի՞նչ է Նիկօյի յանցանքը:

Լեւոն. — Դեռ կը համարձակի՞ս հարցնելու, դունէն ներս մտած ասեմս քեզ կը համբուրէր. և դուն անխօս...

Երանեակ. — Միթէ դուն չէի՞ր որ կու գայիր:

Լեւոն. — Ի՞նչ կ'ըսէք, ես չիմա եկայ:

Երանեակ. — Պատուհանէն տեսայ որ կու գայիր... չգիտեմ վրաս թմրութիւն մը եկաւ, ամթոռի վրայ ինկայ... և...

Լեւոն. — Նիկօն իզմէ առաջ մտած ըլլալուն պահուեցայ որ ելնէ վերջը մտնեմ. երբ տեսայ որ

ելնելիք չունի դուռն ալ բաց էր մտայ, և տեսայ որ...

Երանեակ. — Ներէ ցնորեալ սիրունայդ... ուրեմն Նիկօն սխալմամբ (շարով) Թշուառ եմ ես...

Լեւոն. — Սրբէ՛ արցունքդ, կը ներեմ քեզի...

Երանեակ. — Բոլոր գիշերը չքնացայ... մէկը չկրցի գտնել որ խրկէի քեզի իմաց տալու թէ դայիր. միս մինակ էի... և չիմա որ առտու եղաւ...

Լեւոն. — Նամակդ առնելուս պէս չուտով անէն կայ պարահանդէս գացի, հոն ալ քիչ մը նստայ, սուս դարձայ որ պառկիմ քնանամ... չկրցի քնանալ որ...

Երանեակ. — Ի՞նչ նամակ... ես չգրեցի:

Լեւոն. — Դեռ ցնորած ես. գրածդ չես յիշեր. մանաւանդ իմացուցած էիր թէ այս առտու կանուխ գամ:

Երանեակ. — Կը սխալիս Լեւոն...

Լեւոն. — Ինչպէս կը սխալիմ. իմ նամակս ալ ընդունած ըլլալդ գրած էիր:

Երանեակ. — Ես նամակ չառի քեզմէ... ուրո՞ւ հետ խրկեցիր:

Լեւոն. — Մեր ծերուկ Անթառամին հետ. և ինչպէս որ ազսպրած էիր, պատուիրեցի որ խահանոցին պատուհանէն վար նետէ: Բայց... նստելու ամթոռ չունի՞ք հոս:

Երանեակ. — Չարմանայի բան... սա խուցին մէջ ամթոռ կայ երթամ բերեմ: (Երբաշու վրայ):

Լեւոն. — Թո՛ղ ինձի, ես բերեմ:

Երանեակ. — Ինչպէս կրնայ ըլլալ որ ինձի

նամակ գրէ և ես ալ պատասխանը խորկեմ... ըս-
լորովին անձանօթ են ինձի այս նամակագրու-
թիւնները... խոհանոցին մէջ փնտռեմ նայեմ իր
նամակը :
(Կ'երթայ)

Տ Ե Ս Ի Լ Դ .

Թ.Ա.ՓԱՌՆԻԿՈՍ, ՎԵՂՐ ԼԵԻՈՆ, ԵՐԱՆԵԱԿ

Թափառնիկոս. — (Վազեղով) Շունչս հատաւ
վազելէն, այնչափ խայտառակութիւն... խեղճ Սօ-
ֆիս ալ ետեւէս կը վազէր, իյնալով եյնելով. տե՛ս
սա երկու ցնդած պառաւներուն ըրածը, մեզի
բռնելու համար. պարահանդէս եկած են... թէ
որ իմացուի ասոնք... ով կը կանչէ զիս իր տու-
նը... անպատիւ եղայ : (Արոտի վրայ կը նստի) :

ԼԵՆՈՆ. — (Արոտ բերելով) Ա՛ն Երանեակ քու
սիրոյդ համար...

Թափառնիկոս. — Ա՛ն իմ սիրոյս համար... (Փա-
տով կը ձեռք) ա՛ն իմ սիրոյս համար... ուրիշ տեղ
մը որոշենք տեսնուելու համար... առանձին
մնանք... քեզի կը պատմեմ հօրդ ատամնաբու-
ժութիւնը : (Միշտ ձեռքով) Շատ կը սիրեմ զքեզ...
լեզուով չեմ կրնար բացատրել, ուր մնաց թէ...
փատով... թէ որ ինձի նամակ գրելու ըլլաս...
հասցէն այսպէ՛ս ըլլայ, առ Յ. Գ. Կ. ԼԵՆՈՆ, Սի-
րահարեալներու փողոց թիւ 20 :

ԼԵՆՈՆ. — Ինչո՛ւ կը զարնէք, Պարոն,

Թափառնիկոս. — Շատ կը սիրեմ զքեզ...

Երանեակ. — Բաւ է բաւ, բարբարոս մարդ,
չէ՞ս ամչնար ուրիշ կնիկներ կը սիրես այդ տարի-
քիդ մէջ :

Թափառնիկոս. — Դէմ կը խօսիս :

Երանեակ. — Այո՛ կը խօսիմ. ասիկայ իմ
հոգիս է դուք զայն մեռցնել կ'ուզէք... կը սի-
րեմ զինքը, ամուսինս է. կ'իմանա՞ք :

Տ Ե Ս Ի Լ Ե .

ՆՈՅՆՔ, ՍՅՅԻ

ՍՅՅԻ. — Շունչս հատաւ վազելէն... քեզ
կորուսի... ի՞նչ բնեմ, ո՞ւր պահուիմ :

Թափառնիկոս. — Մի խօսիր, գնա պահուէ
սա խուցին մէջ :

ԼԵՆՈՆ. — Կը խնդրեմ Պ. Թափառնիկոս, լսէ
աղաչանքս, ազջիկդ ինձի տուր, զինքը երջանիկ
պիտի բնեմ, կ'աղաչեմ, անգուժ մ'ըլլար, իր սի-
րովը կ'այրիմ կը տոչորեմ :

Թափառնիկոս. — Ինչ որ կ'ուզէք ան ըրէք,
կորսուեցէք աչքս չտեսնէ : (Կը նստի արոտի վրայ) :

Տ Ե Ս Ի Լ Զ .

ՆՈՅՆՔ, ԹՈՎՄԱՍ

Թովմաս. — Վերջապէ՛ս ձեռք բերի զինքը,
բարեւ Պարոն :

Թափառնիկոս. — (Արոտեն եղկելով) Հրամ-

մեցէք Պ. Թովմաս... այսքան կանուխ... երէկ
գիշեր աղւոր զուարճացանք, բաւական գինի խմե-
ցինք... ես ալ հիմա արթնցայ... գիշերուան նա-
գուստովս կը նստիմ: (Մեկուսի) Կեղծենք:

Թովմաս. — Ձեզի հետ խօսելու եկայ:

Թափառնիկոս. — Կրնաք խօսիլ... բայց
առաջուց ըսէք ինձի, Տիկինին ցաւը ի՞նչպէս եղաւ:

Թովմաս. — Շատ նանգիստ է, ձեզի ալ բա-
րեւ ըրաւ:

Թափառնիկոս. — Ողջ ըլլայ, խեղճը ս'ըքան
կը տանջուէր:

Թովմաս. — Ձեզի քանի մը խօսք պիտի
գրուցեմ, բայց մի սրբողիք:

Թափառնիկոս. — Սրբողի՞ն ինչ ըսել է.
հրամանեցէք խօսեցէք... սուրճ մը բեր նիկօ:

Թովմաս. — Դուն սրիկային մէկն ես... դուն
անառակին մէկն ես... դուն սինլքորին մէկն ես...
դուն բարբարոսին մէկն ես... դուն խարդախ
մէկն ես... վերջապէս մարդու կերպարանքով ի-
շուն մէկն ես:

Թափառնիկոս. — Ո՞վ ըսաւ:

Թովմաս. — (Պօռաշով) Ո՞վ կարծեցիր զիս...
կինս առնես պարահանդէս տանիս:

Թափառնիկոս. — Հիւանդ էր օգափոխու-
թեան համար տարի:

Թովմաս. — Ձիս կը խաբէք սրիկաներ, աշ-
խարհի առջեւ քեզ իբրեւ սրիկայ մէկն ներկայա-
ցնելէս ետքը վրէժ ալ պիտի լուծեմ:

S T U T L E.

ՆՈՅՆՔ, ՄԱՐԹԱ

Մարթա. — Աստուած փորձանքնիդ տայ:

Թափառնիկոս. — Աս ո՞վ է:

Մարթա. — Տես ով եմ:

Թափառնիկոս. — Պարոնը կարծեմ իմ կինս է:

Մարթա. — Այդպէս է, անիծից ծնունդ. ինչ-
պէս, շատ աղւոր է:

Թափառնիկոս. — Ինչ բան:

Մարթա. — Սոխակի պէս կը խօսի:

Թափառնիկոս. — Ո՞վ:

Մարթա. — Տատրակի պէս կը նայի, այն-
պէս չէ:

Թափառնիկոս. — Ինչ ըսել կ'ուզէք:

Մարթա. — Ըսել կ'ուզեմ որ սիրամարդի պէս
պճնատէր է: Ինչպէ՞ս էր գնդասեղի ցաւը... ասկէ
չիտակ բանտ պիտի երթանք:

Թովմաս. — Պատասխան տուր, ս'ըր կը գըտ-
նուի հիմա իմ կինս:

Թափառնիկոս. — Ինձի՞ կը հարցնէք:

Մարթա. — Համբերեցէք Պարոն Թովմաս,
հիմա ամէնն ալ երեւան պիտի գան. նախ և ա-
ռաջ սա նագուստս փոխեմ (Սօֆիին մտած խոսքը
կը մտնէ):

Թափառնիկոս. — (Մեկուսի) Ինչպէս պիտի
կրնանք ազատիլ:

Մարթա. — (Սօֆիին փաշկոսեղով) Ահա ձեր կընը, նամակ մ'ալ ունի ի ձեռին...

Թովմաս. — Սասանորդի կին, կը խաբես զիս... ի՞նչ նամակ է անիկայ, կարդա՛ մտիկ ընենք:

Սօֆի. — Ներէ իմ սիրելի ամուսինս, (կը կարդայ).

«Առ Պ. Հ. Թովմաս Մելիսեղեկեան»:

Թովմաս. — Ինձի համար է... չըլլայ որ առեւտրական գազանիք մը ըլլայ:

Սօֆի. — (Կարդալով).

«Սիրեցեալդ իմ, անցեալ օր եկեղեցւոյն դրան առջին կեցած ինձի սիրոյ նշաններ կ'ուղղեիր ձեռնովդ... Բովս եղող մեկ ֆանի կնիկներ տեսան ու կասկածի գացին, կ'աղաչեմ ուրիշ անգամ զգուշանաս... Թափառնիկոսին տուն չգտնուած ժամանակը...»

Մարթա. — (Մեկուսի) Աս ի՞նչ է...

Սօֆի. — (Շարունակեղով)

առտուններն են... կրնամ գալ ու տեսնուիլն ընել հետս:

ՄԱՐԹԱ»

Թովմաս. — (Մեկուսի) Ո՛վ Աստուած իմ, ս'ըրկէ գտար այդ նամակը...

Սօֆի. — Ձեր գրգռանէն...

Թափառնիկոս. — Դուն սրիկային մէկն ես... դուն անտառակին մէկն ես... դուն ձերացած ցընդած ցմրակած սպառախն մէկն ես... կրնա ալ

անանկ է... զիրար կը սիրէք անամօթներ, երիտասարդներէն ամէցէ՛ք:

Թովմաս. — (Շփոթած) Ե՛ս:

Թափառնիկոս. — Էական դերանուն եզակի

Ա. դէժք ուղղական:

Մարթա. — Մե՞նք:

Թափառնիկոս. — Էական դերանուն յոգնալի ուղղական Ա. դէժք:

Թովմաս. — Ամենեւէն...

Թափառնիկոս. — Մակբայ:

Թովմաս. — Սուտ...

Թափառնիկոս. — Ածական:

Տ Ե Ս Ի Լ Ը.

ՆՈՅՆԲ, ՆԻԿՈ

Նիկո. — Ամէնքն ալ հոս են...

Երանեսակ. — Ահ իմ սիրուն Լեւոնս...

Նիկո. — Կը յիշես օրիորդ, քիչ մը առաջ ես Լեւոն էի... ի՞նչ ազէկ էր Լեւոնութիւնը:

Թովմաս. — (Ցած առ Մարթա) Ի՞նչպէս եզաւոր աս նամակը իրենց ձեռքը կ'անցնի:

Թափառնիկոս. — (Ցած առ Սօֆի) Թէ որ այս նամակը չգտնայիր:

Լեւոն. — (Ցած առ Երանեսակ) Անգամ մը քեզի հետ ամուսնանամ:

Մարքա. — (Յաճ առ Թովմաս) Ի՞նչ պիտի
ընենք :

Սօֆի. — (Յաճ առ Թափառնիկոս) Տեսնենք
ի՞նչ պիտի որոշեն :

Թովմաս. — (Յաճ առ Մարքա) Պատիւնիւ
չարասելու համար անուշի կտպենք :

Մարքա. — (Յաճ առ Թովմաս) Ես ալ այն
պիտի ըսէի :

Թափառնիկոս. — (Յաճ առ Սօֆի) Անուշու-
թեամբ լմնցնենք սա խաղը :

Թովմաս. — Ձէք խօսիր...

Թափառնիկոս. — Ի՞նչ պիտի խօսիմ. իմ կինս
կը սիրես :

Թովմաս. — Հապա դուն որ իմինս կը սիրես :

Սօֆի. — Եւ տիկինը որ իմ ամուսինս կը
սիրէ :

Մարքա. — Եւ դուն որ...

Թափառնիկոս. — Դատի ելլալու ենք որպէս
զի իրաւունքը երեւան կ'ընէ :

Թովմաս. — Անպատիւ պիտի ըլլանք ամէն-
նիս ալ :

Սօֆի. — Թող ըլլանք, իրաւունք կ'ուզենք
մենք...

Մարքա. — Անամօթներ... Ինչ իրաւունք
ունիք իրաւունք ունենալու :

S T U L Թ.

ՆՈՅՆԻ, ՄԱՐԳԱՐ

Մարգար. — Բարեւ Պարոնայք և Տիկնայք :
Թափառնիկոս. — Բարի եկար Պարոն Մար-
գար, մեր դատը դուն տես. Պարոնը իմ կինս կը
սիրէ, ես ալ անորինը կը սիրեմ. իրաւունքը
որո՞ւ քով կը մնայ :

Մարգար. — Դուք արդէն դատը կտրեր էք,
կուի պէտք չէ հաշտուեցէք :

Երանեակ. — Հապա ե՛ս որ Լեւոնը կը սիրեմ :

Մարքա. — Պապանձէ :

Մարգար. — Ահա ես ալ հրապարակաւ կը
յայտնեմ միաքս, իմ փափաքս ալ ան է որ Երան-
եակը Լեւոնի հետը ամուսնանայ, և մեծազէս
չնորհակալ եմ որ առաջուց իմաց տուաւ :

Երանեակ. — Պարոն Մարգարի ցուցուցած
մարդասիրութենէն դո՞ն եմ, և ահա կը խոստանամ
մինչեւ վերջին շունչս Լեւոնի հետ ապրիլ :

Մարքա. — Եւ դուն կը խոստանաս ինձի հա-
ւատարիմ մնալ :

Թափառնիկոս. — Այո՛ :

Մարքա. — Այս եղելութիւնները պիտի մոռ-
ցուին... չեղածի պէս...

Թափառնիկոս. — Այո՛, անանկ պիտի ըլլայ :

Թովմաս. — (Առ Սօֆի) Ձեր ախայի ցուն
ալ կ'անցնի՞ :

Սօֆի. — Կ'անցնի :

Թափառնիկոս. — Ամէնքնիս ալ ուխտենք
իրարու հաւատարիմ մնալ, զիրար սիրենք և այս
գալտնիքը մեր մէջ պահենք, որպէս զի պատիւ-
նիս չարատի :

Մարթա. — Ա՛, որքան որ չար բնավորու-
թիւն ունենաս դարձեալ կը սիրեմ զքեզ (կը
պագնէ Թափառնիկոսը) : Ասանկ պարագաներու մէջ
չեմ կրնար արատուքս զտղի : (Լալով) երբ կ'սկը-
սին համբոյրները բերնէս վազել, արցունքն ալ
աչքէս կը հոսի. դուն զիս լաւ մը չես ճանչցեր,
քեզի համար կը մեռնիմ ես :

Թովմաս. — (Լալով) Ձիս յարատուս չար-
ժեցիք իմ սիրուն Սօֆիս... որքան ժամանակ է
որ չուրթերս այտերուդ դպած չէին :

Լեւոն. — Ա՛, իմ Երանեակս :

Երանեակ. — Ա՛, իմ Լեւոնիկս :

Նիկօ. — Հապա օրիորդ որ զիս Լեւոն ըրիր :

Մարթա. — Աչխատէ աղջիկս Լեւոնը սիրելու :

Թովմաս. — Ասաւօտ եղաւ, երթանք Սօֆի :

Թափառնիկոս. — Քովս եկուք անուշիկս :

Մարթա. — Ը՛, բերանդ պագնեմ :

Թափառնիկոս. — Ը՛, լեզուդ խածնեմ :

Սօֆի. — (Մեկուսի) Ինչպէս որ ձեռքս խածաւ :

Մարթա. — Ձեռքերդ սիրեմ :

Թափառնիկոս. — Սիրէ սիրէ, կշտայիր :

Նիկօ. — Ինձմէ զատ ամէնքն ալ սաքի
վրայ են :

Թափառնիկոս. — Ի՞նչ կը խնդաք (կ'երգէ) :

Հոս դպրոց մ'ե բարոյական,
Կառավարիչն է ձեր խղճի ձայն,
Թասերգութիւնք անոր դասեր,
Որոնց մեկն են դասասուներ :

(Առեկեֆը մեկէն եղանակաւ) Ինչ ծանր պաշտօն :

Մնաք բարեալ հանդիսականք,
Կ'աղաչեմք մեզ ալ չնոռնաք,
Կերակրեցէք մեզ նիւթապէս,
Որ կերակրիք բարոյապէս :

(Առեկեֆը երթալու վրայ)

Նիկօ. — Հապա օրիորդը որ զիս Լեւոն ըրաւ :

ԵՐԿՈՒ ՏԷՐՈՎ ԾԱՌԱՅ ՄԸ
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՒ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Ա Ն Ձ Ի Ն Ք

Անսօն
Թեոփիլէ
Մարգրիտ
Երուանդ
Բիրաբ
Կոմիկ

Վանատական
Սեղանաւոր
Անսօնի աղջիկն
Թեոփիլէի հօրեղբորորդին
Կոմիկի մայրը
Ծառայ Անսօնի եւ Թեոփիլէի


Երկու Տէրով ծառայ մը Յ. Յ. Պարոնեանի յոյրո-
վին անտիպ մնացած երկերէն մին է, զոր գտնելու եւ հրա-
սարակելու անհուն բարեբաղդարիւնը կը պատշիմէ Հրանտ հօ.
Աստուրի բարեացակամ գրասիրութեանը: Մեր ձեռնարկած այն
սյու դժուար գործը արդէն Հրանտ հօ.ի մեզ ընձեռած այն-
քան գիտակից խորհուրդներուն ու քակկացիկ աշխատակա-
րեանը շնորհիւ միայն կարելի եղաւ ի գրուիլ հանել. եւ մեկն
հոս հրատարակուի կը յայտնենք իրեն մեր արագիկ շնորհակա-
րութիւնը:

Երկու Տէրով Ծառայ մը Պարոնեանի առաջին գոր-
ծերէն է, քանի որ հեղինակը հազիւ 22 տարեկան էր զայն
գրած ասերը եւ առաջին գործի մը յոյր անխուսափելի քե-
րուրիւնները՝ անփորձութիւն, տեսակ մը տարածութիւն կը
զգացուիմ անոր մէջ, եւ կ'երեւայ այդ պատճառներով է որ
Պարոնեան զայն մեկրի դրած ու հրատարակած չէր: Բայց
միւս կողմէն քանի որ իրական Պարոնեանը կայ անոր մէջ իր
անակնկալ գիտարար, արամիտ կատակներովը եւ անբող
քիճէին վստփունն ու կենդանի ընթացքովը որ անբողու-
րիւնը շատ ներկայանալի ու արժեքաւոր երկ մը եղած է:

Յետոյ ուրիշ տեսակետով ալ մեր այս աշխատութիւնը հրա-
սարակելը ունի իր անհուն նշանակութիւնը: Ռոպինեսեւ այս
առաջին երկը Պարոնեանի հետզհետէ ունեցած արտադրութիւն-
ներուն հետ ուսումնասիրելով ու բաղդատելով է որ սիսի կարե-
ւանի մէջ ձգրտեմ հասկնալ ու բախանցել Պարոնեանի գրակա-
նութեան հետզհետէ ստացած ձեռնափոխութեանց ու իր տարակարգ

վերջնական հասունութեան փուլերուն: Ասոր յաջորդող **Պոչգն**
այ արդէն որ նոյնպէս անսխալ է եւ զոր սակայն դժբաղդա-
բար հետիւնակը աւարտած չի եւ որուն ձեռագիրը հասակոսո-
րային վիճակի մեջ անցած է մեր ձեռքը, պիտի ճանչցնէ մեզի
Պարոնեանի աշխատութեան շուն եղանակը եւ քանկագին
օժանդակ մը պիտի ըլլայ գրականութեան պատմութեամբ հե-
տախօսութեան ձեռքը Պարոնեանի գրելու կերպը ուսումնա-
սիրելու համար:

ՀՐԱՏԱՐԱԿԻԶՆԵՐԸ



ԵՐԿՈՒ ՏԵՐՈՎ ԾԱՌԱՅ ԱՐ

ԱՐԱՐՈՒԱԾ ԱՌԱՋ ԻՆ

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ա .

Մեծ արահ մը, երկու կողմ սեւեակներ

ԱՆՏՕՆ, ԿՈՄԻԿ

(Կովիկը արտի մը փայ կը փնակայ. Անտօնը պիտա
ի ձեռին սեւեակէն կ'երթէ եւ Կովիկը չտեսնար)

Անտօն. — (Չորս կողմ փնտնելով) Ո՞ւր գացեր
է թշուառականը. բոլոր գործերս երեսի վրայ
թողուցի եւ երկու ժամէ ի վեր է որ զինքը կը
փնտնեմ: (միշտ փնտնելով) մարդ մը փնտնել ու չը
գտնալը բաւական տանջանք է ինձի համար.
բայց համբերութիւնս կը հասնի ո՛հ. (ուժգնակի)
Կովիկ Կովիկ Կովիկ:

Կովիկ. — (Մեկէն ի մեկ կ'արքնուայ ու տէր
չտեսնար) Ո՛հ, Աստուած... (դողալով) Ինչ գող...

ինչ ստեղծ... իշու մը ձայն ըլլալու էր որ այս-
քան վախ պատճառեց ինձի, (skryl կը տեսնե) ինչ
կը տեսնեմ տէրս... ինքն է... (առ Անտոն) տէ՛ր,
կարծեմ թէ զիս կանչեցիք, աւատիկ եմ:

Անտոն. — Ո՛ւր կորսուեր էիր. երկու ժամէ
ի վեր քեզ կանչելէն հողիս բերանս եկաւ:

Կովիկ. — (Մեկուսի) Եթէ քառորդ մըն ալ
կանչէր հողին բերնէն դուրս պիտի ելլէր: (Բարձր)
Ի՞նչ կ'ուզէք տէ՛ր. հրամաններուդ պատրաստ եմ:

Անտոն. — Կ'ուզեմ որ պապանձի՛ս, և ամբողջ
մը բերես:

Կովիկ. — Լաւ:

Անտոն. — Տակաւին կը խօսի՞ս:

Կովիկ. — (Արտուր կը դնէ) Հրամայե՛ տէր
նստեցէ՛ք. հանգչեցէ՛ք որպէս զի հողինիդ դարձ-
եալ իր տեղը գտնայ:

Անտոն. — (Կը նստի) Արդէն այսօր քիչ մը
տկարութիւնս ունէի, այս տկարութեանս վրայ
երկու ժամ շարունակ քեզ փնտռել և պօռալը
բոլորովին տկարացուց զիս: Ըսէ՛ ուրեմն ուր կոր-
սուեր էիր:

Կովիկ. — Կորսուած չէի տէր. յոգնութիւն
առնելու համար քիչ մը ամթուրի վրայ նստայ.
ապահո՛վ եղի՛ք որ ձեր ծառան երբէք չկորսուիր:

Անտոն. — Լաւ, զիս փնտռող մը եղա՞ւ:

Կովիկ. — Մեր պարտատէրներէն բաւական
ձեզ փնտռողներ եղան. բայց ես ամէնուն ալ
պատասխանեցի. ոմանց քաղաքավարութեամբ և
ոմանց անքաղաքավարութեամբ, ոմանց անուշու-
թեամբ և ոմանց խստութեամբ. ամէնուն ալ հար-
ցումներուն համեմատ պատասխանելով, երբեմն

մարդկօրէն երբեմն իշօրէն, վերջապէս առանց
ձեր պատուոյն արատ մը բերելու՝ ամէնն ալ
վաշտեցի. աղէկ չըրի՞ տէր:

Անտոն. — Ես ալ ըլլայի քեզի պէս պիտի
ընէի. շատ աղէկ ըրեր ես. կրակ մը բե՛ր սա
սիկառն վառեմ:

Կովիկ. — Շատ աղէկ: (Կ'երթայ):

S T U U R U N F.

ԱՆՏՈՆ, առանձին

Անտոն. — Թէպէտ և երբեմն երբեմն զիս կը
բարկացնէ, բայց դարձեալ շատ գոհ եմ իրմէ:
Ճշմարիտը խօսելով ինքզինքս երջանիկ կը սեպեմ
այսպիսի ժրաջան ծառայ մը ունենալուս վրայ:
Խեղճ Կովիկ, բոլոր օր իմ ետեւէս կը վազէ կրակ,
ջուր և այլն բերելու համար. ի վերայ այսր ամե-
նայնի այս պաշտօնը լաւ կրթեց զինքը և կը
յուսամ որ քիչ ժամանակէն երեւելի ծառայ մը
կրնայ ըլլալ: Ասկէց ի դատ անտեսական գիտու-
թեան այնքան հմուտ է որ, անօթութենէ մեռնե-
լու կէտն ալ հասնի դարձեալ իր եօթն ֆոտանք
ամսականէն ստակ մը չվասնէր. այո՛ այո՛ պէտք
է որ իր գովեստը ընեմ: Հագած հագուստները՝
զօրս քսան և հինգ տարի առաջ իմ հարսանեացս
գիշերը իրեն շնորհեր էի՝ այնպէս մաքուր կը պա-
հէ որ, տասնուվեց տարուան օրիորդ մը անգամ
չկրնար պահել. և եթէ ողջ մնայ հարիւր տարի
ալ կրնայ հագնիլ: Ասոնց ամէնը մէկդի թողլով

գանք իր մէկ յատկութեանը զոր նուազ մարդիկ ունին: իր հաւատարմութիւնը կ'ուզեմ ըսել. այո՛ իր հաւատարմութեամբն է որ այսքան սիրելի եղած է ինձի: Ահա այսպիսի յատկութիւններով զարդարուած ծառայ մըն է: Սրջիւնի պէս ժրջան, ճագարի մը պէս մաքուր և շունէն աւելի հաւատարիմ:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Գ.

ԿՈՄԻԿ ԵՆ ՆՈՅՆ

Կովիկ. — (Վազեղով) Տէ՛ր, կրակ չկրցի գլտնել. սասն մէջ ծակ ծուկ չձգեցի. ամէն տեղ նաշեցի չկայ. եթէ ուզէք երթամ կրակի տեղ պողջուր բերեմ. առողջարար է:

Անտի. — Դու երթալով ապուշ կը լինիս. տեսած ունի՞ս որ ջրով սիկառա վառեն:

Կովիկ. — Զրով սիկառա մարելնին շատ անգամներ տեսեր եմ, բայց վառածնին դժբաղդաբար ո՛չ. աղէկ միտքս կը դայ. ձեր կողակիցը հողին աւանդած գիշերը, Աստուած ողորմի հողւոյն, տուփ մը լուցիկ առեր էի իր կանթիկը վառելու համար. գործս լինցնելէն յետոյ զանոնք սա գրպանիս մէջը դրի. կարծեմ թէ հոս են. (կը ֆնտռե) վասնզի ես ընտել բան մը կորուսած չունիմ, եթէ ուզէք վառեմ անա գտայ:

Անտի. — Թող կենայ Կովիկ. (ըստով) այս լուցիկները սրտիս մէջ նոր վէրքեր կը բանան. (ըռտրիւն) երջանիկ էի ես կողակցիս հետ. իսկ

երբ զինքը կորուսի, երջանկութիւնս ալ մէկտեղ կորսուեցաւ, և հիմայ այսպէս թշուա... և...

Կովիկ. — Մի լար տէր, պարսպ տեղ մի թափէք ձեր արցունքները. հիմայ աւելի երջանիկ էք, ինչու որ բոլոր օր կ'ուտէք կ'ըմպէք կը քնանաք, ասկէց անդին ինչ կ'ըջանկութիւն կ'ուզէք ունենալ. անփոյթ եղէ՛ք, անփոյթ. անցեալը մաքերնիդ բերելով ապանիդ մի թշուառացնէք ի զուր. անհող եղիւր տէր. ես ամէն բան կարգի կը դնեմ. թէ որ երթաք քիչ մը քնանաք աղէկ կ'ընէք:

Անտի. — Լաւ ըսիր երթամ քիչ մը քնանամ որպէս զի տխուր յիշատակները մտքէս ելլեն. ժամէ մը կը գամ, հոս գտնալու եմ գրեգ:

Կովիկ. — Միշտ հոս պիտի ըլլամ: (Անտի կ'երթայ, Կովիկ ակնո՛ր ետեւէն կ'երթայ միևնույն կիս դռը):

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Դ.

ԹԵՌՈՒԲԵԼԷ ԵՆ ՆՈՅՆ

Թեռփիլէ. — Ահ եթէ զինքը գտնամ բզիկ բզիկ պիտի ընեմ, ինչ ըսել է, տէր մը ամբողջ օր իր ծառան փնտռելու ետեւէ ըլլայ (դիպի Կովիկ կ'երթայ):

Կովիկ. — (Ետ կը դառնայ ու իրոքը նետ կը զարնուի) Ահ գլուխս... ո՛ւֆ... դժուար էք տէր... զի՞ս կանչեցիք աւասիկ եմ:

Թեռփիլէ. — Հո՞ս ես թշուառական. ինչ գործ ունիս հոս:

Կովիկ. — Ներկեցէ՛ք տէ՛ր. ձեր գալստեանը կ'սպասէի :

Թեոփիլի. — Տուած նամակս տեղը տարի՛ր :

Կովիկ. — Այո՛, գեղեցիկ օրիորդի մը յանձնեցի՛ր զայն. եթէ ուրիշ մըն ալ ունիք տուէ՛ք տանիմ :

Թեոփիլի. — Ո՛չ, պատասխանը առի՛ր :

Կովիկ. — Այո՛ տէր :

Թեոփիլի. — (Բարկուրեալք) Ինչո՞ւ չես տար ուրեմն :

Կովիկ. — Տալու բան չկայ տէր, պատասխանը բերնիս մէջն է : Ինձի ըսին որ նամակաւ մը ձեզ պիտոր պատասխանեն :

Թեոփիլի. — Լաւ, թէ որ նամակը բերելու ըլլան, առանց ուշանալու ինձի բեր :

Կովիկ. — Շատ աղէկ :

Թեոփիլի. — Ես երթամ Մարտիրոսայի նամակ գրելու. վասն զի շողենաւը այս իրիկուն կը մեկնի. թէ որ Երուանդը հոս գալու ըլլայ, գուրցէ իրեն թէ զինքը տեսնել կ'ուզեմ :

Կովիկ. — Քանի մը գիշեր է որ Պ. Երուանդը տեսած չեմ :

Թեոփիլի. — Ինչպէս, երէկ գիշեր հոս չէ՞ր :

Կովիկ. — Ոչ տէր :

Թեոփիլի. — Երուանդը երէկ չեկա՞ւ :

Կովիկ. — Ոչ տէր :

Թեոփիլի. — Առջի իրիկուն հո՞ս էր :

Կովիկ. — Ոչ տէր :

Թեոփիլի. — Բայց ո՞ւր է :

Կովիկ. — Ոչ տէր :

Թեոփիլի. — Ինչպէս ոչ :

Կովիկ. — Ո՞ւր ըլլալը կը հարցնէք :

Թեոփիլի. — Այո՛ :

Կովիկ. — Կարծեմ թէ... թէ... թէ... :

Թեոփիլի. — Թէ՛յ կը խմէ ի՛նչ կ'ընէ. բռէ՛

համարձակ մի՛ վարնար :

Կովիկ. — Թէ՛յ խմել չէ տէր, այսինքն օրիորդ Մարգրիտի հետ կ'անցնէ իր ժամերը, դուք զինքը նամակատուն կը խրկէք, ա՛իկայ շխտակ Մարգրիտի տուն կ'երթայ. միշտ անոր հետ կը նստի :

Թեոփիլի. — Ինչ կը նշանակէ այս ամէնը :

Կովիկ. — Այն կը նշանակէ որ կը սիրէ օրիորդ Մարգրիտը :

Թեոփիլի. — Երուանդէն այսպիսի լուր մը երբէք չէի սպասեր, ինչ և իցէ, բայց լաւ գիտե՞ս որ... :

Կովիկ. — Այսքան կ'ըսեմ որ անցեալ շաբաթ զինքը Մարգրիտի բազկացը մէջ տեսի. (Անկուսի) ուր էր թէ ես ըլլայի Երուանդին տեղ. (բարձր) այո՛ տէր հիմայ կընաք դասել :

Թեոփիլի. — Շատ աղէկ. պէտք է որ միշտ ինձի խմաց տաս ասանկ բաները. ես երթամ զինքը տեսնալու. բայց դարձած ժամանակս կ'ուզեմ որ քեզ հոս գանամ. ապա թէ ոչ բզիկ բզիկ կ'ընեմ զքեզ (կ'երթայ) :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ե .

ԿՈՄԻԿ, առանձին

Քզիկ բզիկ ընել զիս, աս ալ աղէկ. յիրաւի անասունները ինձմէ հարիւր հազար անգամ աւելի երջանիկ են: Անոնք բոլոր օր կ'աշխատին իսկ գիշերները կը հանգչին. այլ ես գիշեր ցերեկ շարունակ կ'աշխատիմ. միշտ արթուն. բնաւ հանգիստ չունիմ. հազիւ թէ մէկ տէրս կը քնանայ միւսը կ'արթննայ, մէկը կ'երթայ միւսը կը գայ. երկուքն ալ մէկգմէկու ներհակ բնութիւններու տէր. երկուքին ալ քմացը համեմատ խօսելու պարտաւոր եմ. անտանելի վիճակ. մէկը մխիթարել միւսը շողօքորթել. բայց զարմանալին ալ այն է որ հազիւ հազ կրնամ մայր մը հոգալ: Թէ որ մէկ տէր մը միայն ունենայի, մայրս անօթու-թենէ պիտի մեռնէր և այն ատեն... (կը շայ):

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Զ .

ՄԱՐԳՐԻՏ ԵՆ ՆՈՅՆ

Մարգրիտ. — Կոմիկն է... այո՛ ինքն է ինչո՞ւ կը լայ արգեօք. Կոմիկ (գլուխը դպցեղով), Կոմիկ... Կոմիկ...:

Կոմիկ. — Ա՛ն դո՞ւք էք օրիորդ:

Մարգրիտ. — Այո՛ ես եմ. ի՞նչ ունիս, ինչո՞ւ կը լաս:

Կոմիկ. — (Լաղով) Թշուառութեանս վրայ կ'ողբամ տիրուհիս. ինչ ընեմ ծառայ մ'եմ. միս մի՛նակ եմ. մխիթարիչ մը չունիմ, ս'ն անմխիթար պիտի մեռնիմ:

Մարգրիտ. — Մի՛ վախնար չես մեռնիր դու. երթամ հայրս խրկեմ որ գայ քեզ մխիթարէ:

Կոմիկ. — Չէ՛ չէ՛ չէ՛. չեմ ուզեր:

Մարգրիտ. — Շատ աղէկ. քիչ մը գնա հոսկից, վասն զի առանձին ըլլալ կը փափաքիմ:

Կոմիկ. — Լաւ երթամ. (խորշ կը պահուրսի):

Մարգրիտ. — Ուր էր թէ երուանգը չուտով հոս գար ու խօսակցէինք քիչ մը... ինչ ընեմ կը սիրեմ զինքը... բայց հայրս տակաւին չգիտեր. և թէ՛նչ միթէ պիտի բարկանայ երբ գիտնայ որ ես երուանգը կը սիրեմ. չեմ յուսար. վասն զի երուանգը ազնիւ սիրտ մը ունի և մանաւանդ թէ անդիլի ծայր սէր իմ վրաս. ոտքի ձայն կը լսեմ... ինքն է... ինչ քալուած... այո՛ չեմ խարուիր... իմ սիրելիս երուանգն է... ինչ դէմք... ինչ անուշ նայեցուածք:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Է .

ԵՐՈՒԱՆՊ ԵՆ ՆՈՅՆՔ

Երուանդ հագիւ թե կը գրկե զՄարգրիտ

Կոմիկ. — Է... է... էյ պարոն ինչ կ'ընես... ո՞ւր ենք:

Երուանդ. — Ի... ի... ի՞նչ կայ:

Կովիկ. — Ի՛նչ կը փնտաես հոս... Ինչո՞ւ կը վախցնես օրիորդը :

Երուանդ. — Զինքը վախցնելու համար չեկայ :

Մարգրիս. — Ես բնաւ չվախցայ :

Կովիկ. — Անիրաւ. օրիորդը առանձին ըլլալ կը փափաքի և դու եկեր իր հանգստութիւնը կը վրդովես. կորի՛ր... կորի՛ր կ'ըսեմ :

Մարգրիս. — Ո՛հ Աստուած... :

Երուանդ. — Մեր կորսուիմ. ի՛նչ ընեմ ապուշ է :

Կովիկ. — Օրիորդներու սիրաւ գրաւելու համար պէտք է որ քիչ մը քիթիդ բերանդ շտկես և ապա ներկայանաս անոնց. դու ապուշի մէջն ես և ի՛նչպէս կ'ուզես որ օրիորդը քեզ սիրէ... ա՛հ անիծեալ գնա՛, գնա՛ չէ նէ... :

Երուանդ. — Բայց... :

Կովիկ. — Բայց մայց չեմ հասկնար, կորի՛ր կ'ըսեմ քեզի. եթէ չկորսուիս կ'երթամ Մարգրիսի հօրը ամէն բան կը պատմեմ :

Մարգրիս. — (Առ Երուանդ) Գնա գնա ապուշ է :

Երուանդ կ'երթայ երբեմն երբեմն յես դառնալով :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ը.

ԿՈՎԻԿ ԵՆ ՄԱՐԳՐԻՍ

Կովիկ. — (Բարկուքեաւք) Աղէկ որ շուտով հասայ, և ազատեցի դձեղ : Նայէ՛ սա անբան անասունին որ հոս եկեր շոգոքորթութեամբ ձեր

ազնիւ սիրաւ գրաւել կ'ուզէ. և մանաւանդ թէ ձեր հանգստութիւնը կը վրդովէ. վասն զի ինչպէս որ ինձի ըսիք առանձին ըլլալ կ'ուզէիք : այնպէս չէ՞ տիրուհի :

Մարգրիս. — Այո՛, բայց քեզի չվերարեբեալ բաներու մէջ ինչո՞ւ կը նետուիս :

Կովիկ. — Հապա որի՞ կը վերարեբի. մինչ կը տեսնեմ որ պատանի մը հոս կը գայ և ձեզ սիրել կ'ուզէ, ի՛նչպէս կ'ուզէք որ անտարբեր մնամ, երբէք չեմ կրնար հանդիսատես լինիլ այսպիսի տեսարանի մը. իբրեւ ծառայ չեմ ուզեր որ Պ. Երուանդը հոս գայ և ձեզի հետ խօսակցի : Մի նայիք որ ծառայ մ'եմ, ասանկ բաներու բաւական տեղեակ եմ. (Վեկուսի) արդեօք ես կրնամ իրեն սիրելի մը ըլլիլ. (բարձր) ս՛հ օրիորդ. դուք ալ անանկ մէկը գտեր էք սիրելու որ չեմ կրնար հասկցնել : Տիրուհի, ձեզի երկու խօսք ունիմ բսելու. կ'ընդունի՞ք չէ նէ ոչ :

Մարգրիս. — Շուտ եղիր գուրցէ՛ :

Կովիկ. — Ինչպէս ըսեմ, քաջայերութիւն պէտք է... անկարելի բան... օՓ... զղջացայ ասանկ խօսք մը բանալուս վրայ... ա՛հ... կը դողամ... քաջայերուէ՛ Կովի՛կ... ուՓ... բուՓ... :

Մարգրիս. — Ինչո՞ւ այնքան ուՓ... բուՓ... շուտ եղի՛ր ըսէ :

Կովիկ. — Զերո՞ ունիմ, օրիորդ, ջերմ... :

Մարգրիս. — Ինչո՞ւ բժշկի մը չես երթար ուրեմն :

Կովիկ. — (Մեկուսի) Աստուած իմ քաջայերութիւն ունենալու համար բժի՛շկի երթալու եմ.

(բարձր) ս'ն օրիորդ... տիրուհիս... գիտնամ որ
չպիտի բարկանաք :

Մարգրիս. — Բայց ձանձրացուցիր զիս :

Կովիկ. — Ձեմ կրնար բսել որ...

Մարգրիս. — Ուրեմն վաղուան ձգէ' :

Կովիկ. — Ձէ' չէ' համբերեցէք բսեմ' Ըսե-
լիքս աս է որ կը սի... սի... սի... բէ... քեզ...

Մարգրիս. — Ո՞վ կը սիրէ :

Կովիկ. — (Մեկրուսի) Միայն մ գիրը մնաց
ան ալ բսելուս պէս կ'ըլլայ կը սիրեմ...մ'. քիչ մըն
ալ համարձակութիւն եղաւ գնաց. (բարձր) օ-
րիս'րդ օրիս'րդ, կը սիրեմ զքեզ : (Մեկրուսի) Ո՞ն
փրկուեցայ, այս մ գիրը շատ քրտնեցուց զիս,
վերջապէս ըսի, ի՛նչ ուրախութիւն (կը ցատկոսե) :

Մարգրիս. — Ա՛յս էք որ երկու ժամէ ի վեր
չէիք կրնար արտասանել. ես արդէն գիտեմ որ
զիս կը սիրես ինչպէս որ ծառայի մը պարտքն է
իր տիրուհին սիրել. յայտնի բան մ'է :

Կովիկ. — (Մեկրուսի) Դարձեալ սխալ հաս-
կցաւ : (Բարձր) Այդպէս սիրել չէ օրիորդ, դուք
չհասկցաք, կը սիրեմ զձեզ :

Մարգրիս. — Սիրելը քա՞նի տեսակ է :

Կովիկ. — Համբաժ չունիմ, բայց այն սէրը...
սէրը... զոր ունիմ ձեր վրայ միշտ կը տանջէ զիս :
Դու ալ զիս կը սիրե՞ս :

Մարգրիս. — (Քայլ առ քայլ կ'երթայ երբեմն
յեսս դառնալով) Անբան :

Կովիկ. — (Ետեւեւ երթալով) Օրիորդ... :

Մարգրիս. — (Կրկին) Անկի'րթ :

Կովիկ. — (Կրկին) Տիրուհիս... :

Մարգրիս. — (Կրկին) Ապո՛ւշ :

Կովիկ. — (Կրկին) Միրուհիս... :

Մարգրիս. — (Կրկին) Ապերախտ :

Կովիկ. — (Կրկին) Ծառայ մ'եմ... :

Մարգրիս. — Անասուն (կ'երթայ) :

S T U R U R Ք.

ԲԻՐԱՅ (կամաց կամաց գալով), ԿՈՄԻԿ

Կովիկ. — Թշուառութիւն թշուառութեան
վրայ : Ինչ բսել է Երուանդը հոս գայ ու իմ տի-
րուհւոյս հետը խօսի. գրկուի պագտուի, եւ այլն
և այլն : Ինչո՞ւ ձգեմ որ օրիորդ Մարգրիտը զուրիշ
մը սիրէ քանի որ ես ողջ եմ : Ի՛նչ, ծառայ լինե-
լովս մարդ չե՞մ աշխարհիս վրայ. միթէ ծառայ-
ները զգացմունք չունի՞ն, միթէ օրիորդներու վրայ
սէք չունի՞ն. մանաւանդ ինձի պէս լուսաւորեալ
ծառայ մը որ երկու տէրանց կը ծառայէ : Այո՛,
պէտք է որ ես Մարգրիտն սիրեմ, և թէ որ չյա-
ջողիմ կ'երթամ զինքս կը մեռցնեմ :

Բիրաբ. — (Խնդալով) Ո՞ւր կ'երթաս Կովիկ :

Կովիկ. — Ձգէ զիս, միշտ տանջանք, նե-
ղութիւն, վիշտ, ցաւ, ամէնն ալ իմ վրաս կը
թափթփին, աշխարհիս վրայի բոլոր գէշութիւն-
ները իմ բոլորտիքս կը պատեն. ս'ն այս կեանքը
անտանելի է :

Բիրաբ. — (Թեւեւ կը թռնէ) Ի՛նչ ունիս զա-
ւակս :

Կովիկ. — Ունեցածներս տակաւին հիմա
ըսի... :

Բիրաբ. — Անտնք կ'անցնին, բան մը չեն:

Կովիկ. — Ս,յո՛ կ'անցնին բայց ե՞րբ: Մի՛նչեւ որ անտնք անցնին իս ալ մէկտեղ պիտի անցընեն. ձգէ զիս:

Բիրաբ. — Բայց ինչո՞ւ այնքան այլայլած ես:

Կովիկ. — Ի՞նչու չպիտի այլայլիմ. չե՞ս գիտեր որ գեղեցիկ օրիորդներու տեսքը աղքատները կ'այլայլեն միշտ:

Բիրաբ. — Հետաքրքրութենէս պիտի ճաթիմ...

Կովիկ. — Մի՛ ճաթիր, համբերէ՛ բսեմ. անաբոյր սրտիս մէջ ուռեցածներս քեզի կը պատմեմ: Հարկաւ կը ճանչնաք օրիորդ Մարգրիտը, այսինքն իմ տիրոջս աղջիկը, հետեւապէս իմ տիրուհիս և վերջապէս Երուանդին սիրուհին. կը սիրեմ, զինքը բայց կը ցաւիմ որ չպիտի չկրնամ նպատակիս հասնիլ:

Բիրաբ. — Օրիորդ Մարգրիտը, տիրոջդ աղջիկը, տիրուհիդ, Երուանդին սիրուհին, բան մ'ալ չհասկցայ. ասոնց չնոսր մէկէ՞ն սիրել կ'ուզես:

Կովիկ. — Ո՛չ ս'չ. քեզի ալ խօսք հասկցնելու համար երկու շաբաթ առաջ պատրաստուելու է. օրիորդ Մարգրիտը կը սիրեմ:

Բիրաբ. — Անիկայ ալ զքեզ կը սիրէ՞:

Կովիկ. — Ոչ թէ միայն չսիրեր այլ նաեւ կ'ատէ զիս:

Բիրաբ. — Ուրեմն ինչ ատեն որ նա քեզի չսիրէր ի՞նչպէս...

Կովիկ. — Հազարումէկ հարցումներ կ'ընես. զղջացայ քեզի խօսք մը ըսելուս. եթէ անիկայ ալ իս սիրելու ըլլար գործը կը լմնար կ'երթար: Բայց ես միշտ կը պաշտեմ Մարգրիտը, ինչ ընեմ, կը սիրեմ զինքը:

Բիրաբ. — Բռնութեամբ չես կրնար սիրելի ըլլալ Մարգրիտի, նայէ որ ուրիշ կերպով իր սիրան գրաւես. ես երթամ ժամէ մը կը գամ: (Կ'երթայ):

Կովիկ սեւեկիկն դռան կրքնած կը կենայ:

S T U R U N Ժ.

ԵՐՈՒԱՆԳ, ՄԱՐԳՐԻՏ րեւ րեւի տուած, ԿՈՎԻԿ

Մարգրիտ. — Ի վերջոյ դարձեալ մէկզմէկ տեսնալու բարեբախտութիւնն ունեցանք:

Երուանդ. — Այո՛, բայց ձեր ծառան, այն ապուշը որչափ անկիրթ է, ձեր առջեւը այնքան նախատեց զիս որ, եթէ քիչ մ'ալ խօսէր ոտուրներուս տակ պիտի ճզմէի զինքը:

Մարգրիտ. — Այո, շատ անկիրթ է, և զարմանալին ալ նոս է որ իր վիճակին չնայելը և իս սիրել կ'ուզէ:

Երուանդ. — (Բարձրաձայն կը խնդայ) Հա՛... հա՛... հա՛...

Կովիկ. — Ի՞նչ է այն, դարձեալ երկուքնիդ մէկտեղ:

Երուանդ. — Այո՛ պարոն:

Կովիկ. — Տիրուհիս, չվախնաք լաւ մը ձեծեմ զինքը:

Երուանդ. — Ինչ...

Մարգրիտ. — Կորի՛ր գնա՛:

Կովիկ. — Կորսուի՞մ: (Ներսեկն Կովիկը կը կանչեն):

- Մարգրիս. — Հայրս է:
- Կովիկ. — Այս ինքն է:
- Ներսէն. — Կովի'կ. Կովի'կ:
- Երուանդ. — Ի՞նչ ընեմ:
- Կովիկ. — Գնանին տակ անցի'ր:
- Մարգրիս. — Փախի'ր:
- Երուանդ. — Համբոյր մը:
- Ներսէն. — Կովի'կ. Կովի'կ:
- Կովիկ. — Տէ'ր, տէ'ր:
- Մարգրիս. — (Առ Երուանդ) Գնա:
- Երուանդ. — Եկուր մէկզմէկ գրկենք:
- Մարգրիս. — Ատենը չէ... դնա':
- Կովիկ. — Յարմար ատենն է. ես ալ նոս եմ գրկուի'նք, պագտուի'նք:
- Ներսէն. — Կովիկ:
- Կովիկ. — Տէր:
- Երուանդ. — Երթամ (կ'երթայ):
- Մարգրիս. — Գնա':
- Ներսէն. — Կովի'կ:
- Կովիկ. — (Իռուղ կը բանայ) Տէր աւասիկ եմ (կ'երթայ):

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Ա.

ԱՆՏՅՈՒՆ, ՄԱՐԳՐԻՍ

- Անտոն. — Դ՞ու՛ւ ես Մարգրիս, ինչ կ'ընես հոս:
- Մարգրիս. — Աւատուընէ ի վեր խուցիս մէջ նստելէն ձանձրացայ, քիչ մը դուրս ելայ որ զուարճանամ:

- Անտոն. — Շատ աղէկ, Կովիկը ո՞ւր գացեր է:
- Մարգրիս. — Չգիտեմ. բայց այն Կովիկը... այն կոպիտը...
- Անտոն. — Ի՞նչ է:
- Մարգրիս. — Շատ ապուշ է, կամակոր է. ինչ որ ըսեմ դէմ կը կենայ, ամէն բանի կը խառնուի, երբեմն երբեմն ալ անանկ պատասխաններ կը տայ որ կը վախցնէ զիս. արջու պէս կը խօսի, իշու պէս կը պոռայ: Շատ կը վախնամ իրմէ:
- Անտոն. — Չէ, չեմ հաւատար այդ խօսքերուդ, չեմ յուսար որ Կովիկը այնչափի գազանաբարոյ ըլլի. շատ աղէկ ծառայ մ'է, մանաւանդ թէ սրամիտ է. բայց դուք ինչո՞ւ համար իրմէ այսքան դժգոհ էք:
- Մարգրիս. — Հայր իմ, ձեր անջեւը ոչխարի մը պէս է. բայց երբ դուք կ'երթաք գայլի կերպարանք կ'առնու: Անցած օրը խեղճ մայրը եկեր էր զինքը տեսնալու, անանկ գազանաբար վարուեցաւ հետը որ խեղճ մայրը սկսաւ լալով սղբալ: Անօգուտ մարդ մ'է, իրեն ալ օգուտ մը չունի, վերջապէս այլանդակ մէկն է, և թէ որ ասանկ երթայ մեր պատիւն ալ պիտի արատէ:
- Անտոն. — Մի վախնար աղջիկս, իր դործերը ծանօթ են ինձի և չեմ յուսար որ այնչափ վատ ըլլայ որչափ որ դուք կ'ըսէք: Շատ կը սիրեմ զինքը և կ'ուզեմ ինձի փեսայ ընել:
- Մարգրիս. — Ի՞նչ կը լսեմ:
- Անտոն. — Շատ խելացի ծառայ մ'է և քեզի յարմար ամուսին մը, այնպէս չէ:
- Մարգրիս. — Հայր իմ, ի՞նչպէս կրնայ ըլլիլ որ ես այն կոպիտին հետ...

Անտոն. — Կոպիտին հետ չէ Կոմիկին հետ կ'ըսեմ:

Մարգրիտ. — Անկարելի բան մ'է ինձի համար, ես Երուանդը կը սիրեմ:

Անտոն. — Ա՛յս էր ուրեմն Կոմիկէն դժգոհ ըլլալուդ պատճառը...

Մարգրիտ. — Ձէ հայր իմ չէ:

Անտոն. — Հասկցայ, ասոր վրայ երկարօրէն կը խօսինք, երթանք ճաշելու (կ'երթան):

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Բ.

ԵՐՈՒԱՆԳԻ առանձին

Չկրցի գոնէ բոլորէ մը իրեն հետ խօսիլ. ինչ դժբաղդութիւն, կարծեմ թէ հայրը չհաւանիր որ իր աղջիկը սիրեմ, հայր մը որ իր աղջկանը զուարճութեանը կը նախասնձ, աղէկ որ ես հայր չունիմ: Մարգրիտ... ինչ անուշ անուն, կը սիրեմ այս անունը ինչ ընեմ, բայց Կոմիկը, (Կոմիկ մօրը հետ կը մտնէ) այն գազանը, անասունը, էջը, աւանակը...:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Գ.

ԿՈՄԻԿ, ԲԻՐԱՅ, ԵՐՈՒԱՆԳ

Կոմիկ. — Պարտն որի՞ համար են այն ախաղոսները:

Երուանդ. — Ձեզի համար չէ:

Բիրաբ. — Ուտուելո՞ւ բան է ինչ է. փորս սրչափ անօթի է:

Կոմիկ. — Պարտն եթէ կ'ուզես օրիորդ Մարգրիտը սիրել պէտք է որ զիս մեծարէք որպէս զի ձեզի հանգիստ թողում:

Երուանդ. — (Գետնէն բարեւելով զԿոմիկ) Այո՛ միշտ կը մեծարեմ զձեզ: (Մեկուսի) Օրիորդ մը սիրելու համար աւանակ մը մեծարելու եմ:

Կոմիկ. — (Մեկուսի) Մարգրիտի անունը լսելուն պէս ինչպէս կակուղցաւ. այո՛, բայց Մարգրիտն ես ալ կը սիրեմ:

Բիրաբ. — (Իւրովի) Զաւակս այս աստիճան հասեր է:

Երուանդ. — Ի՛նչ ազնիւ սիրտ ունիք պարտն Կոմիկ, ինչո՞վ կրնամ ձեզի ծառայութիւն մը ընել հրամայեցէ՛ք որ կատարեմ:

Կոմիկ. — Ինձի մեծ ծառայութիւն մը ըրած կ'ըլլաք եթէ քիչ մը մեզ մի՛նակ ձգէիք:

Երուանդ. — Շատ աղէկ (կը բարեւե կ'երթայ):

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Դ.

ԿՈՄԻԿ ԵՆ ԲԻՐԱՅ

Կոմիկ. — Տեսա՞ր մայրս, ի՛նչպէս պատուել կուտամ ինքզինքս:

Բիրաբ. — Ես ալ այն կը դիտէի, գիտնալ կ'ուզեմ թէ ինչու համար այսքան պատիւ կ'ընէ քեզի:

Կոմիկ. — Վասն զի պատուոյ արժանի եմ,

այս պարոնը որ զնաց միշտ հոս կը գայ ու օրիորդ Մարգրիտն կը վնասէ հետը խօսակցելու համար. բայց ես հանդարտ չեմ թողուր զերեսնք, քանզի ես ալ կը սիրեմ Մարգրիտը և իրաւունք ալ ունիմ վասն զի իմ տիրութիւն է անիկայ: Այս խօսքերը մէկզի թողունք և մեր տունը երթանք ուտենք ըմպենք զուարճանանք, ի՞նչ կայ ուտելիք: Բիրաբ. — Մեր տունը ուտելիք հացէ ուրիշ գրեթէ բան մ'ալ չունինք, վաղը իրիկուն կ'ուտենք:

Կովիկ. — Ազէկ գաղափար, թէ որ վաղը մնանինք ինչպէս պիտի ուտենք, չէ՛ չէ՛, երթամ տէրերուս տուներէն ուտելիք առնեմ ու երթանք ուտենք (քեր քերի կը քան կ'երթան):

ՎԵՐՋ Ա. ԱՐԱՐՈՒԱԾՈՅՆ

ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԳ

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ա.

ԿՈՄԻԿ, ԲԻՐԱԲ

Կովիկ. — (Կը քաշկոսէ զԲիրաբ) Եկո՛ւր, եկո՛ւր: Բիրաբ. — Հանդիստ թող զիս:

Կովիկ. — Բայց եկո՛ւր նստինք որ կերածնիս մարտեցնենք:

Բիրաբ. — Ձգէ՛ որ նստիմ:

Կովիկ. — (Արտոի մը վրայ կը նստեցնէ մայրը) Մայրիկ, կենացս մէջ ասանկ ուրախ գիշեր մը անցուցած չէի:

Բիրաբ. — Դէմքերնուդ վրայ կը փայլի ունեցած ուրախութիւննիդ, բայց թէ որ տէրդ գայ ու քեզի այսպէս զուարթ տեսնէ ի՞նչ կ'ըսէ:

Կովիկ. — Ո՞ր տէրս:

Բիրաբ. — Քանի՞ տէր ունիս:

Կովիկ. — Երկու, երկու:

Բիրաբ. — Տարօրինակ բան մ'ալ այս է:

Կովիկ. — Կը սխալիք մայրիկ. ես մարդ տեսեր եմ որ տասը ծառայ ունի. ես որ երկու տէր ունիմ տարօրինակ բան է, չէ չէ...:

Բիրաբ. — Եթէ իմանան քու տէրերդ որ երկու զատ զատ մարդիկներու կը ծառայես ի՞նչ կ'ըսեն:

Կովիկ. — Ես յերաւի երկու տէր ունիմ,

բայց թէ որ երկուքը մէկզմէկու հետ խառնեմ հազիւ թէ ամբողջ տէր մը կրնամ կազմել :

Բիրաբ. — Շատո՞նց ի վեր է որ երկու տէր ունիս :

Կովիկ. — Այո, մէկը շատ հին է, պապէս մնալ-ցած. իսկ միւսը նոր և Մարգրիտի հայրն է :

Բիրաբ. — Խեղքս չհասնիր. բայց...

Կովիկ. — Մի վախնար մայրիկ. անանկ մէկ վարպետութեամբ մը կը ծառայեմ որ ոչ մէկը և ոչ միւսը կրնան բան մը հասկնալ. նայէ՛ ինչ կ'ընեմ. մէկը կը քննացնեմ միւսը կ'արթնցնեմ. մէկուն այս՝ կ'ըսեմ և միւսին ոչ. վերջապէս չեմ ձգեր անանկ ժամ մը յորում երկուքն ալ զլիս կանչեն. բայց ինչո՞ւ համար երկարօրէն ասոնց վրայօքը խօսիլ, գանք մեր կերակուրներուն վրայ : Ի՞նչ անուշեղէններ էին որ կերանք, թագուհիներու արժանի խմորեղէններ, ս'հ երբէք չպիտի մոռնամ հաւկիթով շինուած շաքարեղէնները որոնք բերնիս մէջ կարծես թէ սասի պէս կը հալէին. բայց այն գինին, ս'ըջափ ուրախ կ'ընէ եզեր մարդըս. եթէ հարուստ մէկն ըլլայի, զուարթ ըլլելու համար ամէն օր առտունէ մինչև իրիկուն գինի կը խմէի : Այս Պօտօցի գինին մարդս կը քաջալերէ գիտէ՞ք : Չեմ գիտեր բայց գինի չսմամ ինքզնիքս հիմակուան պէս քաջասիրտ չէի գտնար. (Թեոփիլէ կը մտնէ) Ի՞նչ ցնծութիւն. (ուզգևակի) Ի՞նչ ուրախութիւն. եթէ այս միջոցին օրիորդ Մարգրիտը գէմս ելլէ, իսկոյն վեզը կը պլլուիմ, համբոյրներ կ'առնում իր վարդակարմիր աչտերէն (սերը կը տեսնէ) և... և... և...

Բիրաբ. — Ինչո՞ւ չես շարունակեր :

Կովիկ. — Բաջալերութիւնս կորուսի :

Բիրաբ. — Ի՞նչ է :

Կովիկ. — Լռէ՛ :

Բիրաբ. — Լռէ՛, ըսէ՛ :

Կովիկ. — Տէ՛րս է ան՛րս է :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Բ.

ԹԵՈՓԻԼԷ ԵՒ ՆՈՅՆԲ

Թեոփիլէ. — Այս օրքան ուրախ կը տեսնեմ զքեզ Կովիկ :

Կովիկ. — Տէ... տէ... տէ... ու :

Բիրաբ. — Անանկ խոժոռադէմ մէկն է որ զաւակս վախցուց և լեզուն կորոյս :

Թեոփիլէ. — (Բարկուքեակը) Ի՞նչ կայ, ինչո՞ւ պապանձեր ես :

Կովիկ. — Տէ... տէր... պա... պա... պա... տիւ ունիմ ձեզի ներկայացնելու իմ մէկ հա... հա... հատիկ մա... մա... մայրս :

Թեոփիլէ. — Տիկին ձեր զաւակն է այս :

Բիրաբ. — Այո՛ պարօն :

Թեոփիլէ. — Բայց քեզի համանիր :

Բիրաբ. — Ոչ. իրեն կը նմանի :

Թեոփիլէ. — Ինչո՞ւ չես պատասխաներ :

Բիրաբ. — Վասն զի կարողութիւն չունի :

Կովիկ. — Տէր պատասխանելու բան մը չկայ :

Թեոփիլէ. — Բեզի կը հարցնեմ թէ ինչո՞ւ այնչափ այլայլած ես, պատճառը ըսէ՛ :

Կովիկ. — Պատճառը այն է որ ուրիշ ան-
գամներ երբ զիս կանչելու ըլլայիք իսկոյն կը
պատրաստուէի ձեզի պատասխանելու. բայց այս
անգամ յանպատրաստից զիմացս կլաք և ըսելիքս
մոռցայ :

Թեոփիլի. — Այսքան վախկո՞տ ես :

Կովիկ. — Ձեր կերպարանքը չգիտեմ թէ ինչ
չո՛ւ համար այսչափ վախ տուաւ ինձի :

Բիրաբ. — (Մեկրուի) Թէ որ արջ մը ըլլար
զաւակս այսքան չէր վախնար :

Թեոփիլի. — Ձեմ՝ ուզեր որ զիմացս կլած
ժամանակդ ասանկ տեսնամ քեզի. կ'ուզեմ որ
համարձակ ըլլաս և ամէն հարցումներուս շուտով
պատասխանես, ապա թէ ոչ կը վճռեմ զքեզ :

Կովիկ. — Ձէ... չէ տէր, միշտ համարձակու-
թեամբ պիտի պատասխանեմ :

Թեոփիլի. — Երուանդը տեսա՞ր :

Կովիկ. — Այո՛ տէր :

Թեոփիլի. — Ո՞ւր :

Կովիկ. — Ի գոգն Մարգրիտի :

Թեոփիլի. — Խեղճ տղայ. բոլոր իր ստաց-
ուածքը վտանգի մէջ կը դնէ Մարգրիտի համար,
չա՞տ կը սիրէ Մարգրիտը :

Կովիկ. — Ի՞նչ կ'ըսէք տէր. Մարգրիտի վրայ
ուռնեցած սէրը այնպիսի սաստիկութեամբ բորբոքած
է իր սրտին մէջ զոր մարելը անհնար է :

Բիրաբ. — Այո՛, զաւակս իրաւունք ունի.
վասն զի մենք խմելու անգամ ջուր չենք կրնար
գտնել :

Կովիկ. — Դո՞ւ ինչ կը ծախես :

Թեոփիլի. — Ես ալ գիտեմ ասանկ ըլլալը :

բայց ի՞նչ ընելու եմ զինքը սիրոյ ճիրանէն ազա-
տելու համար. վասն զի կը սիրեմ զինքը, եղբոր-
որդիս է. մինչդեռ եղբայրս հոգին աւանդելու
վրայ էր. իր դպրոցուն ձեռքը ընկնելը զիս
զրկեց ու ըսաւ թէ անա քեզի կը թողում իմ եր-
ուանդս. ես ալ երգում սուսի որ մինչև որ մեռ-
նիմ Երուանդին վրայ հոգ տանիմ. բայց ի՞նչ ընե-
լու եմ այսպիսի պարագայի մը մէջ : Ի՞նչ խելք
կը տաս ինձի Կովիկ :

Բիրաբ. — (Մեկրուի) Չաւակս խելք տալու
ալ սկսեր է : Աստուած հասն ըլլայ :

Կովիկ. — Ի՞նչ խելք կրնամ տալ, մինչև որ
Երուանդի սրտին մէջ ուռնեցած սէրը իմ սրտիս
մէջ չփոխադրենք անկարելի բան է որ կարենանք
Երուանդը ազատել :

Թեոփիլի. — Ի՞նչ ըսել կ'ուզես :

Կովիկ. — Ձեզի հաւատարիմ ըլլալս յայտնե-
լու համար, ի՞նչ ընեմ, ես պիտի ստիպուիմ Մար-
գրիտն սիրել որպէս զի Երուանդը ազատի : Եւ
այս բանիս համար ժամ առաջ ձեռնամուխ ըլլա-
լու ենք. վասն զի Երուանդը քանի մը շարաթէն
կրնայ գերեզման իջնալ :

Թեոփիլի. — Ի՞նչ կ'ըսես :

Կովիկ. — Այո՛ տէր. ես չատ ջանացի Եր-
ուանդը համոզելու, իսկ նա Մարգրիտը յիշելուն
պէս խելքը կը կորսնցնէ և... :

Թեոփիլի. — Ուրեմն կարելի եղածին չափ
կ'աշխատիմ ես զինքը Մարգրիտի գրկէն յափըշ-
տակելու : (Բարկոռքեաւր) Երթամ զինքը առնեմ
ու տանս մէջ բանտարկեմ, Մարգրիտն ալ խոյ-
տառակ բնեմ... բայց... անգթութիւն մըն է...

որքան անապոստոսն մէկը ըլլալու է որ կարենայ երկու վտփկամանունը էակներու հետ ասանկ գազանաբար վարուիլ : Չէ' . . . չէ երթամ Պ. Անտօնի նամակ մը գրեմ և հասկցնեմ իրեն ամէն բան . անիկայ այ իր կոզմէն պէտք եղած անօրէնու թիւնները կատարէ և ասանկով կրնանք երուանդը ազատել . մնաք բարով : տիկին . դու այ հաստատէ որ նամակը առնես տանիս : (Կ'երթայ) :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Գ .

ԱՆՏՅՈՒՆ, ԲԻՐԱԲ, ԿՈՄԻԿ

- Անտոն յիսի մը կրքեղով կամաց կամաց կը գայ
- Կոմիկ . — Առ միւսն այ :
- Բիրաբ . — Այն է միւս տէրդ :
- Կոմիկ . — Այո :
- Բիրաբ . — Երկուքն այ մէկզմէկէ ցած :
- Կոմիկ . — Չէ ասիկայ միւսէն բարձր է :
- Բիրաբ . — Ես երթամ, ինչո՞ւ իս սպասեցնել կը տաս , կը վախնամ աս մարդէն :
- Կոմիկ . — Կայնէ ասոր այ ներկայացնեմ զքեզ :
- Անտոն . — Միշտ անհանգիստ միշտ հիւանդ .
- Ի՞նչ պիտի ըլլի վիճակս : Հո՞ս ես Կոմիկ :
- Կոմիկ . — Այո տէր :
- Անտոն . — (Կը նստի) Անկողինէն հիմայ ելայ . շատ տկար եմ . չգիտեմ թէ պատճառը ինչ է : Լուր մը ունի՞ս :
- Կոմիկ . — Ոչ լուր ունիմ և ոչ մուր , միայն

- մայր մը ունիմ որ պատիւ յանձին կը համարիմ զայն ներկայացնելու ձեր մեծութեանը :
- Բիրաբ . — Բարի լոյս պարօն :
- Անտոն . — Աստուծոյ բարին տիկին . ի՞նչ պէս էք :
- Բիրաբ . — (Առ Կոմիկ) Ի՞նչ բան :
- Կոմիկ . — (Բարկաբեանի) Աղէկ եմ չըսե՞ս :
- Բիրաբ . — Աղէկ եմ :
- Կոմիկ . — Օ՛չ , այսչափ տարիներէ ի վեր միայն բարի լոյս մը սորվեր ես . ես այ ամէն տեղ քեզ կը գովեմ ըսելով թէ իմ մայրս ուսումնական է , ճարտասան է և դուն . . . :
- Բիրաբ . — Երկար կ'ընես Կոմիկ , ահա ըսի որ աղէկ եմ :
- Անտոն . — (Առ Բիրաբ) Ի՞նչ կը խօսիք մէկզմէկու հետ :
- Բիրաբ . — (Առ Կոմիկ) Ի՞նչ բան :
- Կոմիկ . — Տէր , լուսահողի հօրս համար կը խօսինք :
- Անտոն . — Աղէկ ատեն գտեր էք : Ի՛նչ մը առաջ Մարգրիտի հետ էի և քու վրայօք շատ զանգատներ կ'ընէ . կրնա՞ս ըսել ինձի պատճառը :
- Կոմիկ . — (Մեկուսի) Միշտ պատճառ կը հարցընէ : (Բարձր) Պատճառը այն է որ չեմ ձգեր զինքը անձանօթ երիտասարդներու հետ խօսակցիլ :
- Անտոն . — Որո՞ւ հետ կը խօսակցի :
- Բիրաբ . — (Առ Կոմիկ) Ես երթամ :
- Կոմիկ . — (Առ Բիրաբ) Կայնէ :
- Անտոն . — Բայց ի՞նչ երկար խօսք է որ լմնաւ լիք չունի , կը բարկացնէք զիս , առաջ իմ հար-

ցումներու պատասխան տուր և վերջը խօսէ մօրդ հետ :

Բիրաբ. — (Առ Կովիկ) Երթամ երթամ :

Կովիկ. — Լռէ :

Անսօն. — Չըսես որո՞ւ հետ կը խօսի :

Կովիկ. — Երուանդին հետ, շատ կը սիրէ

Երուանդը. միշտ անոր վրայ կը խորհի, անոր վրայ կը խօսի. գրեթէ անոր համար կ'ապրի. եկո՞ւ տե՛ս որ Երուանդը չսիրեր զինքը :

Անսօն. — Երուանդը չսիրէ՞ր Մարգրիտը :

Կովիկ. — Ոչ, մանաւանդ թէ կ'ատէ :

Անսօն. — Ուրեմն ճար մը մտածելու եմք Մարգրիտը ազատելու համար :

Կովիկ. — Քիչեր ցորեկ մտածմունքս այն է. բայց բան մը չկրցի գտնալ : Դուք որ իր հայրն էք, Մարգրիտը մեկուսի առնելու էք, և իրեն խրատ տալու էք որ այսպիսի տղայական զուարճութիւններէն ետ քաշուի. իսկ եթէ մէկը սիրել կ'ուզէ, ահա ես պատրաստ եմ. քանի որ Երուանդը չսիրեր զինքը, ձեր ազջիկը թշուառութեան վիճը կ'իյնայ և կը տկարանայ օր քան զօր. վասն զի ինչպէս որ կ'ըսէին նախնիք, սէրը երկու կողմէն ըլլալու է : Ահա իմ խորհածս և գտածս :

Անսօն. — Բայց Մարգրիտը կ'ուզէ՞ քեզ սիրել :

Կովիկ. — Ինչո՞ւ համար չպիտի ուզէ : Ես մարդ չեմ :

Անսօն. — Դու ալ մարդ ես, բայց...

Կովիկ. — Տէր, ես ձեր ազջկանը բարութիւն մը ընելու համար յանձն կ'առնում այսպիսի ծանր պաշտօն մը. եթէ չէք ընդունիր... դուք գիտէք...

Անսօն. — Ինչպէս կրնայ ըլլալ որ Երուանդը իմ ազջիկս չսիրէ, անցեալ օր զինքը տեսի և այնչափ քաղաքավարութեամբ վարուեցաւ. հետս, ինչպէս որ ծառայ մը կ'ընէ իր տիրոջը :

Կովիկ. — Չեղի հետ քաղաքավարութեամբ վարուիլը երբէք չ'արգելուր որ ձեր ազջիկը ատէ :

Անսօն. — Ուրեմն բան մը խորհինք որ...

Բիրաբ. — Ես ալ կը խորհիմ քիչ մը :

Կովիկ. — Քարեկամներու ալ կ'ըսեմ թո՛ղ անոնք ալ քիչ մը մտածեն :

Անսօն. — Այո՛. (առ Կովիկ) դուն գնա Երուանդը ինձի կանչէ :

Կովիկ. — Շատ ազէկ տէր (կ'երթայ) :

Անսօն. — Դու ալ գնա Մարգրիտը կանչելու :

Բիրաբ. — Լաւ. ծառայ եմ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Դ.

Ա Ն Տ Օ Ն

Անսօն. — Տարօրինակ բաներ, Մարգրիտը իր հոգին կու տայ Երուանդի համար և Երուանդը իր ատելութիւնները Մարգրիտի համար. անհաւատալի դէպք : Բանի մէջ բան կայ : Ինչ որ ըլլայ հարկաւ ետքէն պիտի հասու ըլլամ : Հիմա երկուքն ալ կը գան և կը խօսիմ իրենց հետ. ահա Երուանդը կը գայ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ե.

ԵՐՈՒԱՆՈՒ ԵՆ ԿՈՅՆՔ

Երուանդ. — Ծառայ եմ տէ՛ր :

Անիօն. — Շատ կը բաղձայի ձեզի հետ առանձին տեսութիւն մը ընկու :

Երուանդ. — Ծնորհակալ նմ :

Անիօն. — Նախ ձեզի բան մը պիտի առաջարկեմ որուն ոչ չպիտի ըսէք :

Երուանդ. — (Մեկուսի) Արդեօք Մարգրիտը ձեռքէս առնէ պիտի : (Բարձր) Տէր խօսեցէք :

Անիօն. — Ընտանիքի մը երջանկութիւնը պիտի խօսվէք եթէ առաջարկելիքս չընդունիք : Իմ ազջիկս Մարգրիտը . . .

Երուանդ. — (Մեկուսի) Ես գիտէի որ նորա համար պիտի խօսի, ի՛նչ պիտի ըսէ արդեօք :

Անիօն. — Գիտէք որ ձեր վրայ սաստիկ սէր ձգած ըլլալուն ըրածը չգիտեր, և դուք պարոն կը մերժէք իւր սէրը :

Երուանդ. — Ե՛ս, ոչ երբէք, ի թող որ սրտէ կը սիրեմ զինքը :

Անիօն. — Բայց կոմիկը ինձի ըսաւ որ դուք չէք սիրեր զինքը :

Երուանդ. — Խաբեր է ձեզ, այն ձեր ծառան Մարգրիտը ինձի հետ տեսնալուն պէս առիւժ կը կարտի և չիժողուր որ խօսակցինք, կը սիրեմ Մարգրիտը և սիրելէն չպիտի դադրեմ :

Անիօն. — Կոմիկը ասանկ բաներ ընէ, ընաւ չէի յուսար :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Զ.

ՄԱՐԳՐԻՏ ԵՆ ԿՈՅՆՔ

Մարգրիտ. — (Հօրը ձեռքը պագնելով) Հայր :

Երուանդ. — (Մարգրիտի ձեռքը պագնելով)

Օրբորդ :

Անիօն. — Ի՛նչ կ'ըսես Մարգրիտ, կը սիրե՞ս

Երուանդը :

Մարգրիտ. — Ո՛հ, (Երուանդի վիզը պղտելով)

կը սիրեմ Երուանդը :

Երուանդ. — Տէր, (ի ծունկի իջակե) վերջ առը մեր թշուառութեանց :

Մարգրիտ. — Հայր, (ի ծունկի իջակե) կարելի եղածին չափ շուտ :

Անիօն. — Ելէք անմեղ էակներ, (առ Երուանդ) քեզի կը տամ Մարգրիտը, քուկդ է :

Մարգրիտ. — Ինչ երջանկութիւն :

Երուանդ. — Անյուսալի էր այսքան շուտ :

Այն գազան կոմիկը որ կ'ուզէր մեզ գատել, մեր ժամ առաջ միանալուն պատճառ եղաւ :

Անիօն. — Այո, եթեմ զինքը գտնամ և ազէկ մը ձեռնէն զինի վռնտեմ զինքը. չար ծառայ, (ձեռքերէն կը բռնե) եթեմք գաւկըններս մէկտեղ, ձեզի ալ կը հրամայեմ որ կոմիկը տեսնայնուդ պէս չարաչար պատժէք զինքը :

Մարգրիտ. — Ի՛նչ ուրախութիւն :

Երուանդ. — Ո՛ սէր . . . : (Կ'երթան) :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Է .

Կ Ո Մ Ի Կ

Կոմիկ. — Ծամեղով եւ ձեռքը փեռեի աւելով մը կ'աւրէի Աղէկ ճամբայ բանեցուցի Երուանդը Մարգրիտէն զատելու համար. մէկ տէրս մէկ կերպով համոզեցի միւսը ուրիշ կերպով. կը յուսամ որ պիտի յաջողիմ : Ինչ երանութիւն ինձի համար որ 30 տարիէ ի վեր ծառայութեան փափուկ պաշտօնը կը վարեմ, և յիմայ Մարգրիտն ինձի կ'նստեման պիտի առնուի : Երուանդի համար բաւական զրպարատութիւններ գիշացի Անտօն տիրոջս. Թէոփիլէ տիրոջս ալ Մարգրիտը բամբասեցի. հիմա երկու կողմն ալ պիտի դատէ որ Մարգրիտն ես առնեմ, ըզձայի դատ : Եթէ Մարգրիտն իս սիրելու հաւանի (միշտ աչեղով), այն ատեն բազմոցներու վրայ պիտի նստիմ Մարգրիտն ալ քովս. մայրս ալ մէկ կողմս (կը ցասի). ինչ ուրախութիւն : Միայն թէ Երուանդը ինձի հետ պիտի թշնամանայ, հոգ չէ. բաւական է որ Մարգրիտը ատէ զինքը. գեղեցիկ օրիորդի մը ամուսին ըլլալու համար հարկաւ սխերիմ մը պիտի ունենայի. այս բնական է. թող այն ալ Երուանդը ըլլայ : Ո՞վ գիտէ թէ որչափ նախատուեցաւ խեղճը. տէրս տակաւին նամակը չառաւ, եթէ առնէ կարգայ զայն աւելի պիտի սրբողի Երուանդի դէմ : Խեղճ Երուանդ, կը ցաւիմ զինքը. եթէ իմանայ որ Մարգրիտը ես պիտի առնեմ որչափ պիտի յուսահատի սրգեօք :

այն ատեն ալ ես ոտք կ'ելլեմ և իմ մայրս իրեն կու տամ. ինչ կ'ուզէ տակաւին, ինձի ալ հայր էլ ըլլայ : Պատրաստ զաւակ մը գտնալը ամէն մարդուն բազմը չէ. մայրս ալ գեղեցիկ կնիկ մ'է (միշտ կ'աւրէի), միայն թէ քիչ մը քիթը մեծ և ճակատը դուրս ելած է. քիթն մեծութիւնը վրաս մը չի տար իր գեղեցիկութեանը : Շատ խելացի է միայն թէ խելք չունի. վերջապէս ճարտասան կնիկ մըն է, բայց ինչ բնէ խեղճը որ խօսիլ չգիտեր. բայց կը սորվի, տակաւին սղախի է, դեռ երէկ յրացուց իր վախճաններորդ տարին : Բայց հիմայ իմ հարսանիքիս վրայ խորհիմ և ապա մօրս վրայ : Բազմոցները աղէկ մը սրբեմ որ տիրոջս աչքը մանամ. մէկը կը գայ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ը .

Թ Ե Փ Ո Ւ Ի Լ Է Ե ւ Ն Ո Յ Ն

Թեոփիլէ. — Կնեցուցի նամակը. ամէնն ալ մանրամասնաբար գրեցի և կը յուսամ որ Պ. Անտօնը իր տունը չընդունիր ասկից ետքը Երուանդը :
Կոմիկ. — Շատ աղէկ տէր. նամակը հիմայ կը տանիմ :

Թեոփիլէ. — Մի ուշանար որ ժամ առաջ զատեմ առնեմ Երուանդը. բնաւ զինքը չտեսայ այսօր. Մարգրիտի հետ ըլլալու է դարձեալ :

Կոմիկ. — Այո տէր միշտ մէկտեղ են :

Թեոփիլէ. — Այն անառակ աղջիկը խեղճ տղուն կորստեանը պատճառ պիտի ըլլայ :

Կովիկ. — Հոգ մի ընէք տէր, այս նամակաւ կրնաք յաջողիլ :

Թեոսիիլէ. — (Նարեակը սեղանի վրայ կը ձգե) Նամակը հոս կը ձգեմ առանց ուշանալու տար (կ'երթայ) :

Կովիկ. — Շատ աղէկ տէր :

S E S U R A N Թ.

ԵՐԲԱԲ ԵՆ ՆՈՅՆ

Բիրաբ. — Դարձեալ գործի վրայ ես :

Կովիկ. — Ե՞րբ դատարկ տեսար զիս :

Բիրաբ. — Ի՞նչ լուր ունիս :

Կովիկ. — Բերկրայի լուրեր ունիմ քեզի հաւ զորդեղու. Մարգրիտն ինձի կ'նութեան պիտի առնուի, Երուանդն ալ հայր :

Բիրաբ. — (Զարնակիով) Երուանդը հայր :

Կովիկ. — Այո՛, այո՛, հայր պիտի ըլլայ ինձի. չե՞ս ուզեր :

Բիրաբ. — Բայց ի՞նչպէս :

Կովիկ. — Մ'Ք երկար կ'ընես... քու էրիկդ պիտի ըլլայ :

Բիրաբ. — Կը հաւանի՞ արդեօք. եթէ ընդունի զիս կ'նութեան գէշ չըլլար : Բայց ի՞նչպէս յուսամ, վասն զի ես ծեր եմ :

Կովիկ. — Ինչ վրաս ունի. Երուանդը արդէն հնութիւնը շատ կը սիրէ. դու ալ չի՞ն ես, ահա կ'երթայ կը լիննայ :

Բիրաբ. — Կնիկներուն հիներն ալ տակաւին պատիւ ունին եղեր :

Կովիկ. — Անշուշտ :

Բիրաբ. — Գէշ չպիտի ըլլայ, խելքս հասաւ :

Կովիկ. — Առաջ ես Մարգրիտը առնեմ, ետքն ալ դու Երուանդին հետ կը կաբգուխս : Հարսաննաց համար գնա անուշեղէններ ծախուաւ, որպէս զի դու ալ քու կողմէդ Մարգրիտի ընծայ մը ըրած ըլլաս :

Բիրաբ. — Շատ աղէկ ես կրթամ առնելու. բայց իմ գործս ալ լինցուր :

Կովիկ. — Հոգ մի ընէր :

Բիրաբ. — Ինչ գիտնամ, նայինք, մեծ է զօրութիւն Աստուծոյ (կ'երթայ) :

S E S U R A N Ժ.

ԱՆՏՈՆ, ԵՐՈՒԱՆԳ ՄԱՐԳՐԻՏ ԲԵՆ ԲԵԼԻ ՏՈՒՄ, ԵՆ ՆՈՅՆ

Կովիկ. — Ի՞նչ կը տեսնեմ, Մարգրիտը Երուանդին թեւը մտած : Ա՛հ սա որքան թշուառ եմ ես :

Անտոն. — (Առ Կովիկ) Անիծեալ քեզ մինչեւ չիմայ հաւատարիմ ծառայ մը կը ճանչէի. բայց չիմայ ամէն գործերուդ հասու ըլլալով խմացայ որ վատթարին մէկն ես :

Մարգրիտ. — Քանի որ կը յիշեմ ինձի ըրածները, այնպէս կուգայ ինձի որ առնեմ զինքը գազաններու առջեւը նետեմ :

Երուանդ. — Բայց ինձի բրածնները, ա՛հ թըշուառակախն երկու կտոր ալ ընեմ քեզ դարձեալ չեմ կշտանար :

Կովիկ միշտ շուն, աւելը ձեռքէն կ'իյնայ

Անտոն. — Անխիդճ մարդ, ասանկ դաղտնի դարան կը լարես երկու անմեկ էակները կորսընցընելու համար :

Մարգրիտ. — Այո հայր :

Երուանդ. — Եթէ մի ըստ միովէ պատմելու ըլլանք իր գազանային վարքը շարթուան մէջ հազիւ կրնանք լինցնել :

Կովիկ. — (Մեկուսի) Որչափ ալ բարեկամ ունիմ :

Անտոն. — Ինչո՞ւ լուռ կը կենաս :

Կովիկ. — Ինչ ընեմ տէր :

Անտոն. — Պատասխան տուր ըսածներուն :

Կովիկ. — Բոլորն ալ զրոյարտութիւն է :

Անտոն. — (Նախակը կը ծեւնէ կ'ստնէ) Աս ի՛նչ է նայիմ, ինձի համար է այս՝ (կը բանայ) . Մեծապատիւ տէր, Էլքօրորբիս Երուանդը ձեր աղջիկին վրայ սէր ձգած ըլլալուն ողորմելի վիճակի մէջ կը գտնուի, ուստի կ'աղաչեմ որ զինքը չընդունիք ձեր տունը. ստորագրութիւն Թեոփիլի :

Երուանդ. — Ո՞վ Աստուած :

Մարգրիտ. — Ի՞նչ կը նշանակէ աս :

Երուանդ. — Կովիկին հարցուցէք :

Անտոն. — Ի՞նչ կը նշանակէ այս նամակը :

Կովիկ. — Տէր, նամակը դուք կարդացիք և նշանակութիւնը ինձի՞ կը հարցնէք. ինչ գիտնամ ես :

Անտոն. — Աս ալ քու սատանայութիւնդ է (ականջէն կը բռնէ) . անբան անասուն :

Ներսէն. — Կովի՛կ Կովի՛կ :

Կովիկ. — Բանս բուսաւ, հիմայ միւս տէրս ալ պիտի գայ. աս որքան թշուառ եմ ես :

Անտոն. — Ի՞նչ էր պատճառը որ աս երկուքը բաժնել կ'ուզէիր մէկզմէկէ :

Ներսէն. — Կովի՛կ Կովի՛կ :

Կովիկ. — Աս ալ ընաւ մտքէս անցած չէր :

Անտոն. — Ո՞վ է քեզ կանչողը :

Կովիկ. — Սա...սա...տանան (ձեռնաշնչեմովը երեսը կը ծածկէ) :

Երուանդ. — Շատ կ'ուզէի որ այս վիճակի մէջ տեսնամ զքեզ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Ա .

Թեոփիլիէ եւ ՆՈՅՆԲ

Թեոփիլիէ. — (Երուանդը Մարգրիտի հետ կը ծեւնայ կ'սպչի) Մեր ծառան տեսա՞ք :

Անտոն. — Ո՞վ է ձեր ծառան :

Թեոփիլիէ. — Կովիկը. Կովի՛կ :

Անտոն. — Դու ալ խենդ ես ինչ ես. Կովիկը ի՛մ ծառաս է :

Թեոփիլիէ. — Կատակ ընելու ատեն չունիմ ըսէք ինձի եթէ տեսաք զինքը :

Անտոն. — Ի՛նչպէս կրնայ ըլլալ որ...

Թեոփիլիէ. — Սիրտս կը նեղէք, կարեւոր գործեր ունիմ, պիտի երթամ, ըսէք :

Անտոն. — (Առ Կովիկ) Երեւոյ բաց ձեռքերդ վար ա՛ն :

Թեովփիլի. — Այո՛, ահա իմ ծառաս, ի՞նչ իրաւունքով ականջէն բռնեք էք :

Անտոն. — Իմ ծառաս է :

Թեովփիլի. — Չէ իմս է :

Անտոն. — (Առ Կովիկ) Որո՞ւն ծառան ես :

Կովիկ. — Չեք ծառան եմ...

Թեովփիլի. — Բայց ես...

Կովիկ. — Այո ձեր ծառան եմ :

Անտոն. — Հիմայ կը հասկնամ. ինձի ալ կը ծառայես Պարօն Թէովփիլիէի ալ. չեմ ուզեր որ ասկից ետքը իմ սուսնս գաս, կորիք գնա (կը հրէ). բայց եկուք հանէ՛ հագուստները և անանկ գնա :

Կովիկ. — Տէ՛ր :

Անտոն. — Շուտ եղիք հանէ՛ :

Կովիկ. — (Կը հսակ վրայի հագուստը) Բայց առանց հագուստի...

Թեովփիլի. — Ես ալ չեմ ուզեր որ աչքիս երեւաս, կորիք (կը հրէ) :

Երուանդ. — Հօրեղբայր իմ. ինձի համար ալ բաւական զրոյարտութիւններ ըրած է ձեզի. բռնորն ալ սուտ են, և ես օրիորդ Մարգրիտը կը սիրեմ ինչպէս որ ան ալ զիս :

Թեովփիլի. — Շատ աղէկ : (Առ Կովիկ) Վայրենի գազան (կ'երթայ) :

Անտոն. — (Առ Կովիկ) Անբան անասուն (կ'երթայ) :

Երուանդ. — (Առ Կովիկ) Է՛ջ աւանակ (կ'երթայ) :

Մարգրիտ. — (Սղճաւով) Կը խզճամ քու վրայդ :

բայց ինչո՞ւ : Ձիւ թշուառացիներ պիտի ելժէ հայրս չիմանար քու սատանայութիւններդ : Անիծեալ, տխմար, ապուշ : (Կ'երթայ) :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Բ.

ԿՈՄԻԿ առանձին

Քիչ մը առաջ մէկը իմ ծառաս է, կ'ըսէք ինձի համար, միւսն ալ իմ ծառաս է կ'ըսէք, հիմայ երկուքն ալ զիս թողուցին. ս'ի թշուառութեանս : (Բխրաբը կամաց կամաց գալով դուստի առջև կը կենայ ձեռքի սակառ մը) : Ի՞նչ բնեմ ուր երթամ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Գ.

ԲԻՐԱԲ և ՆՈՅՆ

Բիրաբ. — Աս շարքարեղէններն ալ որչափ ծանր են :

Կովիկ. — Ելժէ մայրս դայ ու զիս ասանկ մերկ տեսնայ ի՞նչ պիտի ըսէ արդեօք :

Բիրաբ. — (Խրոյլի) Անկարեղի բան վասն զի Երուանդը հիմայ տեսայ երեսս անգամ չհայցեաւ. ի՞նչպէս կրնայ բլլօյ որ իրեն հետ ամուսնանամ :

Կովիկ. — Խեղճ մայրս կը յուսար որ Երուանդը պիտի առնէր իրեն ամուսին : Ո՛հ թշուառութեանս. Երուանդին Մարգրիտը առնելը ինձի ալ վրաս սուտ մօրս ալ. ինչ աղէկ կ'ըլլար թէ որ

Մարդրիտը ես առնէի և մայրս ալ Երուանդը առնէր. ասանկով երիտասարդ հայր մը պիտի ունենայի. բաղբը կը ծիծաղի զիս :

Բիրաբ. — (Կովիկը կը տեսնէ) Զաւակս դարձեալ գործի վրայ է, վասն զի զգեստները հաներ է. Կովիկ ի՞նչ լուր ունիս, հարսնիքները ե՞րբ պիտի կատարուին, ես շաքարեղէնները առի :

Կովիկ չպատասխանէր

Բիրաբ. — Ինչո՞ւ լուր կը կենաս, գործերդ աւելցուցի՞ր ինչ ըրիր որ ասանկ կը խորհիս :

Կովիկ. — Բան մը չկայ :

Բիրաբ. — Հարսանեաց հանդէսը ե՞րբ պիտի կատարուի :

Կովիկ. — Կատարուեր լինցեր ան. Երուանդը առաւ Մարդրիտը :

Բիրաբ. — Բայց Երուանդը իս կ'ուզէր առնել ըսիր, խաբեցի՞ր զիս :

Կովիկ. — Քեզ խաբելու համար չըսի բայց անանկ եղաւ. ասկից ի զատ երկու տէրերս ալ իս վճարեցին :

Բիրաբ. — Եւ ի՞նչպէս :

Կովիկ. — Ի՞նչպէս պիտի ըլլայ, հազու թէ մէկ տիրոջն հրամանները կատարելու ետեւէ էի, միւս տէրս ալ սկսաւ կանչել զիս. մէկուն այո՛ միւսին ո՛չ ըսելով իմացուեցաւ որ երկու տէրանց ծառայողներէն մէկն ալ ես եմ. մէկը գայլի կերպարանք մտնալով կարծես կ'ուզէր զիս ուտել. միւսն ալ առիւծի նման բզիկ բզիկ ընելու կը ջանար զիս. ականջս կը քաշէր, աստակ կ'ինջեցնէր իմ նազելի այտերուս, ասդիս անդին կը նրէր.

նոյն միջոցին քեզ կը յիշէի. ա՛հ ասանկ խաղք խայտառակ ըլլալէն զկնի զգեստներս ալ առին վրայէս և նիմայ ասանկ մնացի. այս վիճակը շատ ողորմելի վիճակ մըն է. առաջ ինչ էր նէ դարձեալ ծառայ մըն էի, այլ նիմայ...

Բիրաբ. — Անփետուր աքաղաղի դարձեր մնացեր ես :

Կովիկ. — Ի՞նչ ընենք :

Բիրաբ. — Ինչ պիտի ընենք, նիմայ ազատ ես, վասն զի տէր բան չունիս, ազատ ես ինչ որ ուզես կրնաս ընել, մի՛ մտածեր ինչ ընենք, եկուր շաքարեղէնները ուտենք զսնէ :

Կովիկ. — Իրիկուան ուտելու հաց ունի՞նք :

Բիրաբ. — Հաց չկայ. ես արդէն երկու օրէ ի վեր հաց չէի ուտեր որ հարսնիքի գիշերը շատ ուտենք :

Կովիկ. — Շաքարեղէնները գնա ծախէ՛ և հաց ծախու առ :

Բիրաբ. — Զեմ՛ կրնար ծախել :

Կովիկ. — Բայց ինչ ընելու ենք այս իրիկուն :

Բիրաբ. — Անօթի մնալու ենք. տահ այս է երկու տէրանց ծառայութիւն ընողներուն վերջը. իմ թշուառութեանս ալ պատճառ եղար (կ'երթայ) :

Կովիկ. — (Կը կեկայ գրոխը ծոած ու կիւնաց կիւնաց շարով կ'երթայ շուկով) Այս ինչ դըժբախտութիւն է գլխուս եկաւ :

Ծան. — Պարոնեանի ձեռագիրը հոս կ'աւարտի. բայց յաջորդ էջին վրայ սա յաւելուածական քանի մը տողերն ալ կան, գրս Պարոնեան կ'երեւայ վերջին քանի մը տողերուն տեղ դնել կ'ուզէր :

Բիրաբ. — Անտիքի մնալու կնք, ահա այս է
երկու տէրանց ծառայելով օրիորդ սիրողներուն
վրձակը :

Կռմիկը կը կենաց գլուխը ծուած ու կանաց կա-
ւնաց կ'երբայ :


ՎԱՐԱԳՈՅՐԸ Կ'ԻՋՆԱՅ

ՎԵՐՋ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

Պոլիս, 18 Նոյեմբեր 1865

Պ Ո Յ Գ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԵՎ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ



Պ Ռ Ո Յ Գ

Պռոյզը Յ. Յ. Պարոնեանի ակաւաւրս մնացած
մեկ քստերգութիւնն է զոր գտնելու քարեքաղղոյ-
քիւնը կը պարսիւնք Հ. եգ. Ասասուրի :

Բիւնը շատ ինկնասիւս քան մը շրջալ կ'երեւայ
այն վիճակին մեջ որով մեր ձեռքը հասած է :

Չեռագիրը որ մեր ձեռքը հասած է, ճիշդ այն
տեղին կը սխի, որիկէ մեկն ալ սխիւտ էնք. առայեւ
քաւակը քերքեր դժբաղղաքար ինկը կորսուած են.
Իսկ առայեւ արարուածին յետոյ արդէն Պարոնեան
յէ շարունակած, պարզապէս յատկագիծներ, խօսակ-
ցութեան եւ տեսարաններու հասակոտներն ձգելով :

Տ Ե Ս Ի Լ Ը.

ՂՈՒԿԱՍ, յետոյ ՄԱՐԳՐԻՏ

Ղուկաս. — Այս օրուան համար այս դասը
կը բաւէ, դաս մ'որ տեսական եւ գործնական
եղաւ եւ գոր լաւ ըմբռնեցին : Անպիտաններ, այս-
չափ ալ մարդս աւանակի տեղ դնել կ'ըլլայ մի...
երկու ձի կերակրէի աւելի շահաւոր կ'ըլլայի եւ
սիրտ չէի հատցուներ... արժանապատուութիւն,
զգացում, խիղճ չունին մարդիկ :

Մարգրիտ. — Ինչո՞ւ բարկացար դարձեալ :

Ղուկաս. — Մի հարցներ, դուն ես բարկու-
թեանս պատճառը, դուն դբիր սրտիս մէջ բար-
կութեան հուրը զոր կ'արծարծեն այժմ մեր պա-
րոն փեսայներն, անկիրթները:

Մարգրիտ, — Ի՞նչ բրին խեղճերը:

Ղուկաս. — Ի՞նչ պիտի ընէին դեռ... սե-
զանը լափեցին:

Մարգրիտ. — Բայց վերջապէս մին մեր աղջ-
կան ամուսինն է, մեր դուռակն է:

Ղուկաս. — Կ'ատեմ ես այն զաւակներն որ
իրենց հայրը կը սիրեն մի միայն անոր քսակը
հատոյնելու համար, անոր ստակոյն իրենց որո-
վայնն պարարելու համար, սիրամարդի պէս զար-
դարուելու համար, կասքերով պտրտելու, թատ-
րոններ, պարահանդէսներ երթալու համար: Հայր
մը սիրուելու է հայր ըլլալուն համար, խնա-
յուելու է հօր քսակին, խնայուելու է հօր մը
սրտին... անպիտաններ... (կը մեկնի):

S T U T L Թ.

ՄԱՐԳՐԻՏ, յետոյ ՄԱՐԳՐԱՐ

Մարգրիտ. — Խօսք չհասկնար որ զգացունեն
իրեն թէ պայման ունի չորս տարի գիրենք տանը
մէջ պահելու: Պայման մը, ինչ որ ալ ըլլայ,
յարգուելու է երկու կողմէն: Եւ անոնք միթէ
յանցաւոր են յարգելով իրենց պայմանները: Եր-
կու երեք ամսուան մէջ քաջածներս Աստուած
միայն գիտէ. և ասոնք հերիք չէին Վարդիկին ալ
խնդիր մը յարայց...

Մարգար. — Հո՞ս էք, Տիկին:

Մարգրիտ. — Ժամանակին հասար: Մեր հո-
գեկան ցաւաց բժիշկն ես դուն, երբ անկեղծ
խորհուրդներու պէտք ունենանք՝ դքեզ կը կան-
չենք:

Մարգար. — Շատ կը բարձրացնէք զիս Տիկին:

Մարգրիտ. — Ձեր ազնուութիւնն է այդ: Ձը
գիտեմ ինչպէս մտեր է Վարդիկին մտքին մէջ
կարգուելու գաղափարը:

Մարգար. — Վարդիկը... բայց ինձի հասա-
կակից է նա...:

Մարգրիտ. — Թերեւս քանի մը տարիք ալ
աւելի ունի և զարմանալին այն է որ զայն կնու-
թեան ուղտը հագիւ քսանը ՚հինգ տարեկան է:

Մարգար. — Բասանըհինգ յիսուներորդ:

Մարգրիտ. — Այսօր աղջիկտեսի պիտի դան.
չկրցի արգելել աղջիկ-տեսը: Թո՛ղ գան տեսնեն,
հոգ չէ, միայն թէ աշխատելու է շրջել Վարդի-
կին միտքն այդ գիտաւորութենէն: Ամուսնոյս
բացած չեմ այս ինդիրը որպէս զի նորանոր կռի-
ւներու առիթ չտամ: Ուստի կը խնդրեմ որ աւան-
ձին տեսակցէիք Վարդիկին հետ և համոզէիք
զինքն թէ պարագ բան է իրեն համար աշխարհ
մանկը:

Մարգար. — Պիտի ալաչէի որ այս պաշտօնն
ուրիշի մը յանձնէիք, որովհետեւ ես ոչորա-
պտոյս ճամբայներով չեմ կրնար խօսիլ, այլ և այլ
քաղաքավարական ձեւերով չեմ կրնար սքօղել
ինչ որ կ'ուզեմ ըսել. պարզապէս կ'ընեմ իրեն թէ
այս խենդութիւն է, ինքն ալ կը վիրաւորուի. և
չեմ ուզեր որ վիրաւորուի ինձմէ:

Մարգրիտ. — Չէ, չէ, հասկցուք կերպով մը... փափուկ կերպով մը... որովհետեւ, ինչպէս գիտէք, ջղային է... չըլլայ որ ջիզերունչ դպչի... հոս կը զրկեմ զինքը...

Մարգար. — Ձեր սիրոյն համար կ'ընդունիմ ուրիշի մ'ալ հակակրօութիւնը հրաւիրել:

Մարգրիտ. — Չէ, չէ... ձեր վրայ մեծ հաւատարմութիւն: Արդէն ինքն է որ կու գայ... ես կը մեկնիմ (կը մեկնի):

S E U I L ժ.

ՄԱՐԳԱՐ ԵՆ ՎԱՐՂԻԿ

Վարդիկ. — Ուշացաք կարծեմ:

Մարգար. — Կանուխ իսկ եկայ, բայց, որպէս կ'երեւայ, սպասողին համար ժամերը դանդաղ կը քային:

Վարդիկ. — Իմացաք անշուշտ որոշումս...

Մարգար. — Այո՛:

Վարդիկ. — Առանձին ապրելէ ձանձրացած՝ ուղեցի ընկեր մը ունենալ որպէս զի մխիթարէ զիս ցաւոցս մէջ, քաջալերէ յուսահատութեանս մէջ, պաշտպանէ զիս տկարութեանս մէջ:

Մարգար. — Այո:

Վարդիկ. — Ի՞նչպէս կը թուի ձեզ այս որոշումս:

Մարգար. — Ամեն մարդ ազատ է իւր կարծեաց մէջ:

Վարդիկ. — Այսինքն վնասակար որոշում մ'է:

Մարգար. — Ամէն մարդ տէրն է իւր անձին և կրնայ որոշումներ տալ ի վնաս կամ յօգուտ իւր անձին:

Վարդիկ. — Այո՛, բայց կ'ուզէի ձեր կարծիքն ալ իմանալ, որովհետեւ ձեր խորհուրդներն անոր համար արժէք ունին որ անկեղծութեամբ ու խելքով բաղադրուած են:

Մարգար. — Իմ կարծիքովս ասանկ որոշումները զործադրուելու են ասանց ուրիշներու հաւանութեան հարցուելու. որովհետեւ ամէն մարդ իւր կարծիքն ունի...

Վարդիկ. — Բայց ձեր կարծիքը կ'ուզէի լսել, որովհետեւ կը յարգեմ զձեզ իբրև հայր, գրեթէ ձեր ձեռքը մեծցած եմ...

Մարգար. — Այո՛, (մեկտռի) իզմէ մեծ է:

Վարդիկ. — Պզտիկ աղջիկ մ'էի երբ դուք դեռ երիտասարդ կու գայիք մեր տունը ելքօրս հետ նարա խաղալու համար: Ուստի պարտ էր որ ձեզ դիմէի ասանկ խնդրոյ մը համար որուն մէջ են իմ ներկայս ու ապագայս:

Մարգար. -- Եւ որովհետեւ այսքան թախանձանօք կ'ստիպէք զիս կարծիքս յայանելու ես կ'ըսեմ թէ մեր տարիքի մարդիկ ընաւ խորհուրու չեն այնպիսի նիւթերու վրայ որոց մէջ սէր կը խառնուի:

Վարդիկ. — Բայց ես ձե՛ր տարիքն...

Մարգար. — Իմ տարիքս ունեցողներուն համար է իմ խօսքս... իմ տարիքս ունեցողներն, այր թէ կին, գոհանալու են ուրիշներու պզտիկ տղայները սիրելով, անոնց վրայ գուրգուրալով, նորապսակներու երջանկութեան վրայ ուրախու-

Թիւն զգայով, այնուհետեւ առաւօտուն մէջ մէկ գլուխ Սաղմոս կարգայով, յետոյ գուլպայ շիւտելով, և երեկոյան դէմ քիչ մը օդ շնչելու համար դաշտը կ'ընել, երկցուկ քաղել և արեւուն ճառագայթներուն տակ չորցնել որպէս զի ձմեռն եթէ քրտնելու պէտք ունենանք եփենք ու խմենք. իմ տարիքիս անձերն աւելի գերեզման մասնել պատրաստուելու են քան թէ աշխարհ մասնելու:

Վարդիկ. — Ձեմ հասկնար:

Մարգար. — Մեր տարիքին մէջ սէրը կը թափէ իւր տերեւները, սէրը վարսագեղ ծառերու մէջ կը բնակի:

Վարդիկ. — Ի՞նչ կ'ուզէք հետեւցնել:

Մարգար. — Կ'ուզեմ հետեւցնել թէ եթէ ես ձեր տեղն ըլլայի և զիս կնութեան ուղէին բոլոր ուժովս կը մերժէի, ներեցէք սակայն, այս իմ անձնական կարծիքս է...

Վարդիկ. — Ի՞նչու կը մերժէիք:

Մարգար. — Անոր համար կը մերժէի, որովհետեւ գիտէի թէ երիտասարդի մը սէրն ու միտումն գրաւելու համար մի միայն սակի տնէի, և գիտէի թէ երբ ամուսնութեան մը մէջ մի միայն մետաղ կայ՝ էրկին պարզապէս հանք բանեցնելու համար կ'առնէ այդ կլինն իրրեւ գետին մը. կը փորէ գետինը մինչև որ հանքն սպառի. սպառուցա՛ւ հանքը, կը թողու գետինը: Կ'աղաչեմ, սակայն, չ'իբրսորուիք, իմ անձնական համոզումս է այս:

Վարդիկ. — Բայց այդ երիտասարդը կը սիրէ զիս:

Մարգար. — Ձեմ պնդեր թէ չսիրեր, բայց

եթէ ես քու տեղդ ըլլայի՝ չպիտի հաւտայի այդ երիտասարդին փաղաքշական յայտարարութեանց, կեղծ սիրոյն, շողմարար շարժումներուն և ձեւերուն. որպէս կ'իմանամ, երիտասարդը հազիւ քսանընչիւնդ տարեկան կայ և ինչո՛ւ համար պիտի սիրէ յիսուն տարեկան աղջիկ մը:

Վարդիկ. — Յիսուն տարեկա՞ն եմ ես:

Մարգար. — Ինձի համար կը խօսիմ. ինչո՛ւ դուք ձեզի համար կը հասկնաք օրիորդ... քսանընչիւնդ տարեկան տղայ մը... իմ գաւկիս տեղը...

Վարդիկ. — Ըսել կ'ուզէք թէ իմ գաւկիս տեղն է:

Մարգար. — Ի՞նչ մասին կը խօսիմ ես...

Վարդիկ. — Կ'աղաչեմ որ ձեր մասին չխօսիք այլ եւս և իմ մասին խօսիք: Հինգ հարիւր սակի ունիմ և այս երիտասարդը ինձի հաւանած է. ամօ՞թ է: Ես աղուոր չեմ...

Մարգար. — Ինչո՛ւ չըլլաք:

Վարդիկ. — Դժոխային դէմք մ'աւնիմ. թխազայն, կասուրի աչքեր ունիմ:

Մարգար. — Ինչո՛ւ այդպէս կը խօսիք:

Վարդիկ. — Ծեր եմ, ցնդած եմ:

Մարգար. — Կ'աղաչեմ, այդպէս մի՛ խօսիք, կը բարկանամ:

Վարդիկ. — Աշխարհիս բոլոր տեղուց թիւններն իմ անձիս վրայ կը կրեմ. բայց այս երիտասարդը՝ զոր չտեսայ տակաւին՝ կ'ուզէ զիս կնութեան առնել. հաւանիմ թէ ոչ: Ես դարձեալ իմ ընելիքս պիտի ընեմ, ձեր կարծիքն, իրրեւ պատգամ պիտի չընդունիմ անշուշտ:

Մարգար. — Եթէ ես ձեր տեղն ըլլայի՝ չէի հաւաներ:

Վարդիկ . — Կը խնդրեմ իմ տեղս մի՛ ըլլաք դուք , ինձի համար խօսեցէք :

Մարգար . — Հասարակաց կարծեաց նայելով հաւանելու չես :

Վարդիկ . — Ի՞նչ կ'ըսէ հասարակաց կարծիքը :

Մարգար . — Ի՞նչ պիտի ըսէ հասարակաց կարծիքը . . . արդէն ես այս լուրը դրսէն իմացայ . քանի մը բարեկամներ հաղորդեցին ինձ :

Վարդիկ . — Ի՞նչ կարծիք յայտնեցին :

Մարգար . — Սա կարծիքը յայտնեցին թէ յարմար չգտեսցին :

Վարդիկ . — Ի՞նչու համար յարմար չգտեսցին :

Մարգար . — Երիտասարդը շատ երիտասարդ գտան :

Վարդիկ . — Չըսի՞ր իրենց թէ ես ալ ծեր չէի . և իրմէ մեծ ըլլալովս ալ կրնայինք շատ սիրով ապրիլ :

Մարգար . — Անոր ալ սա դիտողութիւնը ըրին թէ ձեր կարգուելու տարիքն անցած էիք , թէ շատ դժբախտ կ'ըլլայիք , թէ ձեր ստակին համար կ'առնէր զձեզ :

Վարդիկ . — Չըսի՞ք թէ կը սիրէր զիս , բոլոր սրտով :

Մարգար . — Ըսի , խնդացին :

Վարդիկ . — Ի՞նչու խնդացին :

Մարգար . — Կը խնդրեմ խօսել մի տար ինձի , որովհետեւ անանկ բաներ ըսին զորս չեմ կրնար ձեզի հաղորդել . ես չեմ ուզեր և ոչ մէկուն սիրտը վիրաւորել . ինչո՞ւս պէտք :

Վարդիկ . — Այսօր բոլորովին փոխուած կը

տեսնեմ զձեզ . ձեր անկեղծութիւնը և հանդարտ ընաւորութիւնը կորուսած էք , ձեւերով կը խօսիք և քիչ մ'ալ կիրքով , մասնաւորապէս զիս վիրաւորելու համար : Կը կասկածիմ որ ձեր վրայ ունեցած դաղափարս սխալ է եղեր . . . ինչո՞ւ կը վախնաք ձեր կարծիքը պարզապէս յայտնելու :

Մարգար . — (Յուզուած) Եւ ոչ մէկէն երկիւղ ունիմ , այնքան խօսքերէն պարտաւոր էիք հասկնալ նաեւ իմ կարծիքս , և ստիպելու չէիք զիս , իմ արժանապատուութեանս դպչելով յայտնել ձեզ բացարձակօրէն թէ սասնկ ամուսնութիւն մը կատակերգութեանց մէջ միայն կրնայ կատարուիլ :

Վարդիկ . — Բայց ինչո՞ւ բարկութեամբ կը խօսիք . . . կ'երեւի թէ շահ մ'ունիք այս ամուսնութեան չկատարուելուն մէջ :

Մարգար . — (Աւելի յուզեալ) Շահ , և ի՞նչ շահ կրնամ ունենալ . . . ես զքեզ սիրելուս համար կ'ըսեմ թէ վերջը պիտի զղջաս , գոնէ , քեզի հասակակից մէկուն հետ կարգուէիր . . . արարատ աշխարհ պիտի խնդայ վրադ , ուսկից որ անցնիս ծաղր ու ծիծաղ պիտի հրաւիրես վրադ . . . արեւդ սիրեմ , մի՛ սրդողիր . . . ճշմարտութիւնն է այս . . . ես քու թշնամիդ ըլլալու էի ըսելու համար քեզ , շատ յարմար ամուսնութիւն մ'է , թարմ ես , զեղեցիկ ես . . . փայլուն ապագայ մը կ'ունենաս . . . ճիշդ կարգուելու տարիքն ունիս . . . չըսի ասոնք , ինչո՞ւ չըսի ասոնք . . . անոր համար չըսի որ չեմ ուզեր դժբախտութիւն պատրաստել քեզի . . . և այսպէս անկեղծաբար խօսելովս անկեղծութիւնս կորուսած եղայ քեզի համար : Արեւդ սիրեմ , մի՛ բարկանար :

Վարդիկ. — Հերիք, հերիք... ես որոշած եմ ամուսնանալ, քու խորհուրդներուդ պէտք չունիմ, դուն լաւ անկեղծութիւն կեղծել գիտես...

Մարգար. — Ե՛ս... այնպէս է, այնպէս... իրաւունք ունիս... յանցանքն իմս է որ ասանկ գործերու մէջ կը մտնեմ... կարգուեցէք, կարգուեցէ՛ք, բայց յետոյ մի՛ ըսէք թէ ես պատճառ եղայ:

Վարդիկ. — Բնա՛ւ:

Մարգար. — Հաւանական է որ շատ ալ երջանիկ ապրիք, երբեմն անյարմար կարծուած ամուսնութեանց մէջ աւելի ներդաշնակութիւն կը ախրէ և ներդաշնակ ամուսնութեանց մէջ դաշնակն կ'աւրուի... բրէ՛ք... բայց ինձի մի՛ սրբապիք:

Վարդիկ. — Ձեմ սրդողիք, բայց կարելի էր առանց վիրաւորելու յայտնել ձեր կարծիքները:

Մարգար. — Եթէ վիրաւորեցի՝ ներումն կը խնդրեմ: Ձեմ ուզեր որ վշտանաս: Կարգուէ՛, կարգուէ՛, ես կ'աշխատիմ որ այս ամուսնութիւնը կարգադրեմ: Աստուծով վերջը բարի կ'ըլլայ: Մահկանացուացս գուշակութիւնները շատ անգամ սխալ կ'ելնեն:

Վարդիկ. — Շնորհակալ եմ, դուն ալ ներէ ինձ եթէ վիրաւորեցի զքեզ:

Մարգար. — Ներուած է... կ'երթամ տեսնել եղբորդ կինն որպէս զի ըսեմ...

Վարդիկ. — Շատ լաւ, ըսէք որ պարտապ տեղ չդիմադրեն, որոշումս որոշում է:

Մարգար. — Այո՛ (կը մեկնի):

S T U T L ժԱ.

Վ Ա Ր Գ Ի Կ

Պարտաւոր չեմ բնաւ այլ եւս այս մասին հնազանդիլ ծնողացս կամքին որ մերժեց ամէն երիտասարդ... հինգ հարիւր ոսկւոյ գումար մ'ունիմ եղբորս քով, կ'առնեմ և գիտեմ թէ կ'ապրիմ: Թշնամեաց խօսքին կարեւորութիւն չեմ տար...

S T U T L ժԲ:

ՆՈՅՆ, ԼԵՆՈՆ, ԹՈՐՈՍ, ՅՈՎԱԷՓ, ԹԱԳՈՒԿ

Թագուկ. — (Դուստի ստջե) Հրամեցէք, այս սրահը: (Կը մեկնի):

Լեւոն, Թորոս, Յովսէփ մի ըստ միտցի կը բարեւեմ Վարդիկը որ կոստուէրով կ'առնէ բարեւեմն եւ կը մեկնի:

Թորոս. — (Առ Յովսէփ) Ո՞վ է այս կինը:

Յովսէփ. — Ձեմ ճանչնար: Բայց զարհուրելի կնիկ մ'է, վա՛յ ամուսնոյն:

Լեւոն. — Երեսը նայուելու բան չէ:

Թորոս. — Մեր Լեւոնին նշանուելիքը կարծեմ մեզի հոս հրամայողն է... ազուսրիկ էր, այնպէս չէ՞:

Յովսէփ. — Ազուսր է... ի՞նչ կ'ըսես Լեւոն:

Լեւոն. — Դուք գիտէք:

Յովսէփ. — Մ'իջնորդ կրինն ըսած էր տարիքը պզտիկ է, բայց մեծ կ'երեւայ. մեծ չերեւար... հազիւ քսանը մէկ տարեկան կը ցուցնէ:

Թորոս. — Մեծ չէ. ես կը վախնայի որ տգեղ աղջիկ մը ցոյց պիտի տային մեզ ու սիրտերնիս պիտի կոտրէր:

Յովսէփ. — Բախտաւոր է Լեւոն. որովհետեւ ստիպուած ըլլալով անպատճառ ամուսնանալ գլուխ պիտի ծռէր եթէ տգեղ իսկ ըլլար. բախտը խնայեց իրեն: Այսպէս եթէ կարենանք հինգ հարիւր սակի կորզել՝ հարիւր յիսունն ինձի կու տայ պարտքի տեղ, հարիւր քսանը քեզի, հարիւր յիսունով փոխանակագիրը կը վճարէ որուն պայմանաժամը մօտեցած է, ութսուն սակիով ալ մանր մունր պարտքերուն ի հաշիւ կուտայ, քիչ մը շունչ կ'առնէ. ասով անանկութեան առաջքն ալ կ'առնուի: Այնպէս չէ:

Թորոս. — Այո՛, այո՛... այնպէս չէ՞ Լեւոն:

Լեւոն. — Դուք գիտէք, հարկաւ կրն մ'ուսնենալը սնանկութիւն հրատարակելէն նուազ վտանգաւոր է. պարտքերը գոցելու համար կրնո՞ւ մը հարկը զգացուցիք ինձ, ի՞նչ կրնամ ընել, ուրիշ պարագայի մը մէջ դեռ քանի մը տարիներ չէի կարգուեր. բայց որովհետեւ պնդեցիք...

Թորոս. — Մեր պահանջքները վճարելու համար ուրիշ միջոց մը գտա՞ք...

S E U R L ԺԳ.

Ն Ո Յ Ն Ք Ե Լ Մ Ա Ր Գ Ա Ր

Մարգար. — Բարի էք եկեր, բարեկամներ, մեծագէս ուրախ եմ զձեզ հոս հանդիպելուս համար, ասանկ այցելութիւնները կը սիրեմ ես:

Թորոս. — Բարենպատակ այցելութիւնները կը սիրուին միշտ:

Մարգար. — (Լեւոնը ցոյց տալով) Կարծեմ, պարոնն է որ...

Թորոս. — Այո՛, պարոնն է:

Յովսէփ. — Այո, ինքն է. պարոնը որ այս տանը փեսայ պիտի ընենք:

Մարգար. — Շատ ուրախ եղայ... շատ ուրախ...

Թորոս. — Մեր այս աւուր այցելութիւնը կէս պաշտօնական է կ'ըմբռնէ՞ք, աղջիկը տեսնել, պայմաններու վրայ խորհրդակցել, և գործը կարգադրել, որովհետեւ աղան սպասելու շատ ժամանակ չունի, առեւտրական գործերով Անգլիա պիտի մեկնի և նորէն պիտի դառնայ, սանկ աղջիկ-տեսի պէս բան մը որպէս թէ...

Մարգար. — Աղջիկ-տես կ'իմանամ, բայց աղջիկ-տեսի մէջ աղջիկն անպատճառ տեսնել պէ՞տք է:

Թորոս. — Անշուշտ:

Յովսէփ. — Թէեւ քիչ մը տեսանք, բայց կ'ուզենք որ անգամ մ'ալ...

Մարգար. — Շատ լաւ... (ի՞նչ մը խորհեցէն յետոյ) այս՛, այս՛, ինչո՞ւ չէ... իրաւունք ունիք տեսնելու... մեր ալ պարտքն է... վայրկեան մը, կ'ազգչեմ (մեկրուսի). ես քաջութիւն չունիմ ներկայացնելու իրրեւ հարսնցու. զրկեմ թող նստի, տեսնեն: (Կը մեկնի):

Թորոս. — Հարուստներն քիչ մը հպարտ կ'ըլլան երբ ազջիկաեսի հանն իրենց ազջիկները:

S E U H L ԺԴ.

ՆՈՅՆՔ ԵՆ ՎԱՐԳԻԿ, յետոյ ՄԱՐԳԱՐ

Վարդիկ անուշ կը հրաւցնէ եւ Թագուկ խանուէ, անեկեմ աչ ոսքի վրայ կ'առնէն անուշը, ասպշած իրարու երես նայելով:

Մարգար. — Կարծեմ թէ չյուսացիր որ ան ըլլար. գո՛հ մնացի՞ք. մեր ազջիկը, շիտակը խօսելով որովհետեւ տունէն չեմ ես, շատ համեստ ազջիկ է, բացուած չէ, և շատ ալ ամօթխած է. եթէ խեղճը յանցանք մ'ունի՛ մեծ ցուցնելն է, տարիքը շատ պզտիկ է: Իմ ձեռքս մեծցած է. կրնա՞ք ինձի ըսել թէ ինչ բանէ յառաջ կու գայ աս, որ քսան տարու մէջ քառասուն ցոյց տայ, շատ հետաքրքիր եղած եմ այս գաղանկաց խորը թափանցելու, չեմ կրցած:

Յովսէփ. — Ինչո՞ւ համար հարսը չհանեցիր:

Մարգար. — Ի՛նչպէս չհանեցին: Անուշ չը բերին:

Յովսէփ. — Ա՞ն էր:

Մարգար. — Կարծեմ: Ուրիշ ո՞վ կրնայ ըլլալ: Ինչպէս դուք, ես ալ դրսէն եմ, կրնաք առանց քաջութու ձեր կարծիքն յայտնել ինձ, չա՞ն մը չունիմ...:

Թորոս. — Ի՛նչ կ'ըսես, Լեւո՛ն:

Լեւոն. — Ի՞նչ ըսեմ:

Յովսէփ. — Գեղեցիկ է, բայց պատճառներ ունինք:

Լեւոն. — Այո՛, պատճառներ ունինք:

Մարգար. — Ճաշակին յարմար չգտաւ կարծեմ:

Լեւոն. — Այո՛, այո՛, ճաշակիս շատ յարմար չեկաւ:

Յովսէփ. — Հինգ հարիւր ոսկի...:

Թորոս. — Ինձի տգեղ չեքեցաւ, միայն թէ առաջին տեսութեան երբ... կարծես...:

Յովսէփ. — Թէեւ առաջին կարգի աղուոր չէ, բայց տգեղ չեսպուր:

Թորոս. — Կարծես սանկ անուշ հով մ'ունի:

Յովսէփ. — Ե՛ս պիտի ըսէի. առանց զգալու ինքզինքը սիրցնելու հրապոյր մը կարծես...:

Թորոս. — Անմեղութիւն մը:

Յովսէփ. — Անբժուութիւն մը:

Մարգար. — Իրաւ, ամօթխածութիւնն է որ...:

Թորոս. — Այնչափ մեծ ալ չցուցներ:

Յովսէփ. — Այո՛, այո՛: Լեւոն, խօսէ:

Մարգար. — Պարո՞նը պիտի առնէ...:

Թորոս. — Այո՛:

Մարգար. — Շատ երջանիկ կ'ըլլաս. ամուսնական պատիւդ ապահոված կ'ըլլաս: Հաւանու-

Թիւն սուր, թերեւս ստակը քեզի կ'առնենք, երթամ:

Թորոս. — Աս աղջիկը կ'առնուի:

Յովսէփ. — Այո՛, այո՛, սիրուն է, պարկեշտ է, բացուած չէ:

Մարգար. — Երեք հարիւր ոսկի միայն տալ կը հաճի իբրեւ պառոյգ:

Թորոս. — Դրամի համար չէ, բայց Լեւոնի ճաշակին չեկաւ:

Յովսէփ. — Այո՛, չհաճեցաւ:

Մարգար. — Եթէ չհաճեցաւ, տարբեր խընդիր. իսկ եթէ հաճէր թերեւս կրնայի քիչ մ'ալ փրցնել:

Թորոս. — Մեր ճաշակին յարմարեցաւ:

Մարգար. — Բայց հոգւոյ գեղեցկութիւնը, սիրտ մ'որուն յասակը կրնայ իյնալ ամէն նայուածք. յստակ, ջինջ ու պայծառ, որ երբէք պղտորուած չէ, սիրտ մ'որուն տակը ճանրճ չը գտնուիր. աչքերն անմեղութիւն կը յայտնեն, հապա շրթունքն որոնց վրայ կը փայլի ամօթխածութիւնը:

Յովսէփ. — Եօթը հարիւր ոսկի կրնա՞ք տալ:

Մարգար. — Ճակատ մ'որ երբէք արատաւորուած չէ, անուն մը որ զրուցուած չէ, հաւատարմութիւն մ'ունի որ...

Թորոս. — Չէ՞ք կրնար եօթը հարիւր ոսկի տալ...

Մարգար. — Մարմնոյ գեղեցկութիւնն կրնայ որ մը թողմիլ, բայց հոգւոյ գեղեցկութիւնը...

Յովսէփ. — Վեց հարիւր յիսուն ոսկի՞ ալ չէք կրնար տալ:

Մարգար. — Տո՛ւր ձեռքդ ինձի, եթէ այս օրիորդը առնելու միտք ունիք ըսէք ինձի, քանի՞ կ'առնէք: (Զեռֆեալը թօթուելով):

Յովսէփ. — Վեց հարիւր յիսուն ոսկւոյ կ'առնենք: Վեց հարիւր յիսուն ոսկի շատ չէ. երիտասարդը տեսէք, երիտասարդը:

Լեւոն. — Այո՛, շատ չէ:

Մարգար. — Չորս հարիւր ոսկւոյ տուի:

Թորոս. — Քիչ է:

Լեւոն. — Այո, շատ քիչ է, (ընկալաւ) փոխանակագիրը չվճարուիր... չեմ ուզեր, չեմ ուզեր, դրամի համար չէ, բայց չեմ ուզեր... չսիրեցի...

Մարգար. — Հինգ հարիւր ոսկի կուտամ:

Լեւոն. — Հինգ հարիւր ոսկի ըսիք... դրամի համար չէ... բայց ունի գեղեցկութիւն մը...

Մարգար. — Տուր ձեռքդ ինձի:

Լեւոն. — Առէք:

Մարգար. — Կը հաւանի՞ք:

Լեւոն. — Այո՛:

(Իրարու ձեռք թօթուելու ստեղծ Ղուկաս կը ընկնէ)

Ղուկաս. — Խորհի՛նք, խորհի՛նք, կը պատասխանենք վերջնական կերպով և յետոյ կուգանք նշանտուքը կատարել...

S T U T L ԺԵ.

Խիղճս հանդարտեցնելու համար լաւագոյն ընթացք մը չէի կրնար բռնել. ահա աղջիկը, ահա

երիտասարդը... կամ լաւ եւս, ահա հինգ հա-
րիւր ոսկին ահա երիտասարդը. եթէ կ'ուզէ կըր-
նայ առնել, թէ ոչ, որո՞ւ հոգը... ասանկ խնդրոյ
մէջ չէզոքութիւն պահելը շատ ազէկ է... երթամ
տեսնել զինքն ու ըսել...

S E U T L ԺԶ.

ՄԻԷՐԱՆ, ՍԵՐՈՒՅ:

Միհրան. — Ես ալ քեզ տեսնել կը փախա-
քէի: Ինչպէս բանայու է... Ի՞նչ ձեւով բա-
նայու է...

Սերոբէ. — Ես ալ միտք ունէի ձեզի կարեւ-
ւոր բան մը հաղորդելու... արժանապատուու-
թեան խնդիր... Ի՞նչպէս ըսեմ...

Միհրան. — Գիտէք որ երկու ամիսէ ի վեր
բախտը հոս նեակց զմեզ:

Սերոբէ. — Ծիշդ:

Միհրան. — Հոս կ'ուտենք, հոս կը խմենք,
հոս կը պառկինք, հոս կ'ելնենք, հոս կը քնա-
նանք, հոս կ'արթնանք:

Սերոբէ. — Այո՛, այո՛:

Միհրան. — Մտածեցի որ խեղճ մարդն ի՞նչ
պարտականութիւն ունի զմեզ կերակրելու մեր
կնիկներովը:

Սերոբէ. — Մեծ ցաւ եղած է ինձի ալ այդ
կէտը... և պիտի ըսէի ձեզի որ...

Միհրան. — Մեղք է մարդուն:

Սերոբէ. — Շատ ազնուութեամբ վարուեցաւ
մեզի հետ:

Միհրան. — Օր մը բերնէն ծանր խօսք մը
կը փախցնէ ակամայ և կը վերաւորէ, ուստի պէտք
է որ մենք ալ քիչ մը ծախք ընենք:

Սերոբէ. — Շիտակը կ'ուզե՞ս, արդէն յայտ-
նեց ինձի:

Միհրան. — Խօսքը մեր մէջ, ինձի ալ յայտ-
նեց. . . ինձմէ գիտցած մի ըլլար:

Սերոբէ. — Դուն ալ որպէս թէ իւր վար-
մունքէն հասկցած եզիր... շատ բարկացեր է
արդէն... մեծ յուզմամբ խօսեցաւ հետս:

Միհրան. — Եթէ այնպէս է ջանա գոհացնել
զինքը:

Սերոբէ. — Ձեզի համար խօսեցաւ:

Միհրան. — Մեծ սխալ. ձեզի համար խօսե-
ցաւ ինձի:

Սերոբէ. — Գեղի համար խօսեցաւ եղբայրս...

Միհրան. — Ինձի՞ համար...

Սերոբէ. — Այո՛:

Միհրան. — Ինձի ալ քեզի համար խօսե-
ցաւ... Ի՞նչ հարկ կար ասանկ ճամբով իմացնել
մեզ: Շատ անազնիւ մարդ է եղեր... վար մարդ
է եղեր... վար մարդ է եղեր...

Սերոբէ. — Կերակրեցիք զիս... մարդ Աս-
տուծոյ ի՞նչ է մեր կերածը:

Միհրան. — Կերակուրի խօսք բերանն առ-
նել... ի՞նչ ամարդութիւն... արդէն այս ընտա-
նիքին մէջ... խօսիլ մի՛ տար զիս... երեցայ,
երեցայ... եղբայր...

Սերոբէ. — Հապա ե՞ս... հապա ե՞ս...
կնկանս երեսը չեմ կրնար նայիլ:

Միհրան. — Իմին ալ կրնս իմ երեսս չնա-

չիր... իմն աւելի ծանր է... այս վիճակէն խալ-
սելու միջոց մը խորհինք: Իմինս անմարտելի է,
պատուոյ խնդիր կայ մէջը... կարգուելէս վերջը
իմացայ թէ կինս սիրական մ'ունի եղեր... և
այս խոսկ է եղեր պատճառ որ ոչ ոք կ'առնէ
եղեր... ա՛հ, իմ ցաւս, իմ ցաւս... պէտք է
փախչիմ, Արաբիոյ մէկ կողմը և փախուստով
սրբեմ այն արատն որ օրէ օր կը թանձրանայ
ճակտիս վրայ:

Հոս կ'աւարտի վերջնական ձեւի մէջ դրուած ձեռա-
գիրը եւ ասկէ անդին եղածները հասկանալիներ եւ արար-
ուածներու ծրագիրներ են միայն զորս կը հրատարակենք Պա-
րոնեանի աշխատութեան եղանակին վրայ գաղափար մը տա-
լու համար գինքը ուսումնասիրողներուն:

Կամ նամակ մը կը բռնուի և կամ սիրականը
կը փախչի ու... (անընթեռնելի):

Ա Ր Ա Ր Ք Փ .

(Եւզինեկ եւ Միհրան իրարու բարձ, արող
նեկերով կը կոռնին)

— Ես կը գուշակէի թէ ասանկ պիտի վեր-
ջանար գործը:

— Այսպէս, պէտք էր ըլլար որ ամէն բան
լմննար:

— Արժանի չէիր դուն ինձ ամուսին ըլլալու:

— Այո՛. քեզի պէս խայտառակ կնոջ մ'ա-
մուսին:

— Այսուհետեւ չեմ ուզեր զքեզ:

— Ես ալ չեմ ուզեր, միայն թէ հարկ է որ
հօրդ բացուի ամէն բան, յայտնուին ամէն գաղտ-
նիք և տեսնուի թէ որունն է իրաւունքը:

— Քեզի պէս մարդու իրաւունք:

(Կոռնելով տեսարան կող գան)

(Սերոբէ, Բրաքիոն որ կը հրէ Սերոբէն որ կ'իյնայ)

— Ես կերակրեմ, որպէս զի ուրիշները սի-
րես, ձեզի պէս ամուսիններուն հետ այսպէս
վարուելու է:

— Չէ՞ք խօսիր:

— Ալ մեր մէջ ներդաշնակութիւնը կարելի
չէ վերահաստատել... այսօր պէտք է որ եր-
թաս... հիմայ կ'ուզեմ որ դուրս ելնես...

դուրս... դուրս... (կը հրե) ... դուրս... տու-
նէն դուրս...

— Ոչ, չպիտի երթամ... դուն ալ հետս
պիտի գաս:

— Ծիծաղները սպասուհւոյն համար պահել...
ամէնէն աւելի յարգական ձեւերն անոր նուիր-
բել... Ժպիտ ակնարկութիւններ անոր... Գոնէ
աղուսրս ըլլար, անոր ընել... համակրութիւն
ցոյց տալ... գգուել... փայտայել, հնազանդիլ
սպասուհւոյն... այդ սօտանային, այդ նրէշին և
ինձի կռնակ դարձնել... կռնակի՞դ համար առի
քեզի... դուրս (արողով զարկել կ'սպառնայ),
դուրս... չեմ ուզեր... չեմ ուզեր տեսնել դէմս
մարդ մ'որ ամէն օր իւզերս հարեցնելու կը ծա-
ռայէ ինձի... դուրս...

— Խնդրեցա՞ր... կանանց գէշն որքան
տգեղ է եղեր...

— Ոչ:

— Իրաւունք ունի... դուք ի՞նչ կարծեցիք
մեզի...

— Մենք ձեր գերիներն ենք...

— Դուն մը խառնուիր...

— Առանց ստակի կարգուիլ, ստակ ուզել,
առնել, հատցնել երկու ամսուան մէջ, այնուհե-
տե մեզի կրկին հոս բերել, բեռ ըլլալ, այնու-
հետե հնազանդելու է եղեր այս պարսններուն...
հա, հա, ամուսիններ... դուն ալ դուրս գնա՛...
— Այ այսուհետե կարելի չէ մրտախն կե-
նակցիլ...

— Ես կը մերժեմ...

— Չեմ ընդունիր...

(Խօսելով սեսարան կու գան Դուրս և Մարգրիտ)

— Բոլոր այս չարեաց պատճառը դու ես
կի՛ն: Ես գիտէի թէ...

— Ինչո՞ւ ես ըլլամ... և ի՞նչ կայ, փառք
Աստուծոյ...

— Ինչ կայ... տուն ըլլայ ու կտիւ չըլլայ...

— Ի՞նչ պիտի ըլլայ տակաւին, իրարու գլուխ
կը պատանն...

— Հիմայ կը հաշտուին...

— Ո՛հ, չեմ կրնար դիմանալ... ամենն ալ
դուրս ելնելու են տունէս...

— Քիչ մը ինձը մտիկ ըրէ...

— Առաջ ես պիտի խօսիմ...

— Ոչ ես պիտի բռնեմ...

— Ամենեւին խօսքս մտիկ չըներ...

— Երեսս չնայիր...

— ...Չքաշուիր...

— Չըլլար

— (Անըրեւելի)

— Հաշիւներս տուր երթամ... երթամ:

— Ես ասանկ տուն չեմ կրնար նստիլ...
խայտառակութիւն է հոս...

— Ինչո՞ւ:

— Ի՞նչ պիտի ըլլայ... իմ նշանածս կը սի-
բեն հոս... աչք ունին վրան...

— Ո՞վ:

— Ձեր փեսան... հաշիւներս մաքրէ ու
ստակն տուր որ երթամ... ես աղքատ եմ բայց
պատուաւոր մարդ եմ:

- Տեղդ նստէ՛ :
- Ոչ, ոչ...
- Ես ասանկ տուն չեմ տեսեր...
- Հիմայ (անընթեռնելի)
- (Անընթեռնելի) Ալ չեմ նստիր :
- Կ'երթամ :
- Հաշիւներուս զրպարտութիւն չեմ ուզեր...

հաշիւներդ գիտէք :

- Հիմայ դուրս ելէք. գործեր ունինք...
- անպիտան :
- Սրիկայ :
- Ինձի պէս... (անընթեռնելի) գտիր...
- Դուն ալ չե՛ս խփնիր. հրեշտակի պէս կնիկ ունիս և սպասուհիին աչք կը տնկես :
- Կը վայլէ՞ քեզ... մեծ պիտի ըլլաս...

— Այո՛, այո՛, իմ գործս ի՛նչ պիտի ըլլայ...
տուէք իմ ստակս և գիտեմ ընել ինչ որ պէտք է :

— Աս ի՛նչ մէջ եկանք :

Այս տեսակ կանայք գինիով լի շիշերու պէս են՝ քաշը վեր կը բարձրանայ ու կը կտորի եթէ խիցը վեր չնստէ :

— Պէտք է յարգել :



ԳՐԱՎԱՃԱՌ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Ն Շ Ա Ն - Պ Ա Պ Ի Կ Ե Ա Ն

Ա. ՊՈԼԻՍ, 73, Էսկի Ջապրիե Ճառտեալի, 73

ԱՄԲՈՂՁ ԵՐԿԵՐ

Յ. Յ. ՊԱՐՈՆԵԱՆԻ

Պարոնեանի երկերուն հրատարակութեան այս գործը ինքնին շատ ծանր ու բազմածախս գործ մըն է, բայց հասարակութենէն զատ իր փայլուն քննադատութիւնը պէտք էր զորովը տուած է մեզի յարասեօքու եւ ի գլուխ հանելու համար այս անունն աշխատութիւնը :

Հրատարակուած են՝

Ա. ՄԵՆՊԱՏՆԻ ՄՈՒՐԱՅԿԱՆՆԵՐԸ (Յաւելուած ԿԸՄՄԻՔՆԵՐ), վեպ պոլսական բարեբէ, որ իրաւաբար Պարոնեանի գրուած գործոցը համարուած է, այնչափ վեպին աւերոյցը քննադատութիւնը, տեսարանները սրամիտ ու վեպին մէջ տիրող ծիծաղը առողջ ու գուարք է :

Գին 6 դրուշ

Բ. ՊԱՂՏԱՍՍԻ ԲՂԲՍԻ (Կատակերգ. երեք աւարակ) : Պարոնեանի Արարարը ինչոք համով մէկ caricatureն է մեր ժամանակուան Բասաստանական Երեսուցի բարեբուն, որոնք աւալ շատ փոխուած չեն տակաւին պար : Գին 3.20 դր.

Գ. ԱՐԵՆԵԼԵԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՅԸ, ԵՐԿՈՒ ՏԵՐՈՎ, ԵՄԱՌՅԱՆ, ՊՈՅՅԻ, մէկ հասարակ ամբողջուած երեք հասարակութեան բարեբունութիւններ են, որոնց երկրորդը Պարոնեանի գրեթէ առաջին գործը էր ու բարոյական անխաղ կատակերգութիւն մըն է, եւ երրորդը կիս-կատար մնացած աշխատութիւն մը, որ սակայն շատ բան կը պարունակէ արդէն իր այդ ձեւին մէջ իսկ :

Գին 6 դրուշ

Դ. ԱԶԳԱՅԻՆ ՉՈՂԵՐ, Պարոնեանի ամենէն կարեւոր գործերէն մին, որ նախորդ սպագրութիւններու պարունակածին աւելի բլրալով կը պարունակէ նաեւ քերթերու մէջ մնացած ու կարուած Պարոնեանի գրած ուրիշ կենսագրականներն ալ, որով հասարակ բարոյական նոր ու կենդանի ձեւով մը կը ներկայանայ մեզի :

Գին 10 դրուշ

Գին 6 դրուշ

«Ազգային գրադարան»



NL0351835

49897